

ՄԵՅՐԻ ՃՈՆՍԻ

ԵՒ ԻՐ Ա. ԳՐԲԻՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ



244  
15-60

1 OCT 2009  
ELOS MUL 85

# ՄԵՅՐԻ ՃՈՆՍԻ

ԵՒ ԻՐ Ս. ԳՐՔԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

1925

Թարգմ. Յ. Մ. ԱՊԱՃԵՍՆ

Ուսանուորները քարգմանած է ՎԵՐ. Ե. ՔԱՍՈՒՆԻ

Բրիտանական և Օտարազգի Ս. Գրոց Հնկերակցութիւն

ՊԵՅՐՈՒԹ

1934

52-4848

28 JUN 2013

5720

anos 1900



63787.67

Digitized by srujanika@gmail.com

**ՆԱԽԱՐԱՆ**

Այս պատմուածքը նիմնուած է շաս մը  
հետգրիս նիւրերու վրայ որոնիք գրողին ձեռքին  
տակ եղած են ըլլայ գրաւոր եւ կամ բերանացի  
կերպով պատմուած: 1882ի հրատարակութենէն  
վերջ այս գրքոյկը չափէն աւելի ժողովրդական  
եղաւ եւ զանազան լեզուներով հրապարակ ելաւ:  
Ներկայ տպագրութեան համար կարգ մը բոլո-  
րովին նոր պահերներ պատրաստուած են:

1925

## ՅԱՌԱԶԱԲԱՆ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ

Այս գրեոյլը կը պատմի թէ սերմերուն ամենափոքր ինչպէս մեծցաւ ծառերուն ամենամեծը բլլալու համար: Տօրքինկ քաղաքի Մր. Ռւիլիկմ Քօլզ, որ իր կեանքի բոլոր տեսութեան բրդանական եւ Օսարազգի Ս. Գրոց Ընկերակցութեան ջերմ եւ առատանեուն բարեկամն եր, սոյն Ընկերակցութեան ծագման մասին կրցածին չափ ուսումնասիրելու մեծ փափաք մ'ուներ: Անոր թելայրութեան վրայ Պալա քաղաքի Գոլենին խնամակալները բարեցակամօրէն Միջրի ձօնսի Աստուածառունչը Լօնսօնի Պայպը Հառուզի գրադարանին նուիրեցին, ուր կը մնայ այսօր: Ցիւեալը կը փափաքէր որ այս պատմուածքը այնպիսի կերպով մը կը պատմուի որ երիտասարդները նետարքերէ, քեւու ինքը բաղդր շ'ունեցաւ գրքին երատարակումը տեսնել: Իր մահուան անկողնին մէջ միայն իրեն ներկայացուած սեւազրութիւնը տեսաւ եւ հաստատեց: Մահուրնէ բանի մը օր առաջ նետենեալը գրած է.

— «Այս գրութիւնը ինձի եկաւ իրեւ իմ իդաներու փառաւոր մէկ վախճանքը: Թերեւս չի կարենամ զիրքը տեսնել, բայց երբ Քրիստոսի նես ըլլամ, այն պայծառ եւ եղանիկ երկրեն՝ ամենի պիտի զիտնամ»:

Պէտք չէ մոռցուի որ Մր. Չարլզ զատ ուրիշներ ալ սատարեցին Ս. Գրոց Ընկերակցութեան կազմութեան: Վեր. Թովմաս ձօնս Քրիստոն երեցը, մասնաւոր լիւասակութեան արժանի է: Օվենի «Պատմութիւն Ընկերակցութեան» գրքին (հասոր Ա. էջ 3) մէջ յիշուած եւ ակնարկուած «Ուելյսի Կոկերական» բոլի ինքն է, մէկը որ տասն եւ երկու տարիներ նետարքերուած է Ուելյսի մէջ Աստուծոյ խօսքին սպութիւնը մատնանելով: Թող արժանի պատիր ՏՐՈՒ իրեն եւ իրեն նմաններուն, բայց ամեն բառաց բոլ փառաւորուի Ան որ մղեց իր ծառաները նիմենիու կազմակերպութիւն մը բաղցած մարդկութեան կենաց համար:

ՊԱՅՄԱՆ ՀԱՅԻՑ

1 Դեկտ. 1882

## ԳԼՈՒԽ Ա.

### ԵՐԱՆ ՍՏՈՐՈՅԸ

Հովի՛ւք Աստուծոյ բանաւոր հօտին,  
Հրակէ՛ գաններուք, գանննք կերակրէ՛.  
Դու միայն կարող ես կենաց ուղին  
Տանիլ միշտ զանոնք իմաս շափներէ՛:


Դժուար պիտի ըլլար աւելի սիրելի և հաճոյատեամբ վայր մը գանել քան Քարտէր Խարխսի հարաւային արեւմտեան կողմը եղող ձորը, ուր Լանֆիհանսկէլ ի Բէնանդ զիւզը տեղաւորուած է: Գիւղին ետեւ աշտարակի պէս կը բարձրանայ վիթխարի լեռը իր մութ խոռոշներով, ապաստուած գահավիժներով և սրածայր բարձրութիւններով, մինչ արեւմտեան կողմի հեռաւորութեան վրայ երկնցած են Քարտիկան Ծովածոցին խրոստ եղերքն ու փալիվող ջուրերը, ուր ալիքները կուզան կը զարնուէն ձերմակ փրփուրներով, անդուլ այս յարձակումը բաջարար կրկնելու համար:

Լեսը և ծովախորշին նկարագրութիւնը և հիանալի տեսարանով օժառուած ձորը զրեթէ նոյնն են ինչ որ էին առկէ հարիւր տարի առաջ ։ Նորէն ձամբորդին աչքը հմայքով կը նայի այս վայրի զեղեցկութեան, ինչպէս անցեալին ուրիշ ձամբորդներ նայած էին: Յայց, մինչ բնութեան նշանները կը մնան և կամ աննշմարեալի աստիճանաւոր փոփոխութեան մը կ'ենթարկուին, մարդո՞ւ այս երկրի վրայ Աստուծոյ վարձակալը, կը ծնի. կ'ապրի իր կարճ կեանքը, չատ անդամ հազիւ հազ յիշատակ մը կը ձգէ իր ետեւէն:

Հիմայ, երբ խորհինք թէ կայնած ենք Քարտէր Խարխսի վարի զառիվայրներուն վրայ և կը նայինք դէպի Լանֆիհանսկէլ զիւզի կողմը, զարմանքով մենք մեզի պիտի հարցնենք թէ այդ գորշ և ածե հիւզակ-

ներուն մէջ այս վերջի դարուն սկիզբը ի՛նչպիսի ժողովուրդ մ'ապրած է, ի՞նչ եղած են անոնց պարզ պատմութիւնները, սովորութիւնները, ջանքերը, մաքառումները, տրամութիւններն ու հաճոյքները:

Ամէն անոնց, որոնք մեղի հետ կը հետաքրքրուին այս տեղույն և շրջակայքի և անոնց կապուած դէպքերով, սիսակ պատմենք այն շատ պարզ պատմութիւնը որով և անփիհանկէլը մեր սիրեցեալ երկրին մէջ իրապէս անուանի եղած և յարգուած վայրերու շարքին մէջ կը տեղաւորէ: Քանի որ իր հողէն ընձիւզ մը բուստ որ եղաւ կենաց այն ծառը որուն տերեւները աղջերու րժշկութեան համար են:



ՔԱՏԷՐ ԵՏԲԻՒ

1792ի տարին, մօտաւորապէս հարիւր տարի առաջ, գիշերուան ստուերները ինկած էին և անփիհանկէլ վողքը գիւղի վրան: Աշնան վերջերն էր: Պաղ քամի մը ծառերուն մէջէն կը փչէր հառաչելով և վերջերս այնքան կանանչ և ուրախ եղող ծառերը իրենց տերեւներէն կը մերկացնէր և դէզ զէզ կը հաւաքէր զանոնք ձորին երկայնքին և ջուրերուն մէջ: Աղօտագոյն լուսինը նոր կը ծագէր, շրջապատուած սրածայր ամպերու դանագուածներով, կարծես թէ ուրիշ թատէր իտրիս մը կ'ուրուանկարէր երկնքի մէջ և տկար լոյս մը կը զըրկէր ցցուած ժայռերուն ցոցնելով անոնց սուր ծայտ եանեւի կողմը թաւալող դոլորչին վրայ:

Գիշերուան այս ահարկու մթութեան ներհակ, զիւզին հիւղակներէն միոյն պատուհաններէն լոյս մը կը փայլէր: Այս լոյսը կուգար քարէ վարառանին վրան վասող չոր փայտերու բոցէն, մինչ փայտեայ կոշտնրագակալի մը վրան ալ կանթեղ մը կը վասէր իր աշղօտ լոյսովը սատայնանկի մը գործարանը կը լուսաւուրէր, ուր սստայնանկը գործի վրայ էր: Նստարան մը, երկու երեք աթոռակներ, կոշտ դարան մը և խոհանոցի սեղան մը այս գործարանին հետ կը կազմէին բոլոր կահ կարասիքը:

Սենեակին մէջտեղ ոտքի վրայ կեցած էր միջին տարիքով կին մը վերաբկու մը հազած և գլուխը կոնաձեւ Ուէլու գլխարկ մը զբած, ինչ որ հիմայ ալ գիւղացիները կը հազնին:

— Կը ցաւիմ որ չես կրնար երթալ Յակո՛ր, Եսաւ կինը և մողովին մէջ քու պակսոսք զդալի պիտի ըլւայ, բայց նորէն Ամենակարող Տէրը որ այս ժողովները մեր հոգիներու լաւութեան համար կուտայ, քեզի ալ այդ կուրծքի հեւքը դրկեց որպէսզի քու մարմինք և հոգիի փորձէ: Համբերելու ենք որ Նա յարմար դատէ զայն նորէն ետ առնելու համար:

— Այո, կնի՞կ և երախտապարտ եմ որ ծոյլ չեմ  
նսարիր և տակաւին կրնամ արհեստա գործել, պատաս-  
խանեց Յակոբ ձօնս: Ասկէ աւելի գէշերը կան: Բայց  
ինչո՞ւ կ'սպասես Մօլլի, դուն ուշ պիտի մնաս պաշ-  
տամունքին հասնելու համար որով ժամը վեցը անցած  
ըլլալու է:

— Ես այդ մանկան կ'սպասեմ որ լապտերը բերե-  
լու գնաց, պատասխանեց Մէյրի ձօնս, որը ամուս-  
նոյն կողմէ շատ անգամ Մօլլի կ'անուանուէր զանա-  
զանելու համար զայն իրենց աղջիկէն որ նոյնպէս  
Մէյրի կը կոչուէր:

Յակոբ ժպտեցաւ:

— Լապտե՛րը: Այո, ըստ նա, այս մութ զիշե-  
րուան մէջ նոր պէտք պիտի ունենաք: Խորհուրդա լաւ-  
է կնիկ, որ կը թողուս Մէյրի կանոնաւորապէս տանի  
զայն ապա թէ ոչ իրեն համար անկարելի պիտի ըլլար  
ուրիշ կերպով այդ ժողովներուն երթալը: Կ'երեւայ թէ  
ինքն ալ այգախի բաներէ կ'ախորժի:

— Այո, ինքը արդէն գիտէ այն ամէնը որ գուն  
և և կրցած ենք սորվեցնել Ս. Գրքի մասին, ինչպէս  
որ մենք սորված ենք, այդպէս չէ՞ Յակոբ: Տակաւին  
ութ տարեկան է, բայց ես կը յիշեմ երբ ինքը փոքր  
երեխայ մըն էր, կիրակի օրը ծունկերուդ վրան կը  
նստէր և ժամերով մտիկ կ'ընէր երբ Ս.քրահամի, Յով-  
սէփի, Դաւիթի և Դանիէլի վրայով կը պատմէիր: Մեր  
Մէյրիի նման երբէք աղջիկ մը չէ եղած որ Սուրբ  
Գրոց պատմութիւնները այսքան սիրէ և նաև ուրիշ  
պատմութիւններ, օրէնեալ ըլլայ: Բայց անա եկաւ:  
Դո՛ւն շատ ժամանակ առիր այդ լապտերը բերելու հա-  
մար զաւակս, մենք պէտք է աճապարենք եթէ ոչ ուշ  
պիտի մնանք:

— Այո, մա՛յր, ըստ պղտիկ Մէյրի իր երկու  
պայծառ, և աչքերը մօրը երեսին վեցնելով, ես ուշ

շացայ որովհետեւ վազեցի գացի զրացի Ուելէմղենց  
լապտերը առնելու համար, մերինին փականքը չէր  
բռնէր և այս զիշեր շատ հով ըլլալուն գիտէի որ մեր  
լոյսը պիտի մարէր:

— Լուսին կայ, ըստ տիկին ձօնս, և կրնայինք  
առանց լապտերի ալ երթալ:

— Այո մա՛յր, բայց գուն գիտես որ ես տունը  
մնացած պիտի ըլլայի, պատասխանեց Մէյրի, ես շատ  
կը փափաքիմ երթալ:

— Այդ բանը ինձի ըսելու պէտք չ'ունիս, ըստ  
Մօլլի ինդալով, եկո՛ւր երթանք, մնաս բարի Յակոբ:

— Մնաս բարի սիրելի հայրիկ, ես կը փափաքէի  
որ գուն ալ գայլիր բացագանչեց Մէյրի և վազեց համա-  
քոյր մը տալու համար Յակոբին:

— Քնա՛ զաւակս և ինչ որ կրնաս միտքի պահէ  
վերագրածիդ ծեր հօրդ պատմելու համար:

Յետոյ հիւղակին գուսը բացուելով Մէյրի և իր  
մայրը գուրս ելան այդ ցուրտ ու փոթորկալից զիշե-  
րուան մէջ: Լուսինը թանձր ամպի մը ետեւ անհե-  
տացած ըլլալով Մէյրիի փոխ առած լապտերը շատ ըն-  
դունելի եղաւ: Աղջիկը ուշադրութեամբ վեր կը բռնէր  
զայն որպէսզի իրենց անցնելիք ճամբան լուսաւորուէր,  
ճամբայ մը որ եթէ ոչ վտանգաւոր, այլ շատ գիուրը  
պիտի ըլլար եթէ լապտերին օգնութիւնը չ'ըլլար:

— «Յու խօսքի իմ ոտքերուս ճրագ ու իմ ճամ-  
բուս լոյսն է», ըստ տիկին ձօնս, երբ նա իր աղջ-  
կան ձեռքը իր ձեռքին մէջ բռնած էր:

— Այո՛, մայր ես ալ ձիշտ նոյնը կը մտածէի.  
պատասխանեց աղջիկը, երանի՛ թէ ասոր նման ուրիշ  
շատ համարներ գիտացած ըլլայի:

— Որչա՛փ ուրախ պիտի ըլլայի եթէ հայրդ և ես  
կարենայինք քեզի ասկէ աւելին սորվեցնել, բայց մեր  
սորվելուն վրայէն տարիներ անցան, մենք Ս. Գիրք

Հ'ունինք և մեր յիշողութիւնն ալ այնչափ սուր չէ ինչ  
որ էր առաջ, հառաջեց մայրը:

Խորտուբորա ճամբու մը վրայէն քիչ մ'ալ քալե-  
լով վերջապէս պղտիկ ժողովասեղին հասան, ուր Մե-  
թոտականներու յատուկ եկեղեցւոյ անդամները հաւաք-  
ուելու սովորութիւնը ունէին:

Բաւական ուշացած էին և պաշտամունքը արդէն  
սկսած էր, բայց բարի ագարակապան էվլոնս իր նրս-  
տարանին վրան իրենց համար տեղ ըրաւ և տիկին ձօն-  
սի ցուցուց այն տեղը ուրիէ այս պղտիկ խումբը Սաղ-  
մոսաց զրքէն կ'երգէր: Մէյրիէ զատ ուրիշ մանուկ  
չ'կար, բայց իրեն երեսը այնչափ լուրջ, դիրքն խոր-  
հըրգաւոր ու վեհ էր, որ զինք զիտող ոչ մէկ անհատ  
պղտի զգար թէ նա անյարմար էր այնտեղ: Եկեղեցւոյ  
անդամները որոնք ժամանակ առ ժամանակ հոն կը  
հաւաքուէին, այս պղտիկ աղջիկը իրենցմէ մին նկա-  
տելով այդպէս ալ բարի գալուստ կը մաղթէին:

Ժողովը լրանալէն յետոյ Մէյրի իր կանթելը վա-  
ռած պատրաստ կեցած էր, մօրը հետ տուն երթալու  
համար, ագարակապան էվլոնս ձեռքը աղջիան ուսին  
դնելով ըստ:

Լաւ, իմ փոքրիկ օրիորդս... գուն տակաւին  
պղտիկ ևս այսպիսի ժողովներու յաճախելու համար,  
բայց Տէրը ոչխարներու հետ գառնուկներու ալ պէտք  
ունի և նա կ'ուրաքանայ երբ գառնուկներն ալ շատ  
կանուխէն իր ձայնը լսել կը սորզին, նոյնիսկ իրենց  
մատղաց տարիներուն մէջ:

Յետոյ հայրական փայտայանքով մը բարի ծեր  
մարդը թող տուաւ մանուկը և հեռացաւ իր հետ տաշ-  
նելով այդ ջերմ և ուշիմ դէմքին յիշատակը՝ երջանիկ  
իր ծրագիրներուն մէջ, ուրախ իրեն լրջութեան մէջ և  
ունենալով իրեն արտայայտութեանց մէջ ապագայի  
կատարելապործման և բարեաց զօրութեան մը խոստ-  
մունքը:

— Ինչո՞ւ մենք ալ մեր անձնական Ա. Գիրքը  
չ'ունինք մայրը, հարցուց Մէյրի, մինչ լապտեր իձեւ  
ոին դէպի տուն կերթար:

— Որովհեաեւ Ա. Գրքերը հազաւագիւտ են զաւա-  
կըս և մենք ալ շատ ազգատ ենք մէկ համար մը գինը  
վճարելու համար: Մէյրի՛, ոստայնանկի մը գործը  
պարզ արհեստ է և մենք ատով հարուստ չ'պիտի ըլ-  
լանք: Մենք զմեզ երջանիկ զգալու ենք երբ կարող  
ենք գալլը<sup>(\*)</sup> դոնէն գուրս պահել և հագնելու ալ հա-  
գուստաներ ունենալ: Սատուծոյ խօսքը որքան ալ թան-  
կագին ըլլայ մեր ձեռքին մէջ, ալ աւելի թանկագին  
են անոր դսասերը ու ձշմարտութիւնները մեր սրաերուն  
մէջ: Բահմ քեզի իմ պղտիկ աղջիկս, անոնք որ Սո-  
տուծոյ սէրը սորված են, սորված են նաև այն ամե-  
նամեծ ձշմարտութիւնը որ Ա. Գիրքը կարող է անոնց  
սորվեցնել և նոյնպէս անոնք որոնք մեր փրկչին կը  
վստահին իրենց մեղաց քաւութեան, խաղաղութեան  
և յաւիտենական կեանքի համար, համբերութեամբ  
կրնան սպասել իրեն խօսքին և կամքին աւելի լժան  
զիտութեան համար:

— Մայր կը խորհիմ թէ դուն վարժուած ըլլալուգ  
տակաւին կրնաս սպասել աւելի երկայն ժամանակ,  
պատասխանեց աղջիկը, բայց ինձի համար շատ գժուար  
է: Ամէն անգամ որ Ա. Գրքէն կտորի մը կարգացուե-  
լուն մտիկ կընեմ, փսփառով կ'սպասեմ աւելին լսելու  
և երբ կարգալ կարենամ աւելի զժուար պիտի ըլլայ  
ինձ համար:

Տիկին ձօնս պատասխանելու վրայ էր երբ ոտքը  
քարի մը զարնուելով ինկատ, թէեւ բարեթախտաբար  
չի վնասուեցաւ: Խօսած ատեն Մէյրիի մտածմունքնե-  
րը այնչափ լեցուն էին որ լապտերը զործածելու մէջ

(\*) Անօթութիւնը

անհոգ գտնուած և մայրն ալ քարը չի տեսնելով, ոտքը անոր զարկած էր:

— Ոհ զաւակս, նախս պէտք է աւելի ներկայ պարագանութեանց ետեւէն ըլլանք, ըստ Մօլլի, և կամաց կամաց ոտքի ելաւ: Մէյրի՛, նոյնիսկ անկում մը մեղի դաս կը սորվեցնէ: Աստուծոյ խօսքը որ մեր ոտքերուն ճրագ և մեր ճամբուն լոյս մ'է, չէ կարող մեղ փրկել իյնալէ եթէ կարող չենք զայն պէտք եղածին պէս զործածել: Թող որ լոյսը փայլի մեր ամէնօրեայ կեանքին մէջ և օգնէ մեղի մեր ամենափոքր պարտաշանութեանց և խնամքին մէջն իսկ: Այս բանը միտքը պահէ իմ պղտիկ Մէյրիս:

Եւ պղտիկ Մէյրի այս բանը իր միտքը պահեց ուրով իր վերջի կեանքը ապացոյց մըն էր թէ այս դասը իր սրտին մէջ պահած էր: Այս շատ պարզ դասը, որ Աստուծոյ մէկ ձեռակերտը եղող պարզամիտ մէկու մը միջոցաւ սորվեցուած, ինչ որ այս մանուկը իբր մեծ զանձ մը ամբարեց իր սրտին ամենածածուկ մասին մէջ:



## Գլ. ՈՒԽ Բ.

### ՄԵԾ ՊԷՏՔ ՄԸ

Զայս վիտնմ, որքան բարիք երկալին Վիճակի անմահ մարդ արարածին, Աստուծոյ ծրագիրն անկատար է զեռ Մինչեւ չի հասնի զանծին գերիվեր, — Կենաց Սուրբ Խօսրին յաւերժ մնայուն, Սնապատ աղբիւրն նշմարիտ լուտայն:

Աղքատ ընտանիքներու մէջ, երբ մեծերուն ժամանակը թանկապին է և զբաղած են ընտանիքին հացը ճարելու զործով, պղափկներն ալ շատ կանուխէն կը սորվին օգտակար ըլլալ: Յամախ տեսած ենք վեց տարեկան աղջիկներ որոնք իրենցմէ փոքր եղող եղօր մը կամ քրոջ մը ամբողջ խնամքը իրենց վրան առած են, մինչ նոյն տարիքը ունեցող շատ մանուկներ կը վաղեն բան մը տանելու, պարզ գնումներ ընելու և այսպէս իրենք զիրենք նիւթապէս օգտակար կ'ընեն:

Յակոբ ձօնսի ընտանիքին պարագան ալ նոյն տեսակէն էր: Յակոբ և Մօլլի բուրդէ լալի բանելու զործով զրադած էին որը Ուէյլսի մէջ շատ կը գործուէր: Ահա այսպէս ընտանեկան պարտականութեանց շատը Մէյրիի վրան էին, այնպիսի տարիքի մը մէջ երբ հարուստ ընտանեաց զաւակները իրենք զիրենք կ'զբաղեցնեն պուազրիկներով և պատկերազարդ զբքերով: Մեր փոքրիկ օրիորդը կ'աւլէր, փոշիները կը մաքրէր, կը սրբէր և պարտէզը փորելով դէշ խոտերը կը մաքրէր:

Մէյրին էր որ իրենց քանի մը հաւերը կը կերակրէր և հաւկիթները կը հաւաքէր, որովհետեւ շատ անգամ հաւերը փոխանակ հաւնոցին մէջ՝ այլ անյարամար և բաց տեղեր կ'ածէին:

Մէյրի մեղուներու փեթակին հոգը վրան առած էր և մեղուներէն երբէք չէր վախնար, և նորէն Մէյրի ձմեռը կրակարանին մօս աթոսակի մը վրայ և կամ ամառը հիւզակին դուռը նստած իր պարզ հագուստ ները կը կարկաէր, նոյն ատեն Ռւէլը լեզով հին ատազափեալ սաղմոսէ մը կ'երդէր կամ կը կրկնէր այն մէկ երկու համարները զորոնք կրցած էր իր արագ և աշխոյժ ուղեղին մէջ սրանել:

Ամառուան երկայն և լուսաւոր երեկոները նա կը սիրէր նստիլ հոն ուր կրնար տեսնել Քատաէր Խարիսի հսկայական ձեւը իր զանազան լոյսերով և ստուերներով երբ արեւը կամաց կամաց հորիզոնէն վար կը խոնարհէր: Իր մանկական երեւակայութեան մէջ այս լեռը մհծ տեղ գրաւած էր երբ կը վերյիշէր ծնողաքին կողմէ իրեն պատմուած պատմութիւնները և Ս. Գրոց այն գլուխները որոնց ընթերցումը մատուին մէջ լսած էր:

Հիմա Քատէր Խարիսը իրեն համար Մօրիայի երկրին այն լեռն էր ուր նահապետը իր ցաւալի գործին համար զրկուած էր, և Մէյրի իր մնծ սեւ աչքերը յառելով իր տուշեւ ցցուած սեպաձեւ ժայռերուն մինչեւ որ կ'երեւակայէր տեսնել պատկառելի Աքրահամը իր որդւոյն հետ մազցելով ելլելը դէպի այն վայրը, ուր ողջակէզը պիտի մատուցուէր, պատանին ալ ողջակէզին փայտը շալկած ըլլալով:

Հետզհետէ ամբողջ տեսարանը մանկան երեւակայութեան մէջ տարտամօրէն կը մնծեւ որ կարծես պատկերը իրականութեան մը կը յանդէր և կրնար երեւակայել թէ ինք նահապետին ձայնը կը

լսէ իր երեսը հովահարող զեփիւոին միջոցաւ. ձայն մը որ յուղիչ կերպով կը պատասխանէր իր որդւոյն հարցման հետեւեալ բառերով— «Զաւակս, Տէրը ինքը պիտի պատրաստէ ողջակէզին գառնուկը»:

Յետոյ մինչ զիւերը կը մօտենար, տեսարանը կը փոխուէր և Բատէր Խարիս աւելի ազօտ կերպարանքով, այն լեռը կ'ըլլար ուր Փրկիչը դնաց աղօթելու:

Թողելով զինքը ձնչող բաղմութիւնը որոնք իրեն բերնէն ելած խօսքերով կ'ապրէին, թողելով նոյն խալ իր շատ սիրած աշակերտաները, ահա հոն էր Յիսուս իր յաւիտենական հօրը ներկայութեան առջևւը, կ'ազօթէր և յոգնած հոգին կը թարմացնէր օրուան գործէն, փորձութեանց եւ ցաւերէն յետոյ:

— Եթէ ևս ալ այն օրերուն ապրած ըլլայի, երբեմն Մէյրի հառաջելով կ'ըսէր, որչա՞փ ևս զինքը պիտի սիրէի, ինքը ինձի կը սորվեցնէր և թերեւս պիտի ընէր ինչպէս իրեն հետ երկայն ձամբայ քալողներուն ըրաւ թէնեւ անոնք չի պիտցան թէ Յիսուսն էր, բայց ևս կը խորհիմ թէ պիտի կարողանայի մի միայն իմ պիտոյս միջոցաւ զինքը ձանչնալ:

Միայն այս լեռը չը որ Մէյրի սրբազան պատմութեան կամ Աւետարանի պատմուածքները անոր կը զուգորդէր: Լանֆիհանկել զիւղի վարի մասին վրայ տեղաւորուած երկայն ու նեղ ձորը, թովայն կոչուած տեղէ մը ոչ շատ հեռու զէպի ծովը կ'երկարի: Կը պատմահէր որ մանուկը երբ այս տեղին մօս երթար, քանի մը վայրկեանի համար եղերքին մօտիկ նստելով իր աչքերը կը յառէր Քարտիկան Ծովածոցի կապուրակ ջուրերուն և կ'երազէր Քալիլոյ ծովը և անոր ջուրերուն վրան քալող Փրկիչը որ կատաղի ալիքները մէկ խօսքով կը խաղաղեցնէր: Նա իր բեմը նաւակի մը մէջ կ'ընարէր և կը քարողէր ժողովրդին որ սկերպին վրան ջուրերուն քով նստած մտիկ կ'ընէին անոր

խօսած խօսքերը, բառ մ'անդամ չի կորսնցնելով։ Հետեւաբար կը տեսնուի թէ Մէյրիի լսածները իր մտքին վրան խորոշնկ և տեւական տպաւորութիւնն մը թողած էին։ Հասակով մանկական էր, բայց ասլացոյցի պէտք չ'կար ցուցնելու թէ նա ունէր կորովի և ուշիմ բնութիւն մը, խելացի ուղեղ մը և ջերմ, սիրող սիրտ մը։

Պզտիկ հունաի մը արձակած առաջին տերեներէն է որ մենք կ'որոշնք գալիք ծառին բնութիւնն ու անունը։ Ահա այսպէս է նաև մանկութեան մէջ, նկարադիրը և տաղանդները կրնան որոշուիլ նորաբաց և զարգանալու վրայ եղող գեղեցկութեան մէջ։

Կէսօրէ ետք, մը երբ Յակոբ և իր կինը իրենց գործերուն լրայ էին և Մէյրի ալ իր զրեթէ մաշած հաւաքուտին վրան կարկտան մը կարելու վրայ էր, մեղմիւ դուռը զարնուեցաւ և յետոյ ննրս մտաւ տիկին էվընս այն բարի ագարակալանին կինը որը բարի խանդակաթ, շատ յարգուած և սիրուած էր Լանֆիւ հանկէլի գիւղացիներու շատերուն կողմէ։

Բարեւ ձեզ, զրացիներ, ըստու խնդալով և եւ ընսը բոցավառուելով։ Յակո՛ր կուրծքդ ի՞նչպէս եղաւ, կը վախնամ թէ գեշ է, որովհետեւ շատոնց է քեզ գուրաը չեմ տեսած։ Մօլլի՛ զուն ամէն օրուայ պէս ևս և գուն իմ փոքրիկ Մէյրիս զու երբ երախայ էիր ես քեզ Թօսըլս կը կոչէի ինչու որ մեծ մանկան մը պէս շատ արագօրէն քու գորաւոր ոտքերովդ կը վաղէիր։ Յետոյ չեմ յիշեր միթէ, ինչպէս ըսի, պղտիկ երաւ խայ մ'էիր և մուկի մը պէս հանդարտ կը մնայիր մինչ հայրէ քու հապկցած պղտիկ պատմութիւն մը կ'ընէր, մասնաւորապէս Ս. Գրքի պատմութիւնները։ Դանիէլ և Առիւծները, կամ Դաւիթ և Գողիաթ, Պետրոս Բանտին մէջ, ահա ասոնք էին քու սիրածներդ։ Այս, նաև Յովսէփ և իր եղբայրներուն պատմութիւնը և դուն

63787-67

կը ճչայիր երբ Յովսէփի եղբայրները զինքը գուրը իշեցնելով տուն կը դպրնային Յակոբի այն գէշ սուտը խօսելու, որ ծեր մարդուն սիրալ խորտակեց։

— Հիմայ ալ այդպիսի բաներու հոգի կուտայ, ըստ Յակոբ Ճօնս գործը զադրեցնելով, և կամ առաջուընէ աւելի է... Ես կը փափաքէի որ մենք կարենայինք զինքը քիչ մը դպրոց դրկել։ Ինծի կը թուի թէ դժուար պիտի ըլլայ մանկան մը որ փափաք ունի և սորվելու ժամանակը հասած է։ Տիկին էվընս, արդէն ութ տարեկան է և ահա կարգալ չի գիտեր։

Մէյրի վեր նայեցաւ զէմքը կասկարմիր կտրած և աչքերը արցունքով լցցուած։

— Ո՛հ եթէ սորվիլ կարենայի՛... պոռաց ուժգընօրէն, ես արդէն մեծ աղջիկ մ'եղած եմ և շատ սարսափիլի է կարգալ չի գիտնալը։ Եւ եթէ գիտնայի, ես ինքնիրենս բոլոր սիրելի պատմութիւնները պիտի կարգայի և ոչ ոք չի պիտի նեղէի որ զանոնք ինծի պատմէ։

— Մէյրի՛, զուն կը մոռնաս որ մենք Ս. Գրք չ'ունինք, ըստ Մօլլի Ճօնս, և հատ մըն ալ գնելու չափ զրամ չ'ունինք քանի այնչափ սուզ և հաղուած գիւտ են անոնք։

— Այս, պատասխանեց տիկին էվընս, այս բանը մեր երկրին համար մեծ պէտք մըն է, ամուսինս անցեալ օր ինծի կ'ըսէր թէ Ուէլ Ս. Գրքեր հազուած գիւտ ըլլալ սկսեր են և այս բանը ամէն տեղ կը խօսուի։ Նոյնիսկ անոնք որոնք կարող են վճարել, շատ դժուարութեամբ կ'ստանան ապապրած ըլլալով, իսկ աղքատ ժողովուրդը երբէ՛ք կարող չէ զնել։ Բայց մենք կը յուսանք որ Լուսոնի Քրիստոնէական Գիտութեան Ընկերակցութիւնը շուտով ուրիշներ ալ տպել պիտի տայ երբ պէտքը գդալիր ըլլայ։ Այս ամէն խօսակցութեանց հետ մէկանզ, Տիկին Ճօնս, ագարակա-



պանուհին շարունակեց, ևս մոռցայ իսկ ըսելու ձեզ  
թէ ի՞նչ բանի համար եկած էի, ձեզի պիտի հարցնէի  
թէ արդիոք թարմ հաւկիթներ ունի՞ք: Մեծ ապապը-  
րանք մր ղրկուած է ինծի և մեր հաւերը զրեթէ չեն  
ըանք մր ղրկուած է ինծի և մեր հաւերը զրեթէ չեն  
ածեր և ես կարող չեմ ուզուած թիւը լրացնելու: Ա-  
կէ անկէ ժողուել սկսած եմ և տակաւին չի կրցայ  
լրացնել:

— Ինձմէ աւելի Մէյրին գիտէ հաւերուն և հաւ-  
կիթներուն մասին, ըսաւ Մօլլի նայելով՝ իր աղջկան  
երեսը, որը Ս. Գրքի մասին եղած խօսակցութեան  
երեսը, որը Ս. Գրքի մասին եղած խօսակցութեան  
ընթացքին ոչ մէկ ասեղ խոթած չէր կարկտանին վը-  
րան: Իր աչքերը և այտերը իրենց խորունկ գոյնով և  
ըստ կը ցուցնէին թէ նա որքա՞ն հետաքրքրուած  
էր խօսուածներով:

— Ինչ որ կը գտնեմ պիտի ցուցնեմ քեզ տիկին  
էվընս, ըսելով մանուկը տեղէն ելաւ կէս յանցաւոր  
վիճակի մէջ:

Քիչ յետոյ նա ներս եկաւ պղտիկ կողովի մը մէջ  
տասներկու հաւկիթներ ղրած: Աղարակապանին կինը  
հաւկիթները իր պայուսակին մէջ ղրաւ և ղրամը վը-  
ճարելէ յետոյ Մէյրիի վարդակարմիր այտերը շոյելով  
ելաւ մեկնելու համար:

— Եւ այս բանը միտքդ պահէ պղտիկ օրիորդս,  
ըսաւ նա, մինչ մնաս բարի կ'ըսէր Յակորի և Մօլլիի  
ղրան մէջ Մէյրին ալ բարեւելով: Այս բանը միտ-  
քդ պահէ իմ պղտիկ աղջկիս, ամիջապէս որ կարդալ  
քըդ պահէ աղջկիս այս ժամանակ Ս. Գրքը չ'ունե-  
սորվիս (եթէ մինչեւ այն ժամանակ Ս. Գրքը չ'ունե-  
սորվիս) երբ որ ուղես կրնաս մեր աղարակը գալ և մե-  
նաս) երբ որ ուղես կրնաս մեր աղարակը գալ և մե-  
նաս) երբ որ ուղես կրնաս մեր աղարակը գալ և մե-  
նաս) երբ որ ուղես կրնաս մեր աղարակը գալ և մե-

թիւն մը քալել:

— Երկու մղոն է միայն և բան մը չէ, ըսաւ Մէյ-  
րի վստահօրէն և ակնարկ մը նետեց իր զօրաւոր,  
ողտիկ և մերկ ոտքերուն, Այսպիսի հաճոյքի մը հա-  
պղտիկ և մերկ ոտքերուն:

մար ատկէ աւելին կը քալեմ տիկին և յետոյ իր ձայ-  
նին ուրախ գարձուածք մը ատլով աւելցուց, ամէն  
գնով այդ բանը պիտի ընեմ եթէ երբէք կարդալ սորվիմ:

— Հոգ մի ըներ պղտիկ կին, քեզի պէսները մու-  
թին մէջ մնալու սահմանուած չեն, պատասխանեց  
տիկին էվընս ուրախ և միմիթարիչ եղանակով մը: Տէ-  
տիկի կարիքը առւաւ և ինքը պիտի հատուցանէ, ասոր  
ըստ կարիքը առաւ և Յիշէ՛ Մէյրի, երբ անօթի բազմութիւ-  
նը որ փրկչին կ'սպասէր, Տէրը զանոնք պարապ չի  
դրկեց, թէ եւ ոչ ոք չի կրցաւ անսնել թէ ինչպէս  
պիտի կերակրուէին, նոյնակէս Ան քեզ ալ պիտի հա-  
պայ քեզի կենաց խօսքը տալով երբ ամենուն անկա-  
գայ քեզի կը թուի: Մնաս բարի զաւակս Տէրը օրհնէ քեզ:

Տիկին էվընս, սատայնանկին, իր կնոջ և Մէյրիի  
մնկնումի բարեւ մը տալէ գերծ դուրս ելաւ և մտաւ  
իր պղտիկ կառքը որ պարակի տղոց մէկուն հոգա-  
ծութեան տակ ճամփուն մէջ իրեն կ'սպասէր:

Մէյրի զուսը կեցած զիտեց իրենց այցելուն մին-  
չեւ որ աչքէ անհնտացաւ, յետոյ զայն դոցելէ առաջ  
իր պղտիկ գորչ ձեռքերը կուրծքին վրան միացնելով  
և իր խորհուրդները համախմբուելով հետեւեալ աղօթ-  
քին ձեւը առին: «Սիրեցիալ Տէր, որ հին ժամանակ-  
ներուն անօթիներուն հաց տուիր, սորվեցուցիր և  
օրհնեցիր մինչեւ իսկ աղքատները, թոյլ տուր որ ես  
ալ սորվիմ և չի մնենամ խաւարի մէջ»:

Յետոյ զուսը գոցելով եկաւ և իր տեղը նստաւ  
իր մանկական սրտին մէջ որոշելով թէ եթէ Աստուած  
լսէ իր աղօթքը և պատասխանէ և ինք սորվի Անոր  
խօսքը կարդալ, ինքը իր ամբողջ կեանքը պիտի ընէ  
ինչ որ կրնայ որպէսզի ուրիշներ ալ օգտուին, ինչպէս  
որ ինքը օգտուած էր:

Թէ ինչպէս մեր փոքրիկ Մէյրին պահեց իր որո-  
շումը այս չատ պարզ պատմութեան մնացեալ զլուխ-  
ներուն մէջ պիտի տեսնուի:

## ԳԼՈՒԽ Գ.

### ԴԵՊԻ ԼՈՅՍ ԿՈՒԳԱՅ

Ով մութի մէջ նըստող հոգի,  
Որ դոլոջուն ծեռք կարկառես,  
Օրինեալ երկրէ մի աւետիս  
Բաց ալանջով խել կ'ուզես.  
Ոչ միշտ պիտի դուն խարխափես,  
Պիտ' փարատի մութ զիշերուան  
Լոյս տեմնելու փափարող սիրաք  
Անոր տեսրովը պիտ' ցընծան:

Նախորդ զլասուն մէջ յիշուած տիկին էլլընսի՝ յացելութենէն յետոյ երկու տարիներ անցած էին և տաշկաւին փոքրիկ Մէյրիի աղօթքին պատասխան մ'առնուած չէր:

Աւելի հասուն տարիքի մը համապատասխանող աշխատութեամբ և համբերութեամբ մանուկը իր պարտականութիւնները կը կստարէր և մայրը շատ բաներու մէջ իրեն կ'ապաւինէր ինչ ո՞ր ընդհանրապէս մանկան մը զբաղմունքներուն մաս չեն կազմեր: Մէյրի աւելի քիչ ժամանակ ունէր երազելու, թէեւ նորէն Քատէր իտրիս նոյն վայրն էր որուն իր երեւակայութիւնը Ս. Գրոց տեսարանները և պատկերները կը միացնէր: Շատ քիչ պարապ ժամանակ ունէր ուրիշաներու համար և միշտ իր ամէնօրեայ պարտականերու համար կատարման եաեւէն էր: Նորէն ժողովներուն նութեանց կատարման եաեւէն էր: Նորէն ժողովներուն երթալու համար իր մօրը կ'ընկերակցէր: Փոխանակ տարեկից մանկանց հետ, այսպէս շարունակաբար իր մէ տարիքով՝ մեծ անձերու հետ շվման դալով, պղտիւկը մեծցաւ աւելի և աւելի լուրջ, աշխոյժ դէմք և

առվորութիւններ ունենալով: Հինօրեայ աղջիկ մը պիտի սեպուէր եթէ ապրած ըլլար այնպիսի տեղ մը, ուր հինի և նորի տարբերութիւնը գլացուած ըլլար: Ճիշտ այս օրերուն էր երբ Յակոբ Ճօնս իրիկուան մը դէմ կանֆիհանկէլէն երկու մղոն հեռաւորութեան մը վրայ երկող Ապէրկինօլուինէն տուն եկաւ, ուր գացած էր վիրչին ամիսներուն Մօլլիի հետ միասին գործած բրդեղէն լաթերը ծախելու:

Յակոբ օրուան մեծ մասը տունէն դուրս անցուցած ըլլալով հանդերձ տակաւին յոգնածութիւն չէր ցուցնէր: Աչքին մէջ փայլ մը և շրթունքին վրան աւժափտ մ'ունէր, երբ հիւղակը մտնելով իրեն սովորական տեղը՝ կրակարանին քովի անկիւնը նստաւ:

Մէյրի՝ որուն քննող աչքը շատ քիչ անգամ կը սխալէր նշմարելու հօրը զէմքին և շարժուձեւին փոփոխութիւնը, զէպ' անոր վազեց, կեցաւ առջեւը և բան մը փնտուելու պէս անոր երեսը կը նայէր:

— Ի՞նչ կայ հայրիկ, ըստ իր ուր աչքերուն լոյսը անոր աչքերուն մէջ ցոլացնելով: Ուրախասիթ լոյսը անոր աչքերուն մէջ ցոլացնելով: Ուրախասիթ լոյս մը պատահած է, ևթէ ոչ դուն զքեզ այդպէս չի պիտի ցուցնէիր:

— Ի՞նչ սրամիտ աղջիկ մըն է սա, պատասխանեց Յակոբ մոլեգնօրէն մանուկը զէպ իրեն քաշելով և նստեցնելով զայն իր ծունկերուն վրան: Ի՞նչ սրամիտ պղսիկ կին որ իր ծեր հօրը բան մը ըսելը կը զիանայ:

— Եւ այդ բանը ինձի՝ կը վերաբերի հայր, հարցուց Մէյրի Յակոբի երեսը փայտայելով և կամաց մը զարնելով:

— Բան մը որ ամենէն աւելի քեզի կը վերաբերի իմ վառեակս և մեզի ալ քու միջոցաւ:

— Ի՞նչ կրնայ ըլլալ, մըմնեց Մէյրի արագ և անհամբեր հառաջանքով մը:

— Ի՞նչ է հայրի'կ, ըստու տիկին ձօնս, մենք ալ գիտնալ կ'ուղենք:

— Լաւ, պատասխանեց Յակոբ, գուն ի՞նչ պիտի ըսէիր սիրելի Մօլլի եթէ մեր փոքրիկ աղջիկը ուսեալ կին մը ըլլար, թերեւս զիտնար գրել, կարդալ և հաշվել ընել և ուրիշ չառ մը լաւ բաներ, ինչ որ իր ծըս նողը մինչեւ հիմայ չի կրցան ընել:

— Ո՞հ հայր իմ:

Այս բացագանչութիւնը Մէջրիէ եկաւ որը իր յուղման միջոցին Յակոբի ծունկերէն սահած և ոտքի վրայ անոր զիմաց կցցած էր, անշունչ սպասումով մը և թեւերը ամրօբէն ծալլած:

Յակոբ վայրկեան մը լոիկ անոր գէմքին նայեցաւ. և յետոյ ըստու մեղմօբէն.

— Այո՛ զաւակս, Ապէրկինօլուինի մէջ զպրոց մը պիտի բացուի և արդէն վարժապետ մը նշանակուած է և եթէ իմ փոքրիկ Մէջրիս երկու մղոն քալելը հոգ չ'ըներ, պիտի կրնայ երթալ և կրցածին չափ սորվիլ:

— Ո՞հ հայր իմ:

— Լաւ, աւելցուց Յակոբ կուշտ մը խնդալով, այս որչա՞փ «Ոհ հայր իմ»ներ պիտի ունենանք: Խորհեցայ թէ ուրախ պիտի ըլլաս իմ աղջիկս, եթէ սխալ չեմ: Դոհ մնացի՞ր սիրելիս, այնպէս չէ:

Պղտիկ զադարէ մը յետոյ Մէջրի ցած ձայնով մը բայց չառ գոհունակ չեցառվ մը պատասխանեց:

— Գոհ մնացի՞ , անշուշտ այո, քանի որ հիմայ Ա. զիքը կարդալ պիտի սորվիմ:

Յետոյ զազափար մ'ունենալով ստուեր մ'անցաւ իր ուրախ զէմքին վրայէն և ըստու.

— Բայց մա՛յր, թերեւս զուն չի կրնաս թող տալ զիս:

— Թող տալ քեզ... այո՛, պիտի թողում զաւած կըս, թէեւ չեմ կրնար ուրանալ թէ որչափ դժուար պիտի ըլլայ ինձ համար երբ առանց իմ պիտիկ աջ

ձեռքիս և առանց օդնութեան մնամ: Յու աղէկութեանդ համար աղջիկս՝ ես տակէ աւելի գժուար բաներ ալ պիտի ընէի:

— Սիրելի բարի մայրի'կ, բացազանչեց Մէջրի, թեւը Մօլլիի պարանոցին չուրջ րանելով և համբուրելով զայն, բայց ես չեմ ուղեր որ գուն ծանր աշխատանքով ինքինքով յողնեցնես: Դպրոց երթալէ առաջ ես մէկ երկու ժամ կանուխ պիտի ելլեմ և քեզի համար կրցածս պիտի ընեմ:

— Յետոյ, մանուկը երբ նորէն իր գործին նըստաւ, իր սրախն ուրախութեան մէջ Տէրոջը գոհունակութեան երգ մը զրկեց, որ իր աղօթքը լսած և սորվելու համար ճամբայ բացած էր, որպէսզի խոււրի մէջ չի մեծնայ:


Յակոբ շարունակելով ըստու.

— Դպրոցի համար յատկացուած սրահը տեսնելու գացի և մինչ հոն կը գանուէի Պալա քաղաքի Մը. Զարլզը եկաւ Առաջուց իր մասին թէեւ յաճախ լսած էի, բայց երբէք տեսած չէի զինք և ուրախ էի որ այս անգամ աչքերովս կրնայի տեսնել:

— Յակո՛ր, ինչպիսի՞ կերպարանք ունի նա, հարցուց Մօլլի:

— Լաւ, Մօլլի, ես զիմագծի պատկիր զծող մէկը եղած չեմ, բայց կրնամ այսքանը ըսել թէ 40-50 տարեկանի միջեւ տարիք ունի, լայն ճակատ մը որուն ետեւ չի կահաւորուած միաք ունեցողի պէս չէ, այլ ձիչդ ընդհակառակը կը հասկցնէ քեզ թէ կը խորհի և ալ աւելին կ'ընէ: Դէմքը մասնաւոր երեւոյթ չ'ունի երբ չի ժպտիր, բայց երբ կը ժպտի կարծես արեգական ճառագայթներուն պէս կ'ըլլան, որոնք մարդուս սըրտին մինչեւ ներսիզին կը թափանցին և ամբողջ էութիւնը կը տաքցնեն: Հիմայ որ ես զինքը տեսոյ և խօսիլը լսեցի կը հասկնամ թէ ինչպէս ան այդքան

բարիք կ'ընէ։ Կը լսեմ թէ նա աեղէ տեղ կ'երթայ գպրոցներ բանալու աղքատ մանուկներու համար, ապա թէ ոչ անոնք ագէտ պիտի մնձնային։



ԳԵՐ. ԹՈՎՄԱՍՍ ԶԱՐԼՅ

— Ինձի պէս . . . մրմնջեց Մէյրի ցած ձայնով մը։  
— Ապէրկինօլուինի մէջ բացուելիք տյդ գպրոցին գտատուն ո՞վ պիտի ըլլայ հարցուց Ռոլի։  
— Լոկի, կ'ըսէին թէ անունը մօն կլիս է եղեր, պատասխանեց Յակոբ, և կ'ըսուի նաեւ թէ նա բարի է և այս գործին ալ յարմար մարդ մըն է։ Ես ալ կը յուսամ թէ այդպէս ըլլալը ինքը պիտի ապացուցանէ։

— Յակո՛ր, որչա՞փ ատենէն դպրոցը բացուած պիտի ըլլայ, հարցուց իր կինը։

— Կը խորհիմ թէ երեք շաբաթէն, պատասխանեց Յակոբ, և հիմայ Մէյրի, իմ աղջիկս, այս պատամածներէս յետոյ դուն ալ կրնաս խորհիլ ընթրիքի նման բան մը բերել ինձ, կարծեմ թէ պատրաստած ես, քանզի կէսօրէն յետոյ բերանս բան զրած չեմ։

Յաջորդ երեք շաբաթները Մէյրի ձօնսի ասկէ առաջ մտարերած երեք ամիսներէն աւելի կարմաց սահեցան։ Այնպիսի մանկական բաներ կային իր մէջ ուրոնք անհամբերութեան մէջ երեւան կ'ելնէին և խոսառվանելու ենք որ ինքը առաջուան պէս իր ընտանեական պարտականութիւնները խնդումով և ճշգապահօրէն չէր կատարէր որովհետեւ իր խորհուրդները շատ հնուուէին և իր սիրաբ բաղձացուած բանին այնչափ անձակի կօրէն կ'սպասէր։

— Յակո՛ր, եթէ այսպէս պիտի ըլլար, ըսաւ Մօլլի իր էրկան իրիկուն մը, ևս պիտի ուզէի որ Ապէրկինօլուինի մէջ գպրոց բանալու մասին իսկ չի խորհուէր։ Մանկան զլուխը այնքան զառցած է որ կարծես թէ քնաշրջիկի մը նման կը քալէ և ի՞նչ պիտի ըլլայ նա, երբ այդ զպրոցը բացուի՝ չեմ համարձակիր խորհիլ իսկ։

— Մի խոռվիր կնի՛կ, պատասխանեց Յակոբ Ժըպատելով, ամէն բան լաւ պիտի ըլլայ։ Չե՞ս տեսներ որ իրեն փոքրիկ ուղեղը մեծնալու կը բաղայ՝ մինչ կեարակրուելու պատեհութիւն մը կայ։ Անդամ մը սկսի, շատ լաւ պիտի յառաջգիմէ իր տան գործն ալ միասին ընելով։ Մօլլի՛, տակաւին տասը տարեկան է, ևս իմ կողմէս տեսնելով չեմ տրամիր երբ իր մէջ տակաւին մանկական բան մնացած է, մինչ իսկ եթէ ինքինքը այդպէս ալ ցուցնէ, ինչպէս միշտ ծեր կնկան մը պէս կ'երեւի։

Մէյրիի անցուցած ամենաերկայն երեք շաբաթ-  
ները վերջապէս վախճանին և ինքը սկսաւ զըմկ-  
րոց յաճախել և այսպէս իր կեանքին մէջ նոր չրջան-  
մը սկսու:

Դիտութեան ծարաւի և անօթի մանուկը իր դա-  
սերուն մէջ անխառն հաճոյք մը գաւաւ: Ինչ որ ուրիշ  
տղաք ծանր աշխատանք կը կոչէին իրեն համար հա-  
ճոյք էր: Իր աշխուժութիւնը այնքան մեծ էր որ միշտ  
իր կարգին առաջինը ըլլալով անհաւատալի շատ կարճ  
ժամանակամիջոցի մը մէջ կարգալ և զրել սկսաւ:

Ուսուցիչը, որ իր աշակերտներուն նկարագիրն ու-  
տաղանդները քննելու չափ արագ աչք մ'ունէր, շու-  
տով Մէյրիի մասնայատկութիւնները նշմարելով քա-  
ջալերեց զայն զպրոցին մէջ աւանդուած զիտութեանց  
հետապնդման մէջ և այս պղտիկ ալջիկը վարժապե-  
տին բարութիւնը շոտ ժրաջանութեամբ փոխարինեց:

Որչափ որ ալ ուղեղը կերակրուեցաւ, սիրաը եր-  
բէք չի ցրտացաւ և կամ գործնական ուժերը չի չքա-  
ցան: Մօլի ձօնս հիմայ Մէյրիի անական սլարտակա-  
նութեանց կատարման մէջ սխալ չէր գտնէր: Մանու-  
կը կանուխ կ'ենէր և իր գործը նախաձաշէն առաջ  
կ'ընէր և կէսօրէ եաք զպրոցէ վերազարձին նորէն մօ-  
րը կ'օգնէր և բաւականաչափ ժամանակ ալ կը սկահէր  
յաջորդ օրուան զասերը սերանելու համար:

Դպրոցին մէջ ամէնուն սիրելին էր և իր ընկեր-  
ներուն նախանձին առարկան չէր նկատուէր: Այս բա-  
նը թերեւս իր բնածին միտումին և բարեացակամ-  
ձեւերուն կը պարտէր, որով նա միշտ իր կարելիու-  
թեան սահմանին մէջ ուրիշներուն ալ օդնելու ձգտում  
ունէր:

Առառ մը պղտիկ աղջիկ մը զպրոց համելով  
տիսուր կերպով կուլար և երբ պատճառը հարցուեցաւ՝  
ըստ թէ ձամբան մեծ շուն մը իր թղթէ կապոցը որով

կէսօրուան դադարին ուանելու համար իր կերակուրը  
կը բերէր, խլած և փախած էր և ստիպուած էր բոլոր  
օրը անօթի մնալու: Աշակերտներէն ոմանք մանկան  
անհոգութեան վրան խնդացին, և ոմանք ալ զինքը  
վախուս կոչեցին քանի որ շան ետևէն վազելով կե-  
րակուր եա խլած չիր: Բայց Մէյրի պղտիկին քով  
երթալով ականջին բան մը փսփսաց և արցունքուա  
աչքերը չորցնելով կարմրած այսերէն համբուրեց: Ահա  
մանուկը կը ժպաէր և ուրախ էր նորէն:

Երբ ճաշի ժամը հասաւ Մէյրի և առանց կերա-  
րակուրի մնացած աղջնակը անկիւն մը քով քովի  
նստան և Մէյրիի կերակուրին կէսէն աւելին պղտիկ  
մանկան բերանը գնաց: Միւս աշակերտները տեսնելով  
պմօթ զգացին և կասկած չ'կայ թէ Մէյրիէ զատ և  
ոչ ոք խորհուրդը ունեցաւ անձնազոհութեան գնով մը  
այսպիսի բարի և զրացիական գործ մ'ընել: Այս դասը  
իրենց համար պարապի չի գնաց, որով այդ օրէն  
սկսեալ զպրոցին մէջ Մէյրիի բարի ազգեցութիւնը  
զգալի եղաւ:

Ուսմանց մէջ նա որոշ կերպով յառաջացաւ և այս ալ  
իրեն մէջ ի մանկութեանէ տեսնուած օգտակար յատկու-  
թիւններու կատարելազորձմանց պատեհութիւն տուաւ:

Անգամ մը, օրինակի համար, երբ կը պատրաս-  
տուէր զէպի տուն՝ երկու մզոն ճամբան կարելու ել-  
լել, տեսաւ որ արձակումէն յետոյ զպրոցին մէկ ան-  
կիւնը պղտիկ աղջիկ մը նստած էր, զիրք մը, աղտոտ  
քարետախտակ մը և բթածայր քարեզրիչ մը իր առ-  
ջեւ ունենալով: Աեղձ աղջուն արցունքները իր թե-  
րաւ արտ զործին վրան կ'իյնային և պարզ կերպով կը  
տեսնուէր թէ նա մանկական յուսահատութեան մը  
մէջն էր: Դպրոցի ժամերուն նա իր ժամանակը պա-  
րապ կերպով վատնած և զասը բացարուած ատեն մը-  
տիկ ըրած չէր և հիմայ ալ զպրոցին կարդապահու-

թիւնը կը պահանջէր որ ետեւ մնար, մինչ ամէնքը գացած էին՝ իր պարտականութիւնը լմացնելու համար:

Այդ օր Մէյրիի զլուխը կը ցաւէր և տուն երթալուն կ'սպասէր: Բայց այդ անկիւնը նետուած արտասուալից և տիսուր պղտիկ դէմքը տեսնելուն պէս իր անձին մասին ունեցած խորհուրդը վանեց և երբ միւս տղոց ձայները հեռուները մարեցան, սկսնեակին մէկ կողմէն միւսը երթալով և ծոելով պղտիկ ուսանողին ուսին զրան ըստու.

— Ի՞նչ կայ սիրելի Ռօպից, իր հնօրեայ ձեւով, սիրով և ցած ձայնով մը: Ո՞հ կը տեսնեմ թէ գուն այդ գումարումը պիտի ընես: Ես զայն քեզի ընելու կարող չեմ և գիտեմ որ այդ տեսակ մը խարէութիւն պիտի ըլլայ, բայց զուն ինքնիրենդ ընելու հա: Կը խորհիմ թէ քեզի կրնամ բացատրել:

Այսպէս ըսկելով Մէյրի իր թաց սրբիչի կտորը բերաւ քարետախտակը մաքրեց և հին գանակ մ'ալ հաշնելով քարեգրիչը սրցուց:

— Հիմայ, ըսաւ նա ուրախօրէն ժպտելով, նայէ՛ ահա ես զրքին մէջ գրուածին պէս գումարը կը զրեմ, և քարետախտակին վրան զրեց յատակ բայց ոչ այնչափ գեղեցիկ թուանշաններով, խնդրին գումարը:

Այսպէս քաջալերուած Ռօպից խելքը իր գործին տալով և պղտիկ օգնութեամբ մը շուտով խնդրիք լըրացուց և Մէյրի թեթեւ սրաով մը, որ զիսուն ծանրութիւնը անցուց, զէպի տուն վաղեց ուրախանալով թէ այն որ իրեն համար սորված եր կարող եր ուրիշներուն ալ օպտակար ընել:

Դպրոցի բացումէն վերջ շատ չի տեսեց կիրականօրեւայ զպրոց մ'ալ բացուեցաւ և առաջին կիրակին խոկ երբ տղոց կը սորվիցուէր, ահա մեր պղտիկ բաշբեկան ալ հոն էր, օճառին և ջուրին կրցած բրածին չափ մաքուր, պայծառ աչքերով և աշխոյժ դէմքով իր

սորվելու համար ունեցած միծ փափաքն ու հետաքըրքը ըստութիւնը ցուցնելով:

Նոյն իրիկունը փոքր ժողովատեղիի ժողովէն յետոյ տիկին էվընս՝ բարի ագարակապանուհին տուն դառնալու համար իր միաձի կառքը կ'ելլէր, զղաց որ ձեռք մը թեթեւօրէն իրեն կը դպչէր և իրմն ծանօթձայն մը կ'ըսէր:

— Կը հածիք, կրնամ ձեզի վայրկեան մը խօսիլ:

— Անշուշտ զաւակս, պատասխանեց բարի կիւնը իր փայլուն սրեսը Մէյրիի դասցնելով, ի՞նչ ըսելիք ունիս ինձի:

— Երկու տարի առաջ բարի եղար ինձ խոստանալ թէ երբ կարգալ սորվէի պիտի կրնայի ձեր ագարկը գալ և ձեր Ս. Գիրքը կարգալ:

— Այո, ես լաւ կը յիշեմ որ խոստացայ, պատասխանեց Տիկին էվընս: Լա՛ւ, զաւակս կարգալ գիտե՞ս:

— Այո՛ տիկին, պատասխան տուսու աղջիկը, հիմայ կիրակնօրեւայ դպրոց կ'երթամ և Ս. Գրոց դասեր պատրաստելու եմ: Եթէ բարեհամիք թողուլ շաբաթուան մէջ օր մը ագարակը գամ, թերեւս շաբաթօրը երբ կէս օր արձակուրդ ունինք, քեզի բաւականաչափ չնորհակալ ըլլալու կարողութիւն չ'ունիմ:

— Ծնորհակալ ըլլալու պէտք չիկայ, պղտիկ աղջիկ, եկո՞ւր և գաս բարով: Գալ շաբաթ օր քեզի կըսպասեմ: Տայ որ Տէրը իր խօսքը քեզի միծ օրհնութիւն մը ընէ:

Տիկին էվընս վայրկեան մը Մէյրիի ձեռքը բըռնած անկեղծօրէն սեղմեց և յետոյ կառքը մտնելով ձին ձամբայ ելու դէպի տուն երթալու համար որը կարծես գիտէր թէ ծէր ագարակապան էվընս յօղացաւով պառկած էր և իր կինը կը փափաքէր կարելի եղածին չափ շուտ տուն վերագառնալ:

## ԳԼՈՒԽ Դ.

### ԵՐԿՈՒ ՄՆՈՆ Ս. ԳՐՔԻ ՄԸ ՀԱՄԱՐ

Դըրուած է թէ մարդ ոչ միայն  
Պ'ապրի հացով այս անցաւոր,  
Դուն տաս նուզոյն իր ծընթեան  
Յարմար, անման մի կերակուր.  
Սակայն եւ մէջ մեր արտերուն  
Հունձք ուսկեղէն դուն կ'ամեցնես,  
Զի տաս կորով մեր սրտերուն,  
Առատ ծեռքէդ կեանք կը բաշխես:



Մր. Եվլընսի ագա-  
րակը հին ձեւով շի-  
նուած զարմանալի  
վայր մըն էր: Տունը՝  
մեծ և անկանոն շէնք  
մըն էր, շատ անյար-  
մար բարձրութիւն-  
ներ, խորութիւններ  
և շատ մըն ալ տանեւ  
և չ'ակնկալուած տե-  
զեր բացուած պատու-  
հաններ ունէր: Եւ  
տակաւին այս տան  
մէջ ընտաննեկան տե-  
սակ մը հանգստութիւն կար որ ուրիշ աւելի լաւ և  
աւելի տեսքով բնակարաններու մէջ չիկար: Ետեւի  
մասին մէջ կային դրսի չէնքերը՝ պղտիկ տուններ կո-  
վերու համար, հաւացներ, ախոռներ և խոզերու հա-  
մար յատկացուած խցիկները: Ասոնցմէ անդին կար

բան չորցնելու գետինը՝ շրջապատով դաշտ մը որ «Հի-  
ւանդանոց Մարգագետին» կը կոչուէր, որովհետեւ  
անկարող անասուններու իբր հանգստավայր կը գոր-  
ծածուէր:

Երկու տարի առաջ ժողովին մէջ արգէն մենք ա-  
գարակապանին ծանօթացած ենք, երբ նա Մէյրիի հետ  
այնպէս քաղցրօրէն խօսեցաւ: Տակաւին նոյն բարի,  
խոնարհ, աշխատասէր և աստուածավախ մարդն էր որ  
երբէք իր գործի պէտքերուն և արտմութեանց մէջ  
չէր մոռնար թէ ամէն բան՝ Տուղին կը պարտէր, որ  
իր անձրեւը կը զրկէր սերմերը ջրելու և իր արեւը՝  
հունձքը հասունցնելու համար:

Ուրիշ ագարակապաններու նման նա երբէք սովո-  
րութիւն չ'ունէր նախախնամութենէն գժգոհ ըլլալու  
և սխալներ գտնելու Աստուծոյ ըրածներուն մէջ, երբ  
չոր խոտը ներս չի տարուած վրան անձրեւ տեղար,  
կամ եթէ կանխահաս աշնան քամի մը մանդաղ գոր-  
ծածուելէ առաջ ցորենը հողին հաւասար պառկեցնէր,  
ուրիշ որ ելած էր: Նորէն, երբէք չէր գանգատէր և  
մոմուար երբ իր պարծանքի տարկայ և գործունեայ  
արջառներուն մէջ հիւանդութիւնը կը ծաւալէր և իր  
ոչխարներուն շատերը կ'առնէր ու կը տանէր, որոնք  
Անգլիական սեղաններու համար անուսնի Ուէլը ոչ-  
խարի միսը հայթայթելու որոշուած էին: Կարճ խօսե-  
լով նա գոհ էր ինչ որ Տէրը կը զրկէր և Յորի նման  
երբ գժբաղդութիւն մը պատահէր, «Տէրոջը ձեռքէն  
բարիքը ընդունինք իսկ չարիքը չ'ընդունինք» կը սէր:

Տիկին Եվլընսի մասին ասկէ առաջ խօսեցանք,  
միայն սաքանը աւելցնենք թէ նա իրապէս աշխար-  
հային և թէ ալ հոգեւոր գործերու մէջ օգնող մէկն  
էր: Ահա այսքանը բաւ է զինքը գովելու համար:

Այս արժանի զոյզը երեք գաւակներ ունեցած էր:  
Ամենամեծը չափահաս էր արգէն, որ շատ գեղեցիկ

աղջիկ մըն էր և իր մօրը մեծ հանգստութիւն և օգնութիւն մըն էր: Կրտսերները մանչեր էին և մեկ երկու մղոն անդին նախակրթարան մը գացած էին: Այս տղաքը մարդավարի, բարձր հոգւով օժտուած պղտիկներ ըլլալով, նաեւ լաւ կրթուած և իրենց ծընողին պէս պարկեշտ և ծմբարասէր էին:

Ահա այսպիսի ընտանիքի մը մէջ մեր փոքրիկ Մէյրին սիրով և բարութեամբ կ'ընդունուէր: Նախ վախկոտ և ամչկոտ եղաւ քանի որ այս ազարակը իրեն մինչեւ հիմայ տեսած տուներէն չատ լաւ կերենար: Հոս տաք մինուորտ մը և առատութեան հաճելի նշանները կը տեսնէր, մինչ անդին Յակոբ Շօնսի խեղճ հիւղակին մէջ ամէն ինչ խնայողութեան, չ'ըսելու համար քիչութեան աստիճանին մէջ էր:

Մէյրիի ամչկոտութիւնը երկար չի աեւեց և արդարեւ ամբողջովին անհետացաւ դրան սեմէն ներս անցնելէն քիչ վերջ, ուր տիկին էվընս զինքը դիմաւորեց, և բարի զալուստ մաղթելով մայրական համբոյր մը տուաւ:

— Եերս եկո՞ւր պղտիկս, ըստ բարի տիկինը և տարաւ գինքը գէպի հանգստաւէտ և հին ձեւով շինուած խոհանոցը ուր կրակարանին վրան կաթսայ մը կ'եռար և թէյի համար պատրաստուած չամչախանն կարկանդակի մը զզլիսի հոտը օգը լեցուցած էր:

— Եկո՞ւր տաքցիր, ըստ տիկին էվընս և յետոյ սրահը կ'երթաս Ս. Գիրքը սերտելու համար: Մատիտ մը և թուղթի կտոր մը ունի՞ս ուղածներդ նօթազրելու համար

— Այս, չնորհակալ եմ տիկին, ևս հետո բերի, ըստ Մէյրի:

Քանի մը բոպէի համար նա նստաւ փալփլող կը բակին դիմաց տաքնալու և յետոյ սրահը ընդունուեցաւ ուր հոն, մէջտեղը, սեղանին վրան, ճերմակ լաւ

թով մը լաւ կերպով փաթթուած՝ դրուած էր թանկապին Գիրքը:

Կարծուելու չէ թէ Ս. Գիրքը այսպէս խնամքով պահուած ըլլալուն երբէք չէր գործածուէր, ընդհակառակը իրիկուն և առտու աղօթքներու ատեն կը կարգացուէր և ազարակապանը ինչ ինչ առիթներու որ կէս ժամուայ պարապոյ ժամանակ գտնէր, Ս. Գրքէն զատուրիշ գիրք չէր սերտէր և կ'աշխատէր որ անոր խօսքերը հասկնայ:

— Քեզի պէտք չեմ տեսներ ըսելու թէ Ս. Գիրքը խնամքով գործածուելու է և էջերը մեղմիւ դարցնելու է, ասոր վստահ եմ, ըստ տիկին էվընս, և գիտեմ որ գուն կարող ես այդպէս ընել: Եւ հիմայ իմ զաւակը, ևս քեզ Ս. Գրքին հետ առանձին պիտի թողում և երբ կիրակնօրեայ դպրոցիդ զասը սորվիս և կարդաս բոլոր ուղածներդ, նորէն խոհանոց եկուր և երթալէդ առաջ քիչ մը թէյ առ:

Յետոյ բարի ազարակապանին կինը գնաց և Մէյրի կեանքին մէջ առաջին անգամը ըլլալով Ս. Գրքին հետառանձին մնաց: Մանուկը լաթը վերցուց և լաւ մը ծալլելէյետոյ մէկ կողմ զրաւ, յետոյ գողգոջուն ձեռաքերով բացաւ գիրքը և Յովհաննու հինգերորդ զլուսը բացաւ և իր աչքերը հետեւեալ խօսքերուն հանդիպեցան. «Գրքերը քննեցէք, վասնզի անոնցմով կը սեպէք յաւիտենական կեանքը ունենալ և բուն անոնք են որ ինծի համար կը վկայեն»:

— Պիտի, պիտի քննեմ, պոռաց նա, կարծես ըզգաց թէ այս խօսքերը ուղղակի Աստուածային ձայնի մը միջոցաւ իրեն խօսուած ըլլալին: Պիտի քննեմ և սորվիմ ինչ որ կրնամ: Ո՞հ երանի թէ ես իմ անձնաշան Ս. Գիրքս ունենայի...

Այս փափաքը, այս հառաջանքը հազուագիւտ և բաղձացուած զանձին համար մեծ համերգի մը փառաւոր

Ներդաշնակութեան ձայնանիչն (key-note) էր որ տաշիներ յետոյ զանգուածօրէն տարածուելով վիթխարի կոհակներու նման թաւալեցաւ համայն երկրագնդիս վրան։ Այս՝ խեղճ մանկան մը սրտին այս փափաքը ապագային միլիոնաւոր հոգիներու լոյսին և զիտութեան համար ծրագրուած էր։ Այսպէս, յաճախ Աստուած այս աշխարհի տկար բաները կ'ընտրէ իր մեծ ծրագիրները յառաջ տանելու և իր կամքը կատարելու համար։ Հոս անդամ մըն ալ իրը օրինակ կ'երեւնայ թէ պղափէ բաներու սկզբնաւորութիւնը մեծամեծ արդիւնքներ կ'ունենայ, արդիւնքներ որոնց կարեւորութիւնը յաւիտենականութեան այս կողմին վըրայ հաշուի առնել կարելի չէ։

Երբ Մէյրի յաջորդ օրուան Ս. Գրոց դասը սորվիլը աւարտեց և հանդատաւէտ խոհանոցին մէջ առատ կերակուր մ'ունեցաւ. իր բարեկամներուն «մնաք բարով» ըսելով գէպի տուն ճամբայ ելաւ։ Իր միտքը սպասումով մը լեցուն էր ուրիշ որոշում մը կամաց կամաց կերպարանք կ'առնէր։

Ահա վերջապէս հետեւեալ ձեւը առաւ։

— Ես պէտք է որ իմ անձնական Ս. Գիրքս ունենամ, ըստ նա շատ բարձր ձայնով իր նպատակին եռանդէն մղուած։ Ես պէտք է հաս մը ունենամ եթէ պէտք ըլլայ տասը տարի ալ խնայողութիւն ընել։

Այս բանը մանկան միաքին մէջ որոշուած էր երբ տուն հասաւ։

Ծնունդը եկաւ և իրեն հետ ալ արձակուրդները Մէյրիի և իր հետ Ապէրկինոլութինի զպրոցը յաճաշխող աշակերտներուն համար։ Մեր փոքրիկ հերոսունին դասերուն դազբելուն համար կարելի է որ տիսրէր եթէ նոր ծրագրին՝ Ս. Գիրք մը գնելու համար արձակուրդի օրերուն բան մը շահելու սկսիլը որոշած չ'ըլլար։ Իր անական պարտականութիւնները առանց

զանց առնելու կարգադրեց որ պղտիկ գործեր ընէ ուրոնց համար զրացիները զինքը ուրախութեամբ կը վարձատրէին։ Երբեմն մայր մը որ լուացքի տաշտին առջեւը կ'ըլլար, նա անոր երախային հոգ կը տանէր, երբեմն ալ անտառներէն վառելանիւթի համար պղտիկ ձիւզեր կը հաւաքէր և կամ ընտանիքի մը յոզնած մօր մը կարկտուքը կ'ընէր և այս վերջինը այս օգոնութենէն չնորհակալ ըլլալով պղտիկ գումար մը կը վճարէր։

Իւրաքանչիւր կէս բէննին, իւրաքանչիւր ֆարտինկը (ֆարտինկը անսովոր վարձատրութիւն մը չէր այսպիսի աղքատ ընտանիքներու մէջ որոնց մասին կը խօսինք), կը ձգուէր այն պղտիկ դանձանակին մէջ զոր Յակոր շինած էր այս նպատակին համար և կափարիչին վրան ալ ծակ մը կար։ Այս գանձանակը դարակի մը մէջ կը պահուէր ուր Մէյրի կարող էր հասնիլ։ Իրական և բաղնալից ուրախութիւն մըն էր իրեն համար, երբ իր օրական շահածք՝ թէրեւս մէկ երկու պղնձազրամ կը ձգէր անոր մէջ կարօտով սպասելով այն ժամանակին երբ պիտի գոյանար այն գումարը՝ գժբաղաբար բաւական մեծ, որ Ս. Գիրք մը պիտի զնէր։

Այս օրերուն էր որ տիկին կ'ըլլնս մանուկին անյագ փափաքը գիտնալով, ուզելով քաջալերել զայն և օգնել, իրեն երկու հաւ և աքաղաղ մը նուիրեց։

— Ո՛չ, ոչ սիրելիս, ինձի չնորհակալ մի՛ ըլլար, ըստ մինչ Մէյրի կը ջանար ըսելու թէ որքան երախտապար էր, ես այս բանը ըրի նախ օգնելու քեզի սրտիդ բաղձացած այդ Ս. Գրքին համար, յետոյ քեզ սիրելուն քեզի հաճոյք մը պատճառել կ'ուզեմ։ Այսպէս, հիմայ իմ զաւակս, երբ զարնան սկիզբը հաւեւը ածել սկսին կրնաս հաւկիթները ծախել ինչու որ անոնք քու ստացուածքդ պիտի ըլլան, կընես ինչ որ ուզես, կրնաս զրամը ոհւէ բանի մը գործածել, բայց

Կը կարծեմ թէ քու ինչ ընելդ գիտեմ, աւելցուց ժը-  
պիտով մը տիկին էվլնս:

Առաջին արծաթ զրամը որ Մէյրի գոհունակու-  
թիւնը ունիցաւ գանձանակին մէջ ձելու, հաւկիթ-  
ներու վաճառումէն առաջ ստացուած էր և ասկէ առաջ  
ընդունած դրամներէն շատ տարբեր ձեւով մը: Իրի-  
կուն մը Թովայնէն կուգար մեծ ճամբայէն քալելով,  
ուր իր հօր կողմէ գործի մը համար զրկուած էր: Ճամ-  
բուն մէջ ինկած բանի մը զարնուեցաւ իր ոտքը և  
ծռելով վերցուց: Դտաւ որ կաշիէ մեծ քսակ մըն էր:  
Զարմանալով թէ որունը կրնար ըլլալ, մանուկը յա-  
ռաջ գնաց և տունը հասնելու կէս մղոն մնացած մար-  
դու մը հանդիպեցաւ որ կամաց կամաց կը քալէր և  
կ'երեւնար թէ բան մը կը փնտոէր: Մէյրի մօտենա-  
լուն վեր նայեցաւ և աղջիկը տիկին էվլնսի տագրը՝  
ագարակապան կրիվզը ճանչցաւ:

— Ա՛հ, բարի իրիկուն Մէյրի ծօնս, ըսաւ նա,  
մեծ կորուստ մ'ունիցայ... Շուկայէն առւն վերադար-  
ձիս քսակս կորսնցուցի և...

— Ճիշդ հիմայ ես քսակ մը գտայ տէր իմ, ըսաւ  
Մէյրի, արդեօք ա՞յս է:

— Դուն, քսակ մը գտար, աշխուժօրէն բացա-  
դանչեց ագարակապանը: Այո՛, անտարակոյս սիրելիս,  
այդ իմինս է և ես շատ երախտապարտ եմ քեզի: Ո՛չ,  
կեցիր վայրկեան մը կանչեց Մէյրի ետեւէն, մինչ նա  
արդէն ճամբայ ելած էր: Քեզի պզտիկ բան մը տալ  
կ'ուզեմ քու հաւատարմութեան... ըսել կուզեմ պըզ-  
տիկ բան մը իբր շնորհակալութիւն:

Մինչ կը խօսէր իր մատը և բթամատը փայլուն  
շլլինի մը վրան փական, որը վստահաբար մեծ վար-  
ձատրութիւն մը չէր աղքատ աղջկան մը որ ծանր քը-  
սակ մը գտած էր: Բայց խորհեցաւ աւելի լաւ է (կամ  
ամենագէշը) և շիլինին փոխարէն վեց բէննենոց մը

տալ և երկնցուց զայն Մէյրիի որ շնորհակալութեամբ  
ընդունեց և կրցածին չափ արագ տուն վաղեց արծաթ  
գանձը ապահով կերպով դանձանակին մէջ ձգելու ուր  
իրմէ աղքատ եղող եղբայրներուն քովը ըեկերակցա-  
բար երկար տարիներով փակուած պիտի մնար:

Ծնունդի արծակուրդի օրերը չուտով անցան: Մէյ-  
րիի դժուար եղաւ թէ գասեր սորվիլ և թէ ալ կիրակ-  
նօրեայ զպրոցի գործերուն համար ամէն չաբաթ օր  
Ս. Գիրքը սերտելու համար ագարակը երթալ: Ի՞նչ  
ընէր ասոնք և իր առանին գործերը: Շաբաթներ  
կ'անցնէին առանց ժամանակ ունենալու Սուրբ Գանձը  
գնելու համար բէննի մը շահելու:

Շատ անդամներ չաբաթ իրիկունները տուն գա-  
լու կ'ուշանար և ատենը մէյ մը Մօլլի իրեն համար  
անհանգիստ կըլլար: Գիտէր թէ Մէյրի միշտ բլուրնե-  
րու վրայէն կարուկ ճամբաներէ կուգար, այնպիսի  
ճամբաններէ որոնք թէեւ ցորեկ ատեն ապահով, բայց  
մութը կոխելէ յմաոյ խորտուբորտ և անհամելի էին,  
եթէ ոչ վտանգաւոր քսակ որ ձմեռուան իրիկունները  
լոյսը կանուխէն կ'անհետանար:

Ահա այսպիսի պարագայի մ'առթիւ Մօլլի և Յա-  
կոր նստած իրենց աղջկան կ'սպասէին: Հին ժամա-  
ցոյցը արդէն ժամը ութը զարկած էր և ասկէ առաջ  
նա այսքան ուշացած չէր:

— Մեր Մէյրին պէտք էր հիմայ տունը հասած  
ըլլար Յակո՞ր, ըսաւ Մօլլի, խցելով այն լոռութիւնը  
որ միայն Յակոբի ոստայնանկի գործարանը կը վըր-  
գովէր: Շատ մթնեց և այս զիշեր լուսին ալ չիկայ:  
Եթէ բլուրին վրայի կարուկ ճամբէն գայ, հոն շատ  
խորտուբորդ է և Տէրը օրհնէ զինքը, այնպիսի մէկը  
չէ որ երկայն ճամբան ընտրէ երբ կարճը գտած է: Իր  
գալու ժամանակը արդէն շատոնց անցաւ, կը յուսամ  
թէ իրեն վտանգ մը պատահած չէ: Մօլլի գէպի պա-  
տուհանը երթալով գուրս նայեցաւ:

— Մօլլի՛, գուն զքեղ անհանդարտ մի՛ ըներ, պատասխանեց Յակոբ գործին դադար տալով, Մէյրի բարի գործի մը համար գացած է և Ան որ անոր սրտին մէջ բարի բաներու սէրը զրաւ, գուրս ելելու և ներս մտնելու պահուն ալ զինքը յաւիտեանս յաւիտենից պիտի իմնամէ:

Յակոբ լրջօրէն խօսեցաւ և այնպիսի հաստատ եւ զանակով մը որ իր կինը միմիթարեց, ինչպէս ասկէ առաջ ևս իր խօսքերը նոյն ազգեցութիւնը ըրած էին: Եւ ահա ճիշդ նոյն պահուն թեթեւ ոտնաձայն մը դոնէն լսուեցաւ, փականքը վերցուեցաւ և Մէյրիի մատաղ հասակը հիւղակը մտաւ՝ իր սեւ աչքերը խեցիութեամբ կը փայլէին, իր այտերը մարմնամարզէն կարմրած և իր պայծառ դէմքը աշխոյժ ոգեսրութիւն մը կը տարածէր հիւղակին մէջ:

Այս բանը Յակոբի և Մօլլիի դէմքին վրան ալ պնդրադառնալով կը ցոլար:

— Լա՛ւ, զաւակս, այսօր ի՞նչ սորվեցար հարցուց Յակոբ, կիրակնօրիայ դպրոցի դասը սերտեցի՞ր:

— Ո՛հ հայր, սերտեցի և հրաշալի դաս մ'էր, պատասխանեց մանուկը: Դասը և Մր. Էվլոն զիս այսպիսի ուշաց ուցին:

— Ինչպէս Մէյրի, հարցուց Մօլլի, մենք քեզ համար անհանդիսա եղանք վախնալով թէ մի գուցէ բան մը պատահած է:

— Այդպէս ընելու չէիք սիրելի մայրիկ, պատասխանեց պղտիկ աղջիկը, իր հօր խաղաղ վատահութեան նայելով: Սստուած դիտէր թէ ևս ինչ բանի համար գացած էր և թոյլ պիտի չ'տար որ ինծի վեաս մը դար: Ո՛հ հայրիկ, որչա՛փ Անոր մասին կը կարդամ այնչափ աւելի գիտնալ կը փափաքիմ և հանդիսա պիտի չ'ըլլամ մինչեւ որ իմ անձնական Ս. Գիրքս չ'ունենամ, բայց այսօր ագարակապանին Ս. Գրքէն մեծ մաս մը հետո բերած եմ:

— Ի՞նչ ըսել կուզես Մէյրի: Ի՞նչպէս կրնաս այդպիտի բան մը ընել հարցուց Մօլլի զարմանալով:

— Մի միայն իմ գլխուս մէջ սիրելի մայրիկ, հարակաւ և յետոյ ցած ձայնով մը աւելցուց, և նաեւ իմ սրտիս մէջ:

— Եւ ի՞նչ է այդ կտորը, հարցուց Յակոբ:

— Մատթէոս աւետարանի հօթներորդ դլուխնէ, ըստ Մէյրի: Մեր կիրակնօրեայ դասը առաջին համարէն մինչեւ տասն և երկուերորդ համարն էր, բայց այնչափ զիւրին և այնչափ գեղեցիկ էր որ յառաջ երթալով ամբողջ զլուխը գոց սորվեցայ: Եւ ճիշդ լըցնցուցած պահուս Մր. Էվլոնս ներս եկաւ և հարցուց թէ ամէն բան հասկցած էի թէ ոչ և երբ ըսի թէ տակաւին քանի մը կէտեր կային որ զիս կը չփոթեցնէին ինքը բարի եղաւ զանոնք ինծի բացատրելու: Հայրիկ և մայրիկ, եթէ կը փափաքիք ամբողջ զլուխը կրնամ ըսել:

Սյապէս Յակոբ իր գործը մէկդի ընելով կրակարանին մօտ անկիւնը՝ իր հին տեղը նստաւ և Մօլլի ալ կարելու սկսաւ մինչ Մէյրի հօրը ոտքերուն քով աթոռակի վրայ նստած առաջին համարէն սկսելով տառանց սխալի և առանց վարանման ամբողջ զլուխը կրկնեց, այնպիսի եղանակով և չկշտով մը որ ճշմարտութիւնները հրաշալի կերպով ըմբռնած ըլլալը և անոնց հանդէպ տածած համակրութիւնը ի յայտ կը բերէր:

— Այս իմ խօսքերուն նշան դիր կնիկ, ըստ Յակոբ այդ զիշեր երբ արգէն Մէյրի անկողին մտած էր: Սյա մանուկը իր մահուընէ առաջ Տէրոջը համար գործ մը պիտի ընէ: Զե՞ս տեսներ թէ ինչպէս Ան իր Գառն նուկը խոտաւէտ արօտներու և հանդարա ջուրերու քով կ'առաջնորդէ: Ինչո՞ւ Մօլլի, երբ նա կը կրկնէր այն համարը՝ չընդրեցէ՛ք և պիտի տրուի ձեզի», ևս անոր աչքերուն փայլիլը և այտերուն բոցավառուիլը տեսայ և զիտացայ թէ նա իր սրտին մէջ զրած Ս. Գրքի մասին կը խորհեր և չեմ տարակուսիր թէ ինքը յաճախ անոր համար կ'աղօթէ և որուն մենք տեղեակ չենք: Տէրը օր մը զայն իրեն պիտի տայ: Այս բանին քաջ համոզուած եմ: Սյո, Մօլլի մեր Մէյրին իր Ս. Գիրքը պիտի ունենայ:

## ԳԼՈՒԽ Ե.

### ԱՄԵՆԱՊԶԾԻԿ ԲԱՆԻ ՄԷՋ ԻՍԿ ՀԱԽԱՏԱՐԻՄ

Ինծի մէկ տաղանդ  
Դուն տըւիր աւանդ.  
Քեզմէ, Տէր, զոհ եմ,  
Ցընծմամբ քեզ կ'օրհնեմ,  
Որ զիս արժանի  
Էրիր շընորհի:

Ես չեմ ուզեր՝ զայն  
Թաղել կամ ծածկել,  
Այլ յաւէտ ջանամ'  
Չայն բազմապատկել  
Քու փառքիդ համար  
Ասուուած իմ եւ Հայր:

Կրնանք վստահ ըլլալ թէ Մէյրի ձօնսի դպրոցաւ  
կան տարիներուն, անոր նկարագիրը ձեւակերպող աղա-  
գակները մէկէ աւելի եղած էին, որոնք անոր մէջ նը-  
պատակի զարմանալի հաստատամտութիւնը և հոգիի  
ջերմեռանդութիւնը զրոշմեցին, որուն մէջ այնքան  
անուանի եղաւ: Նոյնչափ նաեւ իր ազնիւ և սիրելի  
բնութիւնը որով զինքը իրեն հետ ապրողներուն այն-  
քան սիրելի ըրաւ:

Իր ուսուցիչը՝ ձօն էլլիս (որ ետքը Պարմութի-  
մէջ հաստատուեցաւ) կ'երեւի թէ խղճի տէր և կարող  
ուսուցիչ մըն էր և մնանք կրնանք հետեւցնել թէ ինքն  
ալ քիչ բաժին չ'ունեցաւ աշակերտին մտքին և սրտին  
զարգացման մէջ, որը պէտք էր միշտ մասնաւոր հե-  
տաքրքրութեան առարկայ ըլլար անոր իմացակա-  
նութիւնը և ուսանելու փափաքը նկատի առնելով:

Բայց երբ տարիներ անցան, ժամանակը եկաւ որ  
ձօն էլլիս իր գործի ասպարէզը փոխէ: Այսպէս ալ ե-  
ղաւ, անոր տեղը ուրիշ մը զրաւեց որուն պատմու-  
թեան մէկ ուրուտնկարը հոս տալը անյարմար պիտի  
չ'ըլլար քանի որ այս ուսուցիչին քովն էր որ Մէյրի

ձօնս կը դաստիարակուէր, երբ իր կեանքին մէջ մեծ  
դէպք մը պատահեցաւ, դէպք մը որուն յաջորդ գլխուն  
մէջ պիտի հանդիպինք:

Ճօն էլլիսի յաջորդը Լէվիս Ուիլիէմս կը կոչուէր,  
մարդ որ կեանքի խոնարհ կայանէ մը և բացար-  
ձակ տգիտութեանէ մը կարեւոր ազգեցութեան և ժո-  
ղովրդականութեան մակարզակի մը, բոլորովին ան-  
ըզգոյշ և անսասուած կեանքէ մը աստուածավախ և  
քրիստոնէի մը մակարզակին հասաւ:

Փոքրահասակ մարդ մըն էր նա, և ինչ որ մենք  
կարող ենք գիտնալ իր իմացականութեան և տաղանդի  
մասին, կը խորհինք ըսելու թէ անոնք բարձրաստի-  
ճան չէին: Բայց ինչ որ իր մտային կարողութեանց  
մէջ թերի էր, իր երկաթեայ որոշմանց միջոցաւ ի գործ  
զրաւ այնպիսի յարատեւութեամբ մը որ անժխտորէն  
բարձր էր և պէտք չէ հեղնուեւ:

Նա ծնած էր Փեննալի մէջ 1774ին: Ծնողքը աղ-  
քատ էին: Ասկէ աւելի ոչինչ գիտենք անոնց մասին:

Այդ ժամանակուայ և այդ շրջակայքին մէջ գրտ-  
նուող ուրիշ տղոց նման ինքն ալ անզուսալ և անհոգ  
էր, միշտ կը պղծեր Սուրբ Օրը ապա թէ ոչ իրեն ծա-  
նօթներուն պարսաւանքը իր վրայ կը հրաւիրէր:

Բայց երբ տասն և ութ տարեկան եղաւ, պատահ-  
մամբ անգամ մը աղօթաժողովի մը ներկայ գտնուեցաւ  
ուր Մաթաֆարնի Մը. ձօնս առ Հոռվմայեցիս գրուած  
թուլթին հինգերորդ զլուխը կը կարգար ու կը մեկնէր:

Աստուծոյ խօսքը այսպէս Լէվիս Ուիլիէմսի այն-  
պիսի թարմ և ներգործիչ կերպով մը յայտնուեցաւ,  
որ մինչեւ այդ օրը մեղքով կարծրացած և յաղթա-  
հարուած սրտին միջոց մը եղաւ տեղի տալու: Այդ ժա-  
մանակէն սկսեալ փոփոխութիւն մը նշմարուեցաւ ի-  
րեն մէջ որ կամաց կամաց խորունկնալով ան եղաւ  
ջերմեռանդ և հաստատ քրիստոնեայ մը որուն մասին  
ոչ ոք կը կասկածէր:

Քումլինեանի մէջ մեթոտական պղտիկ եկեղեցւոյն անդամ ըլլալու դիմում կատարած ըլլալով իրեն հարցուեցաւ (թերեւս փորձի հարցումներէն մին ըլլայ) «Եթէ քեզմէ խնդրուէր որ Յիսուս Քրիստոսի համար բան մը գործէիր, ի՞նչ պիտի ընէիր»։ Անոր տուած պատասխանը մեղի իր յաջողութեան բանալին կուտայ։ «Ո՞հ այո, Յիսուս ինձմէ ինչ որ պահանջէր անմիջապէս պիտի ընէիր»։

Ահա այսպէս էր այս եղակի մարդուն կրօնական կեանքին սկզբնաւորութիւնը։

Քանի մը տարի յետոյ երբ Լանէկրինի մօտ Թրիխիատ կոչուած տեղւոյն մէջ կը ծառայէր, շրջակայքի տղոց տպիտութիւնը չի նշմարել չէր կրնար և իր երկնաւոր Տէրոջ համար ուղղակի և մասնաւոր գործ մը ընել կը փափաքէր։ Որոշեց որ հոն կիրակնօրեայ դպրոց մը հաստատէ և անկէ զատ ամենօրեայ դիշերային դպրոց մը, որ եթէ կարելի ըլլար տղոց կարգալ սորվեցնէր։

Այս բանը գովասանքի արժանի եղած պիտի ըլլար, որ իբր նախաձեռնարկ ատակաւին բան չէր արմէր, եթէ էկիս Ուլիլիէմս ինքը որեւէ կրթութիւն առած ըլլար, իր կեանքին մէջ մէկ օր մ'անդամ դպրոցի կեանք վայելած չէր և հազիւ հազ կարող էր բառ մը ճիշդ կերպով կարգալ և ուրիշներուն սորվեցնելու խորհուրդը, նուազագոյնը ըսելով այլանդակ գաղափար մը կ'երեւնար։

Բայց յաձախ հին տոածը ձիշդ կելլէ թէ՝ «Ուր որ կամք կայ հոն ձամբայ մը կայ» և այս բանը էկիս Ուլիլիէմսի փորձառութեան մէջ ապացուցուեցաւ։

Այս երիտասարդին անխոնջ ուժին և քաջութեան իբր արդիւնք կարծ ժամանակի մը մէջ դպրոցը բացուեցաւ և նա դաստիարակութեան և ուսման գործին պատաւ։ Կը պատմուի թէ այլուրէնը ամենացած կար-

գին սորվեցնելու համար զայն «The March of the men of Harlech»ի եղանակին յարմաքուցած էր։ Մենք գիտենք թէ Տր։ Մօֆաթ քառասուն տարի յետոյ մեղեղիի գասերու այս նոյն ծրագիրը փորձեց կարդ մը Պէքուանացի մանուկներով, անոնց իրենց գըշերը սորվեցնելով (Auld Lang Syne)ի եղանակով հրաշալի գիւրութեամբ և յաջողութեամբ։

Էկիս Ուլիլիէմս որ վարժապետի մը տեղը բռնած էր, հազիւ հազ կարող էր դպրոցի ամենաստորին կարգին դասերը տալ, թէ մեծ տղոց դաստիարակման հոգն ալ վերցնելով նա երես առ երես արգելքի մը կը հանդիպէր որ ուրիշ որեւէ մէկու մը համար անյաղթելի պիտի ըլլար, եթէ անոր կամքը աւելի պակաս ուժով և քաջութիւնը նուազ անվեհեր ըլլար։

Ուսուցիչը չէր կարող կարգալ, կամ քիչ շատ նաոչ կրնար սահուն կերպով և ոչ ալ անսխալօրէն կարգալ և սակայն նա ինքինքը իր դպրոցի աշակերտաներուն կարգալ սորվեցնելու գործին լծած էր։

Իր անկարողութեանց ցաւալիօրէն գիտակից, իր կիրակնօրիայ և զիշերային դասերուն սկսելէն առաջ Պէթրի էվլենս կոչուած բարի կնոջ մը այցելութիւն կուտար, որը լաւ կարգալ գիտէր։ Անոր դաստիարակութեամբ ան այդ օրուան և կամ յաջորդին տալիք դասերը կը պատրաստէր, այսպէս իրականութեան մէջ այդ բարգաւաճող պղտիկ գպրոցին վարժապետը իր առշակերտաներէն քանի մը ժամ առաջ էր միայն։

Ուրիշ ատեններ, շրջակայքի օժտեալ բարձրագոյն վարժարանի մը աշակերտներէն խումբ մը կը հըշրաւիրէր կարգալու և վիճաբանութեան համար։ Անդորր ճարտարութեամբ և խնամոտ նախատեսութեամբ կը կարգադրէր որ կարգացուելիք և վիճաբանուելիքը քիչ յետոյ տրուելիք դասը պարունակէ։ Մինչ ընթերցանութիւնը և խօսակցութիւնը կը շարունակուէր ինք-

յափշտակեալ ուշազրութեամբ կ'ունկնդրէր։ Դժուար բառերու հնչումն ու նշանակութեանց վիճաբանութիւններուն բոլորն ալ յստակ շահ մըն էլին իրեն և այսպէս կը վարժեցնէր իր միտքը՝ ինչ որ կը փափաքէր գիտնալ։

Բայց այս կերպ տեսակցութիւն ունեցող պատասխներուն և ոչ մին զիրենք հրաւիրող, ուշազրութեամբ մտիկ ընող և խոհեմութեամբ խօսող մարդուն վրայ ոչ մէկ նշան չի տեսան թէ ինքն ալ աշակերտ մ'էր նախադասութեանց ուղիղ կազմութեանց կամ բառերու շնտակ հնչումին մէջ, որոնք յաջորդ օրուան և շաբաթուան դասերուն մէջ պիտի պատահէին և թէ ան իւրենց կը կարօտէր։

Դպրոցի դասերը միշտ ազօթքով կ'սկսուէին և քաշնի որ վարժապետը կարդ մը անհանդարտ և անզուսպ աշակերտներ ալ ունէր, նաև մասնաւոր կերպ մը հնարած էր որով կրնար անոնց ուշազրութիւնը հրաւիրել տրուած պաշտամունքին։

Նախորդիւ զինուրական կեանքին մէջ ունեցած մարդանքներու հմուտ ըլլալով շատ անդամ անհանդարտ տղաքը կարդ մը «հանգիստ կաց» և «ուշազրութիւն» հրամաններով մէկն կարձ և պարզ կերպով ազօթքի կը հրաւիրէր։

Մինչ էլվիս Ուկիլէմս Լանէկրինի մէջ այսպիսի ծանր գործի մը լծուած էր, կ'աշխատէր հոգիներ փրկչին բերել և մտքեր կը պատրաստէր Անոր ծառայելու համար, պատահեցաւ որ Պալա քաղաքի Մր. Զարլզ Ալէրկինոլունի մէջ անդամական ժողովի մը նախագահելու համար նախորդ իրիկունը Պրինքրուկ կը հասնէր և տեղույն գաստիարակը եղող ձօն ձօնսի տունը կը գիշերէր։

Մր. Զարլզ իր հիւրընկալին հևտ խօսակցութեան ընթացքին հարցուց թէ արդեօք գիտէ՞ր մէկը որ շըր-

ջակայքի նորաբաց դպրոցներու հոգը ստանձնէր։ Ճօն ձօնս պատասխանեց թէ Լանէկրինի մէջ երիտասարդի մը մասին լսած է որ թէ շաբաթամիջի և թէ ալ կիրակի օրերուն տղոց կը սորվեցնէ, բայց աւելցուց վարժապետը, ինչ որ լսած եմ ինքը կարդալ չի գիտեր և դժուարաւ կ'ըմբռնեմ թէ ինչպէ՞ս ուրիշներուն կառող է դաս տալ։

— Անկարելի է, բացագանչեց Մր. Զարլզ, ինչպէ՞ս կրնոյ մէկը սորվեցնել մինչ ինքը չի գիտեր։

— Բայց կը սորվեցնէ կ'ըսեն ուրիշները, պատասխանեց ձօն ձօնս։

Մր. Զարլզ անմիջապէս փափաք յայտնեց տեսնել այս խորհրդաւոր պատանի վարժապետը որու մասին կը տեղեկազրուէր թէ կարող էր սորվեցնել ինչ որ ինք չէր կարող գիտնալ։ Յաջորդ օրը ձօն ձօնսի պաշտօնական հրաւիրին վրայ մեր երիտասարդ վարժապետը երեւցաւ։ Գիւղական տարազը և իր շարժուածեւերուն պարզութիւնը այն տպաւորութիւնը տուին թէ մանկավարժէ զատ ամէն ինչ կրնար ըլլային իր մասին։

— Լա՛ւ, իմ երիտասարդ բարեկամս, ըսաւ Մր. Զարլզ այնպիսի հաճելի կերպով մը որ իրեն բնական ձեն էր, մէկէն վստահութիւն մը ներշնչեց անոր որուն հետ գործ պիտի ունենար, ինձի կ'ըսեն թէ Լանէկրիսի մէջ կիրակիները և շաբաթամիջի գիշերներուն դպրոց մը կը պահես աշակերտներուն կարդալ սորվեցնելու նպատակաւ։ Շատ աշակերտներ ունի՞ս։

— Այո՛, տէր իմ, սորվեցնելու կարողութենէս շատ աւելին, պատասխանեց էլվիս Ուկիլէմս։

— Եւ քու գասաւանդութենէդ բան կրնա՞ն սորվիլ, հարցուց Մր. Զարլզ, կարելի՞ եղածին չափ բարութեամբ մինչ թեթեւ ժպիտ մը իր բերնին բոլորատիքը կը պահուըտէր։

— Կը խորհիմ թէ ոմանք կը սորվին, պատասխանեց երիտասարդ ուսուցիչը շատ ամօթխածօրէն և իր ագիտառթիւնը մատնող զգացումով մը՝ զիտակցութիւն մը ցաւալիօրէն թէ իր խօսքին և թէ ալ ձեւերուն մէջ ի յայտ կուգար:

— Քիչ մը անգլիերէն կը հասկնա՞ս, հարցուց Մր. Զարլզ:

— Միայն մէկ երկու բառ աէր իմ որոնք հաւաքիցի երբ պահեստի զինուոր էի:

— Սահուն կերպով կրնա՞ս Ուելլ լեզուն կարդալ:

— Ոչ տէր իմ, շատ քիչ կրնամ կարդալ, բայց իմ ամենալաւս կ'ընեմ սորվելու համար:

— Սորվեցնելու սկսելէդ առաջ երբէք զպրոց գաւա՞ծ ես, հարցուց Մր. Զարլզ, աւելի և աւելի հետաքըրքուելով իր առջեւ հետօրէն կեցող երիտասարդով:

— Ո՛չ տէր իմ, ես իմ կեանքիս մէջ օր մ'անդամ դպրոց չեմ գացած:

— Եւ քու ծնողքդ տունը եղած ատենդ քեզի կարդալ չի սորվեցուցի՞ն.

— Ո՛չ տէր իմ, ծնողքս իրենք ալ կարդալ չէին գիտեր:

Մր. Զարլզ իր Աստուածաշունչը հանելով առ երացիցիս զրուած թղթոյն առաջին զլուխը բացաւ եւ ուղեց որ Լէվիս Ուիլիէմս առաջին համարները կարդայ:

Գանդազօրէն, վարանելով և քանի մը սխալներով երիտասարդը շարունակեց կաղալով և շատ զժուարութեամբ կարդալ առաջին համարը:

— Բաւական է պատանիս, ըսաւ Մր. Զարլզ, բայց դուն ինչպէ՞ս կրնաս ուրիշներուն կարդալ սորվեցնել, ահա այս իմ հասկացողութենէս վեր է: Նիսմայ ըսէ ինձ թէ ի՞նչ մեթոսով պզտիկներուն կը սորվեցնես:

Խեղճ երիտասարդ վարժապետը յետոյ բացատրեց

այն կերպերը որոնցմով օգնութիւն կ'ստանար և կը հաղորդէր վարժութիւնները: Եղանակով տրուած այբու բէնի մասին հաշիւ մը տուաւ, Պէթթի կվենսի կողմէ տրուած դասերը ըսաւ, և բարձրագոյն վարժաքանի տղայոց ընթերցանութիւնը, վիճաբանութիւնները և աշակերտներուն «պզտիկ զինուորներ» խառաջլը պատմեց:

Սյապէս մինչ Լէվիս Ուիլիէմս իր խոստովանութիւնները ընելը կը շարունակէր (այսպէս կը թուէր իրեն), Մր. Զարլզ դատողութեամբ մը, որը կերեւնար թէ իր որոշիչ հանգամանքը եղած էր, պատմողին կոշտութեան և այլանդակութեան մէջէն թափանցեց մարդուն զէպի իրական ուժին և նկարագրին: Տնսաւթէ Փրկչին այս խոնարհ հետեւորզը աշխուժօրէն կը ջանար իր մէկ տաղանդը զարգացնել և գործել իր Տէրող ծառայութեան մէջ և մի միայն աշակցութեան պէտքը ունէր իր կարողութիւնը զարգացնելու և Քըրիստոսի արժէքաւոր ծառայ մը ըլլալու համար: Նայանձնարարեց որ ծօն ծօնսի խնամքին տակ մտնէ առժամենայ կերպով որպէսզի ինքն ալ իր կարգին դասաւանդելու կարող ըլլայ:

Յաջորդող երեք ամիսներուն մէջ Լէվիս Ուիլիէմս Մր. Զարլզի խրատին հետեւեցաւ: Ահա այս է այն ամէն կրթութիւնը զոր ինք ստացաւ: ծօն ծօնսին ստացած օգնութեամբ իր ինքնազարգացումը երբէք չի զադրեցաւ: Իւրաքանչիւր խնայուած ժամ ուսաման յատկացուած էր, որպէսզի կարող ըլլար ինքինքը յարմարագոյն նկատել տակ Մր. Զարլզի խնամքին և հսկողութեան տակ եղող վարժարաններու մէկուն մէջ ընդունուելու համար: Մեզի կը պատմեն թէ ուսաման մէջ ինքզինքը աւելի կատարեալ ընելու համար շրջակայքի եկեղեցիները կ'այցելէր որպէսզի հոն նախագահող երէցներու ընթերցանութիւնն ու քարոզնե-

ըլ ուսումնասիրէ։ Իր ամենաբուռն փափաքը վերջապէս կատարուեցաւ, որով 1799 տարուան մէջ, քըսան հինգ տարեկան եղած ժամանակ, Մր. Զարլզի կողմէ իրը վճարովի ուսուցիչ կարգուեցաւ անոր դըպարոցներէն մէկուն մէջ։ Տարի մը ետք Ապէրկինոլուին փոխադրուած էր և հոս իր աշակերտներուն մէջ մեր դեռատի բարեկամուհի՝ Մէյրի ձօնս եւս կը գտնուէր։

Սնոր գործին յաջորդող տարիներուն մէջ նա միշտ չոցը եղաւ որ շատ մը նոր զպրոցներ հիմնուին և նաև կեանք տայ շատերուն, որոնք արդէն կենսունակութիւննին կորսնցնելու վրայ էին։ Վերջ ի վերջոյ նա քարոզիչ մ'ալ եղաւ որովհետեւ Տէրոջը ծառայութեան մէջ անոր եռանդը այնչափ մէծ էր և այնքան մտահոգ՝ որպէսզի ամէնքը ճշմարտութիւնը գիտնան և Տէրոջը գործին լծուին։

Նա մեռաւ իր ութսուն ութ տարիքին մէջ թողելով իր ետեւ անկեղծ երախտագիտութիւնը և խորունկ սէրը ամէն անոնց որոնք իրմէ օգտուած էին։

Մեր պատմութիւնը հիմայ նորէն Մէյրի ձօնսի կը դառնայ որը Լէվիս Ուիլիէմսի Ապէրկինոլուինի մէջ վարժապետութիւն ըրած ժամանակ հազիւ տասն և վեց տարու էր։ Գործունեայ, առողջ օրիորդ մըն էր, կեանքով ու զօրութեամբ լիցուն, միշտ ջերմեռանդ և միշտ ջանասէր։ Երբէք և ոչ մէկ վայրկեան իսկ Ս. Գիրք մը գնելու իր փափաքին մէջ չի թերացաւ։ Վեց երկար տարիներու ընթացքին իւրաքանչիւր բէննին խնայեց, զրկելով իր անձը շատ մը վայելքներէ որոնք իր կեանքի աղքատութեան մէջ իրեն պէս մանկան մը համար աւելի զրաւիչ պիտի բլային։ Նա կը շարունակէր տակաւին ագարակը այցելել և մինչ հոն դըպարոցի համար Ս. Գրոց դասերը կը սերտէր, Աստուծոյ Գրքէն իրեն սեփական հատ մը ունենալու փափաքը բուռն տենչանքի մը չափ մհծցած էր։

Յաճախ նա կը խորհէր թէ որչափ ուրախ պիտի ըլլար եթէ ամէն օր կարենար կարդալ և միտքը պահել Ս. Գրոց մասերը և ամբարել անմահ ճշմարտութիւնները իր մաքին և սրտին մէջ։ «Բայց ժամանակը պիտի գայ», կ'աւելցընէր «երբ ես իմ Ս. Գիրքս պիտի ունենամ Այո՛, թէեւ այսքան երկայն սպասեցի, բայց ժամանակը պիտի գայ» և յետոյ ծունկի գալով իր անկողնին քով նա կ'աղօթէր բարձրածայն։ «Սիրելի Տէր, թոյլ տուր որ ժամանակը շուտ գայ»։

Այսպէս, կը նայ ենթադրուիլ որ Մէյրի իր ծնողաց մեծ պարծանքն ու ուրախութիւնն էր։ Առաջուընէ աւելի օգտակար և իր մօրը աջ ձեռքն էր։ Իր հայրը երբ կը նայէր անոր պարզ, խոնարհ, սրամիտ սեւ աչքերուն, կը լսէր գպրոցի դասերը բարձրածայն սերտելը և կամ կը պատմէր այն բոլոր բացատրութիւնները որոնք դպրոցին մէջ լսած էր՝ իր սրտին մէջէն փառք կուտար Տէրոջը այս քաջ և աստուածավախ գաւակին համար և կը մաղթէր որ նա մեծնայ օրհնութիւն մը ըլլալու բոլոր անոնց, որոնց հետ կը նար ապագային գործ ունենալ։

## ԳԼՈՒԽ Զ.

### ՃԱՄԲՈՒՆ ՄԷԶ

Քաջ սիրտ, ջանք հաստատ, մաքուր ըզգացում  
Հաւ են քան գանձեր անբաւ, անհատնում,  
Խոպան գեսնի վրայ պարտէզ մըշակել  
է այս, եւ փոշին ոսկւոյ փոխարկել:

Մայր, ո՞հ հայր մտածեցէ՞ք մէյ մը... Տիկին էվլնս՝  
իրեն ըրած մէկ գործիս համար ինձի վճարեց և այս իմ  
ակնկալածէս շատ տւելի է և հիմայ կը տեսնեմ որ ես  
Ս. Գիրք մը գնելու չափ դրամ ունիմ: Այնչափ երջաւ-  
նիկ եմ որ չեմ գիտեր թէ ի՞նչ ընեմ:

Մէյրի որ ագարակէն նոր վերադարձած էր, ուրած  
խալի լուրը տալով ներս կը ցատկէր, Յակոբ գործարանը  
դադրեցնելով երկու ձեռքերը երկնցուց:

— Իրաւ այդպէ՞ս է Մէյրի, վեց տարի խնայելէդ  
յետոյ...: Ո՛չ մանուկս պէտք է նախ Աստուծոյ շնորհաւ-  
կալութիւն մատուցուի որ այդ փափաքը քու սրտիդ  
մէջ դրաւ, յետոյ տուաւ քեզի համբերութիւն՝ սպա-  
սելու և գործ՝ ուղած բանդ ստանալու համար: Օրհնեալ  
ըլլաս փոքրիկ աղջիկս, և Յակոբ հանդիսաւոր կերպով  
ձեռքը իր աղջկան զլխուն վրայ դնելով աւելցուց ցած  
ձայնով մը, «և նա օրհնեալ պիտի ըլլայ»:

— Բայց ըսէ՛ ինձ սիրելի հայրիկ, ըսաւ Մէյրի  
պղտիկ դադարէ մը յետոյ, ուսկի՞ց գնելու եմ այս Ս.  
Գիրքը քանի որ թէ հոս և թէ ալ Ապէրկինօլուինի  
մէջ չի ծախուիր:

— Չեմ գիտեր որ ըսեմ քեզի Մէյրի, բայց մեր  
քարոզիչը՝ Ուիլէմ չու զիտնալու է, պատասխանեց

Յակոբ, շատ լաւ պիտի ընես եթէ անոր քով երթաս և  
հարցընես թէ ուսկի՞ց գնելու է գիրքը:

Հօրը թելադրութեանը անսալով յաջորդ օրը Մէյ-  
րի էէխվէտ՝ Ուիլէմ չուին քով գնաց, անոր այս շատ  
կարեւոր հարցումը ընելու համար: Բայց ան պատաս-  
խանեց թէ այս մօտերը օրինակ մը գտնել անկարելի  
էր (նոյնիսկ նախորդ տարուան հրատարակութենէն),  
մի միայն Պալա քաղաքի Մր. Զարլզի քով կը գտնուէր  
և աւելցուց թէ կը վախնար մի գուցէ Լօնտօնէն ա-  
նոր ստացած Ս. Գրքերը սպառած, կամ ամիսներ առաջ  
ծախուած և կամ ուրիշներու խոստացուած ըլլային:  
Ասիկայ վհատեցուցիչ լուր մըն էր և Մէյրի տուն  
գնաց իրապէս ընկճուած՝ բայց ոչ յուսահատած: Գոնէ  
մէկ օրինակ մը Մր. Զարլզի մօտ մնացած ըլլալու  
հաւանականութիւնը կայ՝ կը խորհէր ինքնիրեն և եթէ  
այդպէս էր այդ ալ իրենը պիտի ըլլար:

Թան և հինգ մղոնէն աւելի եղող հեռաւորութիւնը,  
անծանօթ ձամբան, անուանի բայց իրեն համար  
օտար եղող պաշտօնեան որ իր խնդրած չնորհը պիտի  
պարզեւէր՝ ասոնց ամէնքը եթէ զինք քիչ մը վախ-  
ցուցին բայց ոչ մէկ բոպէ իր նպատակը՝ փոխելու  
չսպառնացին:

Մինչ իսկ Յակոբ և Մօլի թէեւ նախապէս  
հեռաւորութիւնը նկատի առնելով, Ս. Գիրք մը գնե-  
լու համար անոր գէպի Պալա երթալուն դիտողութիւն  
ըրին, բայց անոր կամքին համակերպեցանք:

Յակոբ ըսաւ իր կնկան.

— Եթէ Տէրն է որ մեր աղօթքներուն պատասխա-  
նելով այս մանուկը առաջնորդեց, ինչպէս որ աղօթե-  
ցինք որ ընէ, գէշ պիտի ըլլայ եթէ անոր իմաստու-  
թեան հակառակինք:

Այսպէս պղտիկ Մէյրի յաջողեցաւ և ձամբորդու-  
թիւնը ընելու համար իր ծնողաց հաւանութիւնը առ-

Նելէ յետոյ մօտը բնակող գրացիի մը գնաց իր ծրագրած ճամբորդութիւնը անորպ պատմելով՝ իննդրեց որ մախաղ մը փոխ տայ իր ստանալիք գանձը տուն բերելու համար:

Դրացին, մտաբերելով Մէյրիի իրեն և իր զաւակներուն համար ըրած մարդասիրական գործերը, ուրախանալով որ կերպով մը կարող կ'ըլլար իր երախտագիտութեան զգացումը և կարեկցութիւնը յայտնել մախաղը աղջկան ձեռքը յանձնեց և բարի ճանապարհ մաղթելով՝ «Տէրը յաջողութիւն տայ քեզ», ըսաւ:

Յաջորդ առուուն, գարնան թարմ և հովասուն օր մը՝ 1800 թուականին, լուսցածին պէս Մէյրի ելաւ լուացուեցաւ և անսովոր խնամքով հագուեցաւ, ինչու որ այդ օրը օրերուն օրը չէ՞ր — օրը որուն համար տարիներով սպասած էր Այդ օրուան մէջ, կը իսրահէր որ ինքը աղջիկներուն ամենաերջանիկը պիտի ըլլար կամ այդ օրը պիտի բերէր իրեն այնպիսի վիշտ և յուսախաբութիւն մը զոր երբէք տեսած չէր:

Ունեցած զոյգ մը կօշիկները իբր թանկագին ստացուածք պիտի մաշէին քսան և հինգ մղոն ճամբուերկայնքին: Մէյրի զանոնք իր մախաղին մէջ պահեց քաղաք հասնելուն հագնելու մտաղրութեամբ:

Շատ կանուխ էր ժամը երբ Մօլլի և Յակոբ արդէն ոտքի էին Մէյրիի իբր նախանաշ տաք կաթ և հաց տալու և ընտանեկան աղօթքն ընելու համար՝ մասնաւոր աղաչանք մ'ընելու որ Աստուծոյ օրհնութիւնը գար իրենց զաւկին ընելիք ձեռնարկին վրայ և իննդրել նաեւ. Անոր պաշտպանութիւնը ճամբու ընթացքին: Այս բանը զօրացուց և հանգստացուց Մէյրին և իր ծնողքը համբութելէ յետոյ, այդ քաղցր օրուան առաւտեան ճամբայ ելաւ, օր մը որ իր յիշողութեան մէջ իր երկար և օգտակար կեանքին մինչեւ վերջին ժամը ապրեցաւ:

Կանոնաւոր քայլերով նա յառաջ գնաց, ոչ շատ արագ մի գուցէ յոդնէր տակաւին իր ճամբուն քառորդը չի լրացուցած: Որոշ և հաստատ քայլերով իր բոկատն գորչ ոտքերով թեթեւորէն ճամբուն վրան կը կոփէր, զլուխը ուղիղ, իր վճիտ աչքերը փայլուն և այտերը թուլի մորթին տակէն կարմրած: Այսպէս էր այս գեղանի ու կայտառ օրիորդը որ այդ երկրին գարնան այն քաղցր առաւտեան ճամբայ ելաւ: Ասկէ առաջ ամէն ինչ երբէք այսքան լաւ երեւցած չէր, ինչ պէս էր այդ յիշատակելի առաւտեան: Արեւն իսկ երբ արեւելեան հորիզոնէն վեր կը բարձրանար, կարծես թէ մասնաւորապէս իրեն կը ժապէր: Արտոյտները՝ մարգագետնէն զէպի վեր սաւառնելով իրենց ձայները երկնքի մէջ կը կորսնցնէին Աստուծոյ մատուցուած եղանակաւոր աղօթքի մը պէս: Նապաստակները իրենց տերեւոս թագստոցներէն ու ծակերէն անոր կը նայէին և մինչ իսկ սկիւռ մը ծառէ մը վեր մագլցելով կեցաւ և բարեկամական նայուածք մը ուղղելով կարծես թէ ըսել կուղէր անոր՝ «բարի լոյս Մէյրի, բարի յաջողութիւն քեզի»: Աղջկան սիրտը բնութեան սիրուն գեղեցկութեան հետ ներդաշնակաւորելով անցեալի համար չնորհակալ, իսկ ապագայի համար ալ յուսալից կըլլար:

Եւ հիմայ թողունք մեր հերոսուհին որ քաջօրէն յասաջանայ գէպի Պալա, մնաք կարճ կերպով արձառնագրենք այն բարի և ջերմենունդ մարդուն սպատմուաթիւնը որուն վրայ մեր մանկան յոյսերը և ակնկալութիւնները դրուած էին, որ նա այս աշխարհին վըրայ ժամանակի մը համար Մէյրիի աչքին ամենամեծ և ամենակարեւոր անձնաւորութիւնը պիտի ըլլար:

Պարզ տղիկան մը զաղափարներէն և կարծիքներէն տեսլի, իսկապէս Պալա քաղաքի թովմաս Զարլզ Ուէյլսի մէջ մեծ աղղեցութեան և զիրքի տէր անձա-

նաւորութիւն մըն էր։ Շատ կարեւոր և ընտիր գործերու կազմակերպութեանց և գործադրութեանց ձեռքնտու եղած էր՝ այնպիսի տեղեր ուր տղիտութիւնն և խաւարը տակաւին կը տիրապետէին։ Ուր որ կ'երթար իբր «Պալայի Առաքելական Զարլզ»ը կը ճանչուէր։

Յիսուն տարեկանի մօտ էր նա և քսան տարի Ուէյլսի ամենավայրի տեղերը այցելած էր քարողելով կնաց խօսքը՝ դպրոցներ բանալով և գործածելով իր մեծ և զանազան տաղանդները՝ ամբողջովին իւր Տէրոջ ծառայութեան մէջ։

Տասն և ութ տարեկանին նա ինքզինքը իր փրկչին յանձնած էր և Տէրոջը համար իր առաջին գործը իր ընտանիքին մէջէն սկսած էր, քանի որ իր սիրելի և ազնիւ աղղեցութիւնը գործածելով՝ ընտանիքը հըրահանգելով պատճառ եղած էր որ ընտանեկան պաշտամունք հաստատուի հն։

Իր ուսումը Քարմարթէնի մէջ սկսած և շարունակուած էր Օքսֆօրտի մէջ և մենք կ'իմանանք թէ վեր։ Ճօն Նիւթըն անոր ուսանողական շրջանին իր բարի և լաւ բարեկամն էր և անդամ մը նա իր արձակուրդը այս պատուական մարդուն տան մէջ անցուցած էր։

Վեր. Թովմաս Զարլզ ժամանակը հասնելուն Անկըլիքան եկեղեցոյ պաշտօնեայ ձեռնադրուեցաւ, բայց իր հաւատարիմ և քաջարի քարոզութեան ոճին համար յարանուանութենէն շատեր իրեն դէմ ելան և չէին ուզեր զինքը, այսպէս նա Անկլիքան եկեղեցիէն զատուելով Ուէլշ Կալվինա — Մեթուտականներու միացաւ և սակայն անկէ ետք իր ամենամեծ գործը եղաւ Ուէյլսի մէջ շաբաթամիջի և կիրակնօրեայ զպրոցներու հիմնումը։ Ասոնց կազմակերպութիւնը, վճարովի վարժապետներուն ընտրութիւնը, ժամանակ առ ժա-

մանակ այս այլազան դպրոցները այցելելը և քննութիւնները Մր. Զարլզի կեանքը շատ զբաղկոտ ըրին ։ Այսպէս նա կ'աշխատէր և կը կարողանար տեսնել իր աշխատանքներուն պարապի գացած չ'ըլլալը։ Ուր որ կ'երթար, բարի լուրերը միասին կը տանէր և նոյնը իր կեանքին մէջ ալ ապացուցանելով՝ ինչ որ ունէր կը ծախսէր Քրիտոսի ծառայութեան մէջ և այսպէս ժողովրդին վրայ կախուած խաւարը վերցնելով ճշմարիտ լոյսը փայլիլ սկսած էր։

Տգիտութիւնը և անգարոյականութիւնը՝ գիտութեան և սրբութեան մը փափաքին տեղի տուին, նոյն հողը որ խոպան և քարքարուտ էր՝ քաղցր ծաղկներ և հաճելի պտուղներ տնկելու վայր մ'եղաւ։ Կարճ խօսելով այսպէս էր մարդը և այսպէս իր գործը այն ժամանակամիջոցին երբ Մէյրի Ճօնս դէպի Պալա կը ճամբորդէր։

Կէսօրուան մօտ Մէյրի կեցաւ հանգչելու և իր մօրը պատրաստած կերակուրէն քիչ մ'ուտեղլու համար։ Ճամբէն ոչ այնքան հեռու ծառի մը տակ՝ խոտաւէտ խորչի մը մէջ, կէս մը երկնցաւ պաշտպանելով ինքզինքը արեւէն՝ գարնան կանանչութեան մէջ, իր տաքցած և փոշոտ ոտքերը զովացնելով կակուղ խոտին պարագան ամէն տեղը իրը թաւիշեայ կազմակերտ տարածուած էր։ Քիչ մը անդին պղտիկ առուակ մը գտաւ որ բլուրէն վար կը խոխոչէր դէպի ծով իր ճամբուն մէջ՝ խմեց և երեսները ու ոտքերը լուալուէ զովացաւ։

Կէս ժամ ինքզինքը հանգստացնելէ յետոյ ոտքելաւ և նորէն մախսաղը ուսէն կախեց և ճամբան շարունակեց։ Ճամբուն մնացեալ մեծ մասը փոշոտ և տաքարեւի տակ մը բաւական յոդնեցուցիչ էր, բայց պղտիկ օրիորդը ճամբերութեամբ յառաջ գնաց թէեւ իր ոտքերը քարերէն մեղքոտուած, իր գլուխը կը ցաւէր և իր անդամները չափէն աւելի յոդնած էին։ Հիւղակի մը առջնուէն անցած պահուն կին մը իրեն

թան խմցուց և ագարակապանի մը պղտիկ աղջիկը որ զով իրիկուան զէմ զաւիթը նստած էր, երբ Մէյրի իրեն կողմը կերթար՝ հրաւիրեց զինքը որ իր ընթրեշին մասնակից ըլլայ: Ահա ասոնք են այն բոլոր զիւպուածները որոնք Մէյրիի մինչեւ Պալա հասնիլը իւրեն պատահեցան:

Հոն հասնելով նա Ռեփիկմ Հուփ պատուէրներուն հետեւեցաւ և Պալայի մէջ շատ յարդուած մեթոտական քարոզիչ Դաւիթ Ետուարտպի տունը գնաց:

Այս բարի մարզը զինքը շատ սիրով ընդունեց և այնչափ հեռաւորութենէ մը գալուն պատճառը հարցուց և ըսաւ իրեն թէ Մր. Զարլզի կանուխ և կանոնաւոր սովորութեանց նայելով՝ (դադանիք մը որով կարող էր այսափ մեծ գործ անենկը) ժամանակը շատ ուշ էր այդ օրը զինքը տեսնելու համար:

— Բայց, աւելցուց բարի ծերը երբ տեսաւ իր այցելուին յուսախարութիւնը, այս գիշեր զու պէտք է հոս քնանաս և մենք Մր. Զարլզին կ'երթանք շատ կանուխէն երբ վաղն առաւօտ իր զբասնեակին մէջ լոյս երեւնայ, այնպէս որ զու քու գործդ ատենին կը տեսնես և գիշերէն առաջ տուն կը վերադառնաս:

Մէյրի, երախտագիտութեամբ ընդունեց իրեն մատուցուած հիւրասիրութիւնը և պարզ ընթրիքէ մը յետոյ առաջնորդուեցաւ մարգարէին պղտիկ սեննակը ուր նա պիտի քնանար: Հոն նաև Ս. Գրքէն գլուխ մը ըսելէ յետոյ չերմեռանդ ազօթք մը մատուցանելով պառկեցաւ, միտքը մարմնոյն պէս հանգստանալով, հաւատքին վստահելով թէ իր ձամբորդութիւնը իզուր եղած պիտի չ'ըլլար և թէ Ան որ զինքը մինչեւ հոս ապահով հասցուցած էր՝ իր սրտին փափաքը պիտի գոհացնէր:

Գիշերուան ստուերները կամաց կամաց իջան բարի քարոզիչին խոնարհ բնակարանին վրան՝ հոն քնացողներուն նովանի ըլլալով: Հոս ննջողներուն հանագիտը քաղցր և վստահութիւնը ապահով էր որովհետեւ զիշեր և յորեկ Աստուած զիրենք կը պահպանէր, այն Աստուածը զոր կը սիրէին որ կը վստահէին անոր և որ զիրենք իր յաւիտենական բաղկացը մէջ բոնած էր:

## ԳԼՈՒԽ Ե.

### ՅԱՂԹՈՂ ԱՐՏԱՍՈՒՆՔ

Յանախ արտասուք վրշտաց եւ ցընծման  
իրար միանան,  
Յանմժամ մառայի դառն ջուրերն անոյշ  
բմպելի դառնան:

Պալա հիմակ ալ խաղաղ պղտիկ քաղաք մըն է որ համանուն լճի ծայրի հիւսիսային կողմի ընդարձակ և մշակուած ձորի մը մէջ տեղաւորոււած է: Հարիւր տարի առաջ աւելի խաղաղ և աւելի գեղջկական էր: Տեսարանը իր իսկութեան մէջ հովուերգական, լիոնային ըլլալէ աւելի բլրային, բայց անտառուտ և լաւ ոռուցուած է: Քաղաքը, կարծես թէ որսորդութեան և ձկնորսութեան սիրահար մարդոց սիրելի ժամադրավայր մըն է: Թէեւ գեղեցիկ, հաճոյալի և առողջարար վայր մըն է, բայց հիւսիսային Ուելլսի ուրիշ մասներուն խորտուբորտ և տիրական գեղեցկութիւնը չ'ունի:

Այսպէս էր այն վայրը ուր մեր պղտիկ հերոսուն հիմն յոդնած ոտքերը զինք նախորդ իրիկուան զէմ հոն հասցուցին, ահա այսպէս էր նաեւ Պալայի թովմաս Զարլզի բնակալայրը ուր նա իր կեանքին մեծ մասը անցուց:

Մէյրիի խոր և աներազ քունը չ'ընդհատուեցաւ մինչեւ որ իր հիւրընկալը շատ կանուխէն գուռը զարկաւ:

— Արթնցի՛ր, Մէյրի ձօնս, սիրելի զաւակս, Մր. Զարլզ շատ կանուխ կ'արթնայ և շուտով գործի վրայ կ'ըլլայ: Արշալոյսը կը ծագի, ելի՛ր սիրելիս:

Մէյրի ելու աչքերը շփելով։ Ժամանակը իրապէս  
եկած ըլլալով որ քանի մը լոպէ յետոյ իր երկար սպա-  
սումին արդիւնքը պիտի զիտնար։ Սիրտը կը արոփէր  
աւելի արդ երբ կը լուսցուէր և կը հագուէր։ Իր  
յուզումը հանդարտեցաւ երբ նստաւ իր անկողնին ե-  
զերքը մէկ երկու վայրկեանի համար և քսաներեքե-  
րորդ սաղմոսը արտասանեց։ Սաղմոսերգու թագաւորին  
այս խօսքերն էին որ առաջին անգամ մտաքերեց և  
երբ նա կը մրմնչէր՝ «Տէրը իմ հովիւս է ևս բանի մը  
կարօտութիւն պիտի չ'ունենամ»՝, զգաց այն ձշմար-  
տութիւնը թէ ինքն ալ սիրելի հովիւսն կողմէ կը պահ-  
պանուէր, կը խնամուէր և թէ կ'առաջնորդուէր մի-  
միայն Անով։

Ծուտով պատրաստուեցաւ։ Դաւիթ Ետուարտ ու  
իր հիւրը միտափն Մը. Զարլզի բնակարանը ուղղուե-  
ցան։

— Ահա անոր զրասենեակին մէջ լոյս կայ, ըսաւ  
բարի ծեր քարողիչը, մեր առաքեալը արդէն իր գը-  
րասեղանին առջեւն է։ Մէյրի՛, անոր նման շատեր  
չ'կան որ Տէրոջը համար միշտ գործեն։ Աշխարհ աւելի  
լաւ պիտի ըլլար եթէ մենք անոր պէս շատ մարդիկ  
ունեցած ըլլայինք։

Մէյրի չի պատասխանեց, բայց ուշի ուշով մտիկ  
կ'ընէր մինչեւ որ Դաւիթ Ետուարտ գուսար բաղիսեց։  
Որեւէ պատասխան չի տրուեցաւ, այլ վերեւի տախ-  
տակամածին վրան ոտքերու ձայներ լուսեցան և վայր-  
կեան մը յետոյ գուսար բացուեցաւ և Մը. Զարլզ ինքը  
իրենց առջեւը կը գտնուէր։

— Բարի լոյս, բարեկամ Ետուարտ։ Եւ ի՞նչ բան  
պատճառ տուաւ ձեզ որ այսքան կանուխէն հոս գաք։  
Ներս հրամեցէ՛ք, ըսաւ անոր համելի և սրտոտ ձայնը  
որ շատեր զիտէին և կը սիրէին։

Յետոյ երբ Դաւիթ Ետուարտ ներս մտաւ, Մը.

Զարլզ անոր ետեւ տեսաւ զրան մէջ աղջկան պղտիկ  
կերպարանքը։ Հիմայ աւելի երկչոտ պղտիկ կերպա-  
րան մըն էր քանի որ Մէյրի քաջութիւնը արագօրէն  
կը չքանար՝ ամչկոտ և երկչոտ կ'զգար ինքզինքը։  
Քանի մը բացատրողական բառեր քարողիչին և  
Մը. Զարլզի միջեւ փոխանակուեցան և յետոյ Մէյրի  
հրաւիրուեցաւ որ զրասենեակը մտնէ։

— Հիմայ, իմ զաւակս, ըսաւ Մը. Զարլզ մի՛ վախս-  
նար, այլ ըսէ ինձ քու մասիդ ամէն բան, ո՞ւր կը  
բնակիս, անունդ ի՞նչ է և ի՞նչ կը փափաքիս։

Ասոր վրայ Մէյրի ոյժ առնելով Մը. Զարլզի բոլոր  
հարցումներուն պատասխանեց, իր ձայնը (թէպէտնախ-  
ցած և գողղոջուն) զօրացաւ երբ քաջութիւնը տեղը  
եկաւ։ Նա իր բնակավայրին և ծնողքին մասին ամէն  
բան պատմեց և մանկական հասակէն իր սեփական Ս.  
Գիրքը ունենալու փափաքը ըսաւ և յետոյ այն երկար  
տարիներու մասին խօսեցաւ որ պղտիկ շահերը ինսա-  
յած էր Ս. Գիրքը մը գնելու՝ և ահա այս զրամը հիմայ  
պատրաստ էր։

Մը. Զարլզ քննեց անոր Ս. Գրոց մասին ունեցած  
հմտութիւնը և հաւնեցաւ աղջկան տուած սրամիտ պա-  
տասխաններուն որոնք արդէն կը ցուցնէին թէ նա  
որքա՞ն մեծ փափաքով և ամբողջութեամբ սերտած էր  
իր սիրած գիրքը։

— Բայց զաւակս, ըսաւ նա, ինչպէ՞ս կրցար սոր-  
վիլ Ս. Գիրքը երբ ինքդ հատ մը չ'ունիս։

Պատմեց ազարակը տուած այցելութիւնները և  
թէ ինչպէ՞ս ազարակտապանի և անոր կնոջ բարութեամբ  
կրցած էր իր կիրակնօրեայ զպրոցի դասերը սերտել և  
Ս. Գրոց կտորները իր յիշողութեան մէջ պահել։

Մինչ նա պատահած բաներու ամէնքը կը պատմէր,  
Մը. Զարլզ երբ իրապէս տեսաւ թէ նա ո՛քան քաջ  
համբերող, անձկալից և յուսալից էր որ երկար տա-

րիներ համբերելէն, հեռաւոր ճամբայէ մը քալելէն յետոյ կուգար բաղձացուած զանձին տիրանալու՝ պայծառ երեսը մթազնեց և դառնալով տիրօրէն ըստ Դաւիթ Ետուարազի.

— Շատ կը ցաւիմ որ այս սիրելի աղջիկը Լան ֆիհանկէլէն մինչեւ հոս եկած է Ս. Գիրք մը դնելու համար և ես անկարող պիտի ըլլամ իրեն հատ մը տալ: Նախորդ տարուան ստացուած Ուէլլ Ս. Գիրքերը ամիսներէ ի վեր սպասած են ի բաց առհալ քանի մը օրինակներէ որոնք բարեկամներու համար պահած եմ և չեմ փափաքիր զանոնք ալ պարապի հանել: Դրժագոգաբար այն ընկերակցութիւնը որ մինչեւ հիմայ Ուէյլսի համար Ս. Գիրք կը հայթայթէր՝ չ'ուզեր աւելին տպել և մեր երկրին պէտքը գոհացնելու համար ուսկի՞ց Ս. Գրքեր գտնելու եմ, ես ալ չեմ գիտեր:

Մինչեւ այս պահը Մէյրի Մը. Զարլզի դէմքին կը նայէր իր մեծ և սեւ աչքերով, յուսալից և համբերուաթեամբ, բայց երբ ան այս խօսքերը Դաւիթ Ետուարազի ըստ և նշմարեց անոր դէմքին ստուեները, սկսաւ անոր խօսքերուն ամբողջ իմաստը հասկնալ՝ կարծես թէ սենեակը մէկէն մթնել սկսաւ և մօտակայ նստաշրանին վրայ իյնալով դէմքը ձեռքերուն մէջ տոած սկսաւ լալ, թերեւա իր տարիքը ունեցող քիչ աղջիկներ այսպէս լացած են:

— Ահա ամէն բան լմնցաւ . . . , ըստ նա իր մըտքին մէջ — ամէնքը վասն ոչինչի՝ ալօթքներ, սպասում, փափաք, աշխատանք և վեց երկայն տարիներու խնայողութիւններ և յոզնեցուցիչ բոկոտնեայ ձամք բորութիւնս: Վերջին յոյսերս ալ խորտակուեցան, ամէնքը, ամէնք՝ ի զուր: Միաք մը որ Ս. Գրոց համարներով ամբարուած է, սազմուերդուին լիզուն թուեցաւ ըլլալ բնական պորթկումը այսպիսի մեծ ցաւի մը ատեն. «Աստուած մոոցա՞ծ է բարեկութ ըլլալ, ար»

դեօք իր բարկութեամբ իր ողորմութիւնները իսպառ փակե՞ց: Ամէնքը՝ ունայն և բոլորը՝ վասն ոչինչի: Եւ խեղճ պղտիկ գլուխը որ քիչ մ'առաջ շիտակ էր, վար աւելի վար խոնարհեցաւ և իր արեւահար և գործէ բրացած ձեռքերը չէին կրնար արգիլել այն տաք արցունքները որոնք դէպի վար սահելով և երսրեմնի կարմրագեղ այտերն ի վար հոսելով անփութօրէն մատներուն մէջէն կ'իյնային:

Մի քանի վայրկեաններ եղան որ մի միայն Մէյրիի հեկեկանքը լրութիւնը կը վրդովէր, բայց այդ հեկեկանքը Մը. Զարլզի սրտին դպան այնպիսի աղղեցուաթեամբ մը որուն անկարող էր գիմադրել: Կոտրած և անկայուն ձայնով մ'ըստ նա տեղէն ելլելով և ձեռքը աղջկան խոնարհած գլխուն վրայ գնելով.

— Իմ սիրելի զաւակս, կը տեսնեմ որ դուն պէտք է որ Ս. Գիրք մ'ունենաս, որչափ ալ որ դժուար է այդ բանը ինձ համար, անկարելի է, այո, պարզապէս անկարելի է քեզ մերժելը:

Զգացումի յանկարծական յեղաշրջման մէջ որ այս խօսքերուն յաջորդեց, Մէյրի չէր կարող խօսիլ բայց վեր նայեցաւ այնպիսի դէմքով մը որ անձրեւի և աշբեւի ճառագայթներուն իրար խառնուելու ատեն կըլլայ, ինչպէս է նաև ծիածնի մը ժպիտը: Ահա այս պիտի անպատմելի ուրախութեամբ և երախտագիտուաթեամբ լեցուն աչքերով նայեցաւ որոնք Մը. Զարլզի և Դաւիթ Ետուարազի ալ աչքերէն արտասունոք հոսեցուցին:

Մը. Զարլզ վայրկեան մը մէկ կողմ գնաց և ետեւը եղող գրադարանը բանալով Ս. Գիրք մը դուրս հանեց, յետոյ մէկ ձեռքքը նորէն Մէյրիի գլխուն վրայ գնելով և միւսով գիրքը անոր ձեռքը տալով նայեցաւ անոր անձկալից աչքերուն և ըստ:

— Իմ սիրելի աղջիկս, եթէ դուն ուրախ ես այս

գիրքը ստանալուդ . ճշմարտապէս ես ալ ուրախ եմ զայն քեզի կարենալ տալուս : Զգուշութեամբ կարդա՞և և սերտէ՛ ուշադրութեամբ : Ամբարէ՛ անոր սուրբ խօսքերը յիշողութեանդ մէջ և գործէ՛ անոր սորվեցուցածին համեմատ :

Մէյրի ուրախութենէ և երախտագիտութենէ յաղթուած սկսաւ նորէն հեկիկալ , այս անգամ մեղմ , անոյշ և երջանիկ արտասունքով : Մը . Զարլզ դասնալով ծերունի քարոզիչին , ըստ չոր կերպով .

— Դաւիթ Ետուարտզ , միթէ այսպիսի տեսարան մը բաւական չէ՞ ամենակարծր սրտերը հալեցնելու : Աղջիկ մը այսքան մատաղ , այսքան խեղճ , այսքան ուշիմ և այսքան Ս . Գրոց տեղեակ կ'սորիպուի լանջիս հանկելէն մինչեւ Պալա եղած հեռաւորութիւնը կտրել , (երթալ և գալը 50 մղոն) լոկ Ս . Գիրք մը գնելու համար . . . : Այս օրուընէ սկսեալ ես չեմ կրնար հանգիստ ըլլալ մինչեւ որ չի գտնեմ այն միջոցները Ս . Գրոց համար աղաղակող իմ երկրիս պէտքերը հոգալու :

Կէս ժամ վերջ Մէյրի ձօնս Դաւիթ Ետուարտզի աղքատիկ նախաճաշին մասնակից ըլլալէ յետոյ դէպի տուն երթալու համար ճամբայ կ'ելլէր :

Այդ օրը քիչ մը մառախլապատ էր ինչ որ աղջիկը չի նշմարեց քանի որ սիրտը արեւու ճառագայթներով լեցուն էր : Հովը ուժգնօրէն կը փչէր , բայց մեծ խաղաղութիւն մը կար անոր հոգիին մէջ և իր մատաղ դէմքը այնչափ լեցուն էր երջանկութեամբ որ պարզ մարդիկ որոնց հանդիպեցաւ ճամբուն վրայ , բան չէին հասկնար երբ նա ուրախութեամբ յառաջ կ'երթար բոկուաըն , ոտքերը հազիւ հազ գետին դպցընելով : Նորագիւտ գանձը պարունակող մախաղը ոչ թէ ուսէն կախած , այլ հիմայ կուրծքին վրան սեղմած էր :

Արեւը ելաւ և ամպերու մէջէն լոյս տարածելով փայլ մը տուաւ դաշտավայրին : Մէյրի յարատեւօրէն

գնաց միշտ իր սիրտը արտոյտի մը երգին նման շնորհակալութեամբ առլցուն : Ատեն ատեն իր ձայնը մեղեղի մը կ'երգէր որուն խօսքերը հին երգի մը կամ իր շատ լաւ գիտցած և սիրած Ս . Գրոց համարներն էին :

Յառաջ և դէպի յառաջ գնաց հոգ չ'ընելով ճամբուն երկարութիւն ու յովնութիւնը : Կէսօրն անցաւ և արեւը արեւմտեան երկնքին մէջ մարը մտաւ այնպիսի շքեղութեամբ մը որ Մէյրի պահ մը մտածեց՝ Աստուծոյ որդւոց համար պատրաստուած տան մասին՝ երկինք մը իր յասպիսէ պատերով , մարգարտեայ դըռներով և ոսկեղէն փողոցներով : Անոր լոյսը որ ոչ արևեէն և ոչ ալ լուսնէն էր . այլ կը յորդէր Աստուծոյ կենարար ներկայութեանէն :

Այդ երեկոյ Յակոբ և իր կինը նստած Մէյրիի կ'սպասէին ընթրիք ընելու համար «Արդեօք մեր զաւակը ի՞նչ լուր պիտի բերէ , ինչպէ՞ս ճամբորդեց , արդեօք Ս . Գիրքը կրցա՞ւ ստանալոյ : Իր ծնողքը ահա այսպիսի հարցումներ կ'ուղղէին իրարու , սպասելով իրենց աղջկան վերագարձին՝ 50 մղոնի ճամբորդութեան յոգնութիւնն ու պատահելիք վտանգները մտարեկով :

Բայց այս արժէքաւոր զոյգը տարակուսանքով շատ չ'սպասեցին : Իրենց լաւ ճանչցած ոտնաձայնը հիւղակին մօտեցաւ , փակաքը վեր առնուեցաւ և Մէյրի ներս մտաւ յոդնած , ուռած ոտքերով , փոշու և ճամբորդութենէ աղտոտած , բայց երջանկութիւնը կը փայլէր իր այտերուն և կը ճառագայթէր իր աչքերուն մէջ : Յակոբ երբ իր երկու բազուկները իր սիրելիին երկարեց և դայն կրծքին վրան սեղմեց , հինաւուրց մարգարէին խօսքերուն պէս մրմնչեց՝ «Տղան ողջ առողջ է» և Մէյրի յագեցած սիրտի մը խորերէն լըրջօրէն և ուրախութեամբ պատասխանեց . «ողջ առողջ է» :

Շատ անգամ մենք կը տեսնենք, մասնաւորապէս երիտասարդներու մէջ, որ սիրելի առարկայ մը ձեռք ձգելու փափաքին անտարբերութիւն մը կը յաջորդէ, երբ գանձը արդէն պաշահով կերպով ձեռքի մէջն է։ Մէյրի ծօնսի համար այսպէս չ'եղաւ։ Այն Ս. Գիրքը որուն համար չարչարուեցաւ, սպասեց, ազօթեց և լացաւ, օր ըստ օրէ իրեն աւելի թանկագին եղաւ։ Անկասկած Աստուծոյ խօսքը իրաւի իրեն մօտիկ էր՝ իրքերնին և սրտին մէջ։

Գլուխ գլխի ետեւէ գոց կը սորվէր և կիրակնօրեայ դպրոցի դասերուն ուսումնասիրութիւնները իր ամենամեծ առանձնաշնորհումներն ու հաճոյքը եղած էին։ Ուսուցիչն կողմէ հարցում մը հարցուելուն եթէ ուրիշ աղջիկներ չի կրնային պատասխան տալ, Մէյրիի դիմում կ'ըլլար որը միշտ պատրաստ էր խոհուն և ուշմ պատասխան մը տալու։ Իր յիշողութեան մէջ ոչ թէ գլուխներ այլ Աստուծաշունչի ամբողջ գրքերը կրնար պահել և այսպէս ոչ դպրոցին և ոչ աւազակայքին մէջ իրեն նմանը չ'կար։

Ամէնքը ասոնք չէին։ Թէեւ Ս. Գրքիը կարդալ, սիրել և սորվիլը լաւ բաներ են, բայց ասոնք չեն որ կը պահանջէ Սն որ ըստա՝ «եթէ զիս կը սիրէք պահեցէք իմ պատուիրանքներս»։ Մէյրիի Ս. Գրոց ուսուցման պարապիլը երբէ՛ք իր առանին գործերուն լիուլի կատարելուն արգելք չ'եղաւ։ Իր մայրը որ ատենօք վախցած էր թէ մի գուցէ Մէյրիի Ս. Գիրք մ'ուննալու և սորվելու փափաքը զինքը իր գործնական պարտականութեանց մէջ թերացման պիտի առաջնորդէր՝ կը զարմանար և կ'ուրախանար երբ կը տեսնէր թէ իր աղջկան մէջ փոփոխութիւն մը կար այն ալ դէպի բարին էր։

Սուրբ ճշմարտութիւնները, որոնք անոր սրտին մէջ խորասուզուեցան, լաւ հողի մէջ դրուած թանկա-

գին սերմեր էին՝ որոնք հազարապատիկ պտուղ յառաջ բերին։ Այդ մատաղ սրտին առ Տէր նուիրումը որչափ որ լման եղաւ, այնչափ ալ կեանքի ամենահասարակ պարտականութիւններն իրեն քաղցր եղան որովհետեւ անոնք իրեն համար էին։

Պալա երթալէն ոչ շատ ժամանակ յետոյ, նա մեծ հաճոյքը ունեցաւ նորէն տեսնելու իր աղնիւ բարեակամը՝ որը իր մտքին մէջ իր սիրեցեալ Գրքին յիշաւակին հետ միշտ ընկերակցած կը մնար։

Մր. Զարլզ շրջակայ գիւղերու մէջ հիմնած վարժարանները պարբերաբար այցելելու ընթացքին, կուտագար նաեւ Ապէրկինոլուին՝ քննելու կէվիս Ուելիէմսի խնամքին յանձնուած դպրոցը և անձնապէս տղաքը կը քննէր անոնց յառաջացման վստահ ըլլալու համար։ Իրեն ուղղեալ պայծառ և գեռատի շատ մը զէմքերու մէջն անոր զիտող աչքը շուտով դէմք մը իր ուշադրութիւնը գրաւել կուտար պատճառելով խորունկ հետաքանակ առաքքը ութեամբ մտաքերել և աւելի կը հետաքրքրուէր երբ ան իր խրթին հարցումներուն մինակը կը պատասխանէր և մասնաւորապէս անոր ուշիմութիւնը կը գերազանցուէր իր մանկական համեստութեամբ՝ որը ձշմարիտ քրիստոնէի մը նշանն է։

Կրնանք վստահ ըլլալ թէ Մր. Զարլզ երբէք առիթը չի փախցուց քանի մը բարի խօսքեր ըսելու իր բարեկամուհիին և Մէյրի իր կարգին զանոնք հաւաքելով պահեց և վերյիշեց իր կենաց վերջի տարիներու այլազան դէպքերուն մէջ։

## ԳԼՈՒԽ Բ.

### ԳՈՐԾԸ ՍԿՍԱԾ

Փըրցուած ու բերուած ձիթենւոյ տերեւ  
Ազգաց ամենայն,  
Նըշանակ ըլլայ պիտ՝ այսուհետեւ  
Մեղքէ ազատման:

Տեսանք թէ ինչպէս վերջի գլխուն մէջ արձանագրուած դէպքը խորունկ ազգեցութիւնն գործեց Մ. Զարլզի մտքին և սրտին: Բեկոտն մանկան խորհուրդը, անոր յոդնեցուցիչ ճամբորգութիւնը, Ա. Գիրք մը գնելու համար վեց տարիէ ի վեր խնայած դրամին ծախսելու անձկութիւնը և վերջի յուսախաբութեան դառն արցունքները և ուրախութեան քաղցր արտասուքը՝ այս ամէնքը ատեն վերյիշելով կը խառնուէին իր հայրենակիցներու շատերուն տգիտութեան և խաւարի յիշատակներու և ազազակին որ համայն Ուէյլսի վերեւէն վեր կը բարձրանային Աստուծոյ խօսքին պէտքին համար:

Այս աղջկան պատմութիւնը միակ մէկ պատկերն է այն սոսկալի հոգեկան մահուան զդացումին, որ Մ. Գրոց սովի ժամանակ կը տիրապետէր և ոչ ոք կրնար գիտնալ այս մարդուն չափ, որուն ազդեցութիւնը իր գործին բերմամբ շատ տարածուած էր: Խորունկ պէտքը՝ ժողովրդեան անկման և անաստուածութեան արմատին մէջ կը գտնուէր և այս ամէնուն հանդէպ, ան իր անձկալից ճիգերով, կարծես թէ շատ դանդաղ յառաջացում մը կ'ունենար: Ի՞նչ զարմանք, յետոյ Ուէյլսի

համար Աստուծոյ խօսքէն բաւականաչափ օրինակներու հրատարակութեան մը ապահովումը իր միտքը անդադար կ'զբաղցնէր:

1802 թուականի ձմրան, Մր. Զարլզ Լօնտօն այցելեց իր միակ մեծ խորհուրդով և նպատակով լեցուն, թէեւ չէր կարող տեսնել թէ ինչպէս պիտի կատարեալագործուէր:

Առառ մը այս խնդիրը երբ իր մտքին մէջ կը գառնար, ընկերակցութիւն մը հիմնելու գաղափարը եկաւ իր միտքը՝ որուն նպատակը ըլլար մի միայն Աստուծոյ խօսքին հրատարակումը և տարածումը:

Կրօնական համարներու հրատարակչական ընկերակցութեան անդամակցող քանի մը բարեկամներու հետ տեսակցեցաւ և անոնց քով ամենաչերմ համակարանք և քաջալերանք գտաւ: Զինքը իրենց ժողովին ներկայացուցին և հոն զգացումով և ձարտասանօրէն խօսեցաւ Ուէյլսի և Մ. Գրեքերու չ'գոյութեան մասին, պատմեց մեր պղտիկ գրքին նիւթը կազմող պատմութիւնը և մատնանշեց: Սրտեր զրդուեցան ի նպաստ իրենց հայրենակիցներուն: Այս կոչը առանց արդիւնքի չ'եղաւ:

Աստուծոյ խօսքին սպասող և ծարաւի ժողովրդեան մը համար հոն հաւաքւողներուն մէջէն համակարանքի սարսուռ մը անցաւ: Մր. Զարլզի մաիկ ընողներուն մէջ փափաք մը ծաւալեցաւ անոր պաշտպանած այս միծ պէտքին բան մը ընելու համար և շատերուն սրտերը շարժելով և համակրանքը աւելնալով վարչութեան քարտուղարներէն մինչ վեր. Ճօղէֆ Հիւզ ուաքի ելլերով Մր. Զարլզի Ուէյլսի համար Մ. Գրեքերու կոչին ի պատախան՝ ջերմեռանդութեամբ գոչեց. «Մր. Զարլզ, ապահովաբար այս նպատակին համար պէտք է ընկերակցութիւն մը կազմել և եթէ Ուէյլսի համար է ինչո՞ւ բոլոր աշխարհի համար ալ չ'ըլլայ:

Այս բարձր քրիստոնէական խորհուրդը շատ մը ունկընդիրներու սրտին մէջ արձագանգեց և քարտուշ զարին հրահանգ տրուեցաւ որ գրութիւն մը պատրաստուի ամէն յարանուանութեանց քրիստոնեայ անհատաները հրաւիրել միանալու և կազմելու համար ընկերակցութիւն մը որուն միակ նպատակը ըլլայ՝ Աստուծոյ խօսքին տարածումը բոլոր աշխարհիս վրայ։ Երկու տարիներ անցան մինչեւ որ նախապատրաստական բաները եղան և վարչութեան նպատակը հասկցուելով 1804ի Մարտ ամսուն մէջ գործնականապէս հիմունացաւ ԲՐԻՏԱՆ.ԱԿԱՆ ԵԽ ՕՏՈ.ՐՍ.ԶԳԻ Ս. ԳՐՈՅ ՀՆԿԵՐԱԿՑՈՒԹԻՒՆԸ որ իր առաջին հաւաքոյքին 700 անդամական ոսկիի բաժնորդագրութիւններ ունեցաւ։

Դժբաղգաբար Մր. Զարլզ անկարող էր այս հաւաքոյքին ներկայ գտնուիլ, քանի որ Ուէյլսի մէջ ինքը ծանր աշխատանքի լծուած էր։ Մեծ հաճոյքով լսեց լուրերը։ Իր և իրեն բարեկամաց և ուրիշ քրիստոնիայ գործիչներու՝ որոնք խորապէս զգացուած էին այս մեծ պէտքով, մեծ ջանքերուն և ճիգերուն չնորհիւ էր որ Ուէյլսի մէջ հանգանակութիւնը 1900 անգլիական ոսկիի հասաւ, որ մեծաւամասամբ աւելի ցած և աղքատ գասակարգի մարդոց նուէրներէ և բաժնորդագրութիւններէ կը բաղկանար։

Ս. Գրոյ ընկերակցութեան կազմութեան մէջ բուլոր յարանուանութիւններ միացան և այսպիսի հասարակաց գործի մը և զբուղ փափաքի մը համակրեցան՝ ամէնուն Տէրոջը ծառայելու համար։ Եւ այսպէս կը տեսնենք թէ ինչպէս քրիստոնիայ եկեղեցիներու ներկայացուցիչներ իրարու գործակից կ'ըլլան աշխարհի բարօրութեան և լուսաւորման համար։

Միեւնոյն ատեն ուր որ Մր. Զարլզ գործ կ'ունենար և ուր որ իր աղղեցութիւնը կը թեւակութէր՝ փափաք մը կ'արթնար և անկէ ալ կենաց խօսքին

համար աղերս մը կը բարձրանար և վերջապէս ուր որ նա կը պատմէր Լանֆիհանկելի օրիորդին պատմութիւնը, ըլլայ Ուէյլսի և կամ անգլիական բեմերէն միշտ այս պատմութիւնը լսողներու իւրաքանչիւրի սրալին դասեր կուտար իրենց հետ տուն տանելու համար։ Եղակի մտքով և միշտ աշխատող այս պաշտօնեային ուրախութիւնը և չնորհակալութիւնը մեծ եղաւ երբ լսեց թէ՝ Ս. Գրոյ ընկերակցութեան առաջին որոշումը եղած էր՝ Ուէյլսի կիրակնօրեայ դպրոցներուն մէջ գործածողելու համար Աստուածաշունչի մը արտատպումը։ Այս ուրախութիւնը աւելի մեծ եղաւ երբ 1806ին առաջին առաքումը տեղի ունեցաւ։

Ս. Գրոյ ընկերակցութեան սկզբնական տարիներուն ուրիշ շատ մը օգտակար գործիչներու կարգին է վեր։ Ճօն Օվըն որ շատ չ'անցած քարտուղարներէն մին եղաւ և այս փառաւոր նախաձեռնարկին շատ աշխառու և կարող կազմակերպիչը եղաւ։ Նոյն ժամանակ ընկերակցութեան մանկական շրջանին կապուած կը մնան պատուական անունները՝ Սթէնքօֆի, Ուէլս-ալբրֆօրսի և Յովսիա Փրաթի, մինչ Ուէյլսի մէջէն ամենառաջին օժանդակողներէն եղած են՝ Տր. Ուարըն, Պանկօրի և պիսկոպոսը և Տր. Պուրկէա, Ս. Դաւիթի և պիսկոպոսը՝ որոնք սիրով միացան Մր. Զարլզի և ուրիշներու հետ այս բարի գործին մէջ։ Մր. Զարլզ ինքը անձնապէս ամենախոր հետաքրքրութիւն ցուցուց ամէն կողմ բացւող օգտակարութեան և գործունէութեան վայրերուն մէջ։ Հետաքրքրութիւն մը որ ի յայտ եկաւ շատ մը գործնական կերպերով մինչեւ իր մահը։

Բայց Ս. Գրոյ ընկերակցութեան գործողութեանց հետեւելով պէտք չէ մեր բարեկամուհին՝ Մէյրի ճօնսը մոռնանք։ Այս ժամանակաշրջանին նա աղջիկութենէն կնութեան անցած էր։

Դպրոցը թռղելով նա իրը սստայնանկ աշխատեցաւ և կրնանք եզրակացնել թէ նորէն իր ծնողքին հետ միասին կը բնակէր։ Բանի մը վստահ ենք թէ նա իր թանկագին Ս. Գիրքը առաջուընէ աւելի կը սիրէր և ինքն ալ հետաքրքրուեցաւ Ս. Գրոց ընկերակցութեան հիմնարկութեամբ և Պալայի մէջ առաջին Ուէլչ Ս.ս առուածաշունչերուն հասնելու լուրերովը։

Կտաւագործութեան և ընտանեկան գործին հետ մէկտեղ Մէյրի հագուստ շինելու տաղանդն ալ աւելցուց։ Մայրը որ առաջուան չափ առողջ չէր՝ այս բանը կ'օգնէր իրեն երբ կ'ուզեր աւելի դրամ վաստկել։

Վճարելու կարող եղողներ անոր կ'ուգային հագուստ ձեւելու և կարել աալու համար և Մէյրի վայրէկեան մ'լսկ պարապ չէր կենար և երբեմն ալ օրուան բոլոր ծրագրածները լրացնելու կարող չէր ըլլար։

Պալով Յակորի, ան աւելի և աւելի ծանրաշնչուաթեան մարտիրոս մը կը գառնար, ձմրան հովերու և մառախուղներու հասնելուն՝ անոր չարչարանքը աւելի մեծ կ'ըլլար, թէեւ ասոնք երբէ՛ք իր խաղաղ համբերութիւնը և կորովը չէրն պակսեցըներ և իր ցաւը կը կրէր ըսելով. «սիրելի Փրկչին համար որ ինքն ալ ինձի համար ցաւեր քաշեց»։

Պատահաբար Մը. Զարլզ Ապէրկինօլուին կ'այցելէր և ատենը մէյմբն ալ Լանֆիհաննկել կուգար և յածախ Մէյրիի հետ տեսութիւն կ'ունենար։ Մէյրի կը լսէր թէ ինչպէս ընկերակցութիւնը Լօնտօնի մէջ յառաջ կ'երթար։ Այդ Լօնտօն քաղաքը իրեն համար տարօրինակ, հեռու և անփորձ աշխարհ մըն էր։ Ի՞նչ անհեթեթ գաղափարներ կ'ունենար անոր մեծութեան և իր բնակած հանդարտիկ տեղին միջեւ եղած հեռաւորութեան մասին։

Եւ այսպէս Լօնտօնի մէջ կենաց այս մեծ ծառը տարածուելով կը մեծնար, մինչ անոր արմատը ուրկէ

ծլած էր՝ կը մնար Ուէյլսի մէջ գըեթէ աննշմար Հողի մը տակ։ Այսպէս կը տեսնենք թէ այս կեանքին մէջ Աստուած պէտքը ունի բարձրին և ցածին, մեծին և պղտիկին, ոսկիին և կամ պարզ մետաղին, ամէնքին, ամէնքին մէջէն և ամէնքին մէջ ինքը իր հրաշալի կերպովը կը գործէ և թոյլ կուտայ որ իր արարածները միանան, ինչպէս եղաւ՝ մինչ Ան աշխարհի խաւարը հրաշափառ լոյսի կը վկրածէր։



ԳԼՈՒԽ թ.

ԿԱՏԱՐՈՒԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄ

Բոյս նորածիլ, ամած երկնից  
Բաշխած սնունդով ու խընամքով,  
Մինչեւ ծաղկը բացուեցաւ,  
Նըրապատուած կոկններով.  
Դիմուեց արեւն, խրմեց անձրևն:  
Փղթթած ատենը չը մոռցաւ.  
Տալ բուրմոնքի տուբքն ալ Անոր  
Որ բրնութեան այդ մոխտթիւնն  
Տրւաւ, ծաղկն ալ իր պերճ գոյն:

Հիմայ երբ նորէն ակնարկ մը նետենք լանֆի-  
հանկէլի մեր հերոսուհիին վրայ, պիտի տեսնենք թէ  
նա այլեւս Մէյրի ձօնս չի կոչուիր: Մեծ փոփոխու-  
թիւն մը եղած է իր շուրջը: Իր դպրոցական գործը,  
իր ծնողքին հետ հին տնական կեանքը՝ անցեալի բա-  
ներ եղած են այլեւս: Մէյրի, Թովմաս Լուիս անունով  
ստայնանկի մը հետ ամուսնանալով, Թովմայնի մօտ  
լանֆիհանկելէն ոչ շատ հեռու, Պրինքրուկ կոչուած  
զիւղին մէջ կը բնակի: Պարագաներու փոփոխումը  
Մէյրիի նկարագրին մէջ ոչ մէկ բան փոխած չէր, բայց  
ինչպէս կ'ըսուի՝ յառաջացող ամառը միայն կարող է  
փոխել պտուղները՝ հասունցնելով զանոնք:

Մէյրիի պէս պարտածանաչ և նուիրեալ ազգկան  
մը համար գծուար էր ձգել իր ծնողքը մինչ կարող էր  
անոնց մնացեալ տարիներուն՝ գործելով անոնց պի-  
տոյքները հոդալ և այս բանը անոնց համար հաճոյք և  
հանգստութիւն մըն էր։ Այսպէս բանաւոր է ենթադա-  
րել թէ անոր ամուսնութենէն առաջ բարի ծերունի

Յակոբ և իր կինը իրենց հանգստեան կոչուած էին և  
Մէյրի իր բաղդը թովմաս լուիսի կապելով, որ թե-  
րեւս տարիներէ ի վեր կը ճանչնար զայն՝ գանցառու-  
չ'եղաւ ընելու ինչ որ սիրելի աղջիկէ մը կ'ակնկալուէր։  
Հոս, Պրինքրուկի մէջ ամուսնին և զաւակներուն

Հոս, Պրինքրուկի մէջ ածուսմիս և գալու հետ տան մը բողոք հոգերուն պատասխանատուն ըլլա-  
լով, նոր պարտականութեամբ և հոգերով ալ բեռ-  
նաւորուած՝ տակաւին Մէյրիի մէրը դէպ՝ իրեն Ս.  
Գիրքը չի պակսեցաւ, այլ աւելի զօրացաւ։

Գիրքը չի պակացաւ, ոյւ Ուրիշ բաներ փոխուեցան, ինչպէս ընկերակցութիւններ, ընտանեկան ազգեցութիւններ, պահանջներ և շահեր, բայց Սուրբ Խօսքը մնաց անփոփոխ և բացառապէս այս բանը աւելի մեծցաւ իր սրտին մէջ և իր կեսնքի ընթացքին մլրակ բանը եղաւ որ զինք կ'ստիպէր ի պատասխան ուշադիր ուսումնասիրութեանց և ջերմեռանդ աղօթքին, Աստուծոյ հոգիով լուսաւորութիւն մարտութեան և քաղցրութեան խորունկ իմաստներով՝ որոնք նախապէս անտես մնացած էին:

Եթէ կանփիհանկէլի մէջ Մէյրիի կեանքը շատ  
զբաղկոտ էր, Պըինքըուկի մէջ կրկնապատիկը եղաւ:  
Այս բոլորին հետ մէկտեղ նոյն կորովը և հաստատա-  
մըտութիւնը, որուն մէջ ինքը այնքան նշանաւոր ե-  
ղած էր՝ ի յայտ կուգար: Խոնարհ և ընտանեկան ամէն  
պարտականութիւն կ'ընէր, պարզապէս Քրիստոսի ծա-  
ռայելու համար: Այսպէս յարատեւ քրիստոնավայել  
ընթացքով իր շուրջը եղողներուն բարի օթինակ կ'ըլ-  
լար: Եթէ դրացիի մը պզտիկը փափաք ունենար որ  
կիրակնօրիայ դպրոցի դաս մը իրեն բացատրուէր, շիփ  
շիտակ Մէյրիի կուգար և նա քանի մը վայրկեան  
կուտար սորպեցնելու համար այն բանը որ իր ման-  
կութեան շրջանին այնքան թանկագին եղած էր: Ա-  
կութեան մասին իր ունեցած հմտութիւնը մասնաւոր և  
գրոց մասին իր ունեցած հմտութիւնը մասնաւոր և

յատակ ձեւ մը կուտար ճշմարտութիւնները բացատրելու մէջ, մինչ իր տեղեկութիւնը և համակրող բնութիւնը զինքը խելացի խորհրդառու մը և ընդունելի ուսուցիչ մը շինած էին:

Եթէ բարեկամ մը նոր հազուսա մը կարելու հասար մէկ երկու թելազրութիւն ուզէր, կամ մեղուի փեթակները կանոնաւորելու համար խրատ մը խնդրէր, միշտ Մէյրիի կը հարցնէր որովհետեւ կարող էր, քանի որ զրացիներուն ամենաբարին էր և միշտ պատրաստ էր ձեռնառու ըլլալու և կամ օգտակար խօսք մը խօսելու համար:

Այսպէս Պրինքրուկի մէջ իր ընկեր արարածներուն սէրն ու վատահութիւնը կը շահէր, կեանքին և նկարագրին մէջ կը ցուցնէր թէ ինքը փրկչին հաւատարիմ աղախինը ըլլալու ձգտումը ունէր:

Թիչ մ'առաջ մենք ակնարկեցինք այն իրողութեան թէ նա մեղուներու մասին հմուտ մէկն էր և այսպէս ալ համարուած էր: Այս յաջողութիւնը իրեն պատկանած փմթակներէն կրնայ հասկցուիլ: Այս յաջողութիւնը անուանի էր պարզապէս թէ փեթակներու թիւին և թէ անոնց յառաջ բերած արդիւնքին համար: Այն հրապուրիչ ազդեցութիւնը և զօրութիւնը որ Մէյրի ժողովրդեան վրայ տարածած ըլլալ կը թուէր, իր մեղուներուն վրան ալ տարածուած կ'երեւնար: Կը պատմուի թէ ինչ ժամանակ որ նա փեթակներուն մօտենար իր թեւաւոր հպատակներուն մօտ անոր ընդունելութիւնը միշտ թագաւորական կ'ըլլար և ահա այսպէս էր այս աշխոյժ և իմաստուն մեղր շինողներուն հպատակութիւնն և եռանդը:

Օդը բզզացող մեղուներու խումբով մը խտացած կը ըլլար և հարիւրաւորներով անոր վրան կը թառէին իր ոտքէն մինչեւ զլուխը ծածկելով և քալելով իր վրան, բայց չէին համարձակեր խայթիւն և կամ ցուց-

նել հաւարտարմութենէ և բարեկամութենէ զատ ուրիշ ոչ մէկ բան: Մինչ իսկ նա կարող էր զանոնք ճանձեռու պէտ պատկը բռնել, բայց շատ մեղմ որ չ'ըլլայ թէ բէս ափովը բռնել, բայց շատ մեղմ որ չ'ըլլայ թէ վասուին, և անոնք երբէք զինքը սխալ չէին համար նար որ ամենաջնջին վնասը հասցնեն:

Կարձ խօսելով, կարձես թէ Մէյրիի և իր մեղուներու միջեւ գաղտնի համաձայնութիւն մը կար և անոնք ըստ երեւոյթին հաճոյ և հպարտ էին քանի որ իրենք շահի միջոցներն էին աշխարհիս մէջ Աստուծոյ բործին օգնելու համար: Մէյրի անոնցմէ ստացած ետքործին օգնելու համար: Մէյրի անոնցմէ ստացած ետքէն եկած գրամը ընտանիքին և անոր ծախսերուն կը ըէն եկած գրամը ընտանիքին և անոր մեղրամումէ գոյացած գումարը, գործածուէր, բայց մեղրամումէ գոյացած գումարը, Մէյրի օգնել փափաքած ընկերակցութեանց յատկացուցած էր, թէւ ինքն ալ աղքատ էր: Այս ընկեցուցած մէջ նախապատուութիւնը տուած էր բակցութեանց մէջ նախապատուութիւնը տուած էր բրիտանական և Օտարազգի Ա. Գրոց Ընկերակցութեան, որուն հիմնարկութեան մէջ ինքը սերտ կապ մ'ունէր և չափէն աւելի երջանիկ կ'ըլլար երբ ան պղոփոկ, բայց իրեն համար շատ միծ գումար մը կը խնայէր՝ օգնելու Աստուծոյ խօսքին բոլոր աշխարհիս վրայ տարածուելուն: Ահա այս բանը շատ թանկագին էր իր սրտին մէջ:

Մէյրի, նաեւ մեծ հետաքրքրութիւն մ'ունէր կալվինա — Մէկթոտիսթ միսիոնարական ընկերակցութեան համար: Ընկերակցութիւն մը որ տարիներէ իվեր իր պատկանած յարանուանութեան կողմէ հիմնուած էր: Շատ մը անձնազոնութիւններ իր առատածեռնութեան ապացոյցներն էին և նա այսպէս Աւետարանի տարածման ձեռնտու կ'ըլլար:

Կը պատմուի թէ անգամ մը 1854ին, երբ Պրինքը բռնուկի մէջ «Զինաստանի համար միլլիոն մը նոր կտակարաններու ֆօնտին» հանգանակութիւն կ'ըլլար,

տասոը շիլիննոց ոսկեղբամ մը գանուեցաւ պնակին մէջ մաքուր կերպով կէս բէննիներու մէջ փաթթուած, և պահուած մնացած էր մինչեւ դրամին համրուիլը: Առ սիկայ Մէյրիի նուէրն էր: Սիրով և առատաձեռնուածեամբ լցուն սիրտի մը յորդումն էր որ Աստուծոյ սիրով դրդեալ էր ի տես իր ընկեր արարածներու հոգեւոր պէտքերուն:

Օր մը, Մէյրի իր տնակին դրան առջեւ նստած էր, երբ դրացիներէն մին՝ Պէթսի Տէյլիս եկաւ:

— Բարե՛ւ, Մէյրի, ըստ նա, արդեօք կրնա՞մ գալ այս կէսօրէ ետք ժամ մը քովդ նստիլ: Հագուստ մը ունիմ որ իմ մեծ ազգկանս համար յարմարցնելու եմ, չեմ գիտեր թէ ուրկէ՞ սկսելու եմ, խորհեցայ թէ դուն կրնաս բարի ըլլալ զայն ինձ ցուցնելու մէջ:

— Այո՛, ամենայն սիրով կուզեմ, ըստ Մէյրի: Զաւակներուս բոլորն ալ զպրոցն են և ամուսինս ալ Թօվայն դացած է, այսպէս մէկ երկու խաղաղ ժամեր ունիմ առջեւս: Տեսնեմ գործդ Պէթսի:

Պէթսի Տէյլիս հագուստը Մէյրիի ծունկին վրան դրաւ: Անոր միշտ արագաշարժ և սրամիտ աչքերը մէկ երկու վայրկեանի մէջ տեսան թէ ինչ ընել պէտք էր:

— Սիկայ ո՛չ դուռար և ո՛չ ալ երկայն գործ մըն է, ըստ նա ժպտելով: Պէթսի՛, այս կարուած տեղը քակէ և ես զայն գնդասեղով իրարու պիտի միացնեմ ինչպէս որ պէտք է, յետոյ քդանցքին ծալքը եթէ քակնս, բաւականաչափ կ'երկննայ, իսկ գալով կտորի պատուած տեղին, կարծեմ թէ այդ գոյնով դերձան ունիմ և դուն կրնաս զանոնք իրար միացնել: Սիրելիս, քեզի պիտի յուցնեմ թէ ես ինքս ինչպէ՞ս կը կարկտեմ իմ Մէյրիիս հագուստաները երբ նա իր եղբայրներուն հետ խաղացած տեսն կը պատոէ: Քու կինդ ալ նոյն կերպով կրնայ կարկտուիլ և պիտի տեսն ես թէ տեղը հազիւ յայտնի պիտի ըլլայ:

Մինչ երկու կիները գործի սկսան, Պէթսի ըստ։ Պիտի փափաքէի որ Մէյրի, ինծի ըսկու թէ ի՞նչպէս կընաս այս ամէնքին տակէն ելել: Հարուստ մարդոցմէն չէք, քու ամուսինդ ալ իմինիս և ուրիշ շատերուն նման ոստայնանկ մըն է և տակաւին պարագի տակ չէք իյնար: Կ'երեւնայ որ դուք ձեզի բաւելու չափ ունիք և տակաւին աւելի զարմանալին, դուք բան մըն ալ կուտաք ուրիշն և պէտք է ըսեմ որ ես այս բանը հասկնալու կարող չեմ:

— Չեմ խորհիր թէ ասոր մէջ չի հասկցուելու դժուար բան մը կայ, ըստ Մէյրի ժպտելով: Եթէ մեծ հոգածութեամբ և քիչ մ'ալ առատաձեռնութեամբ կարող ենք մեր ունեցածէն բան մը Աստուծոյ գործին օգնելու համար տալ, ատով վստահաբար ամենամեծ ուրախութիւնն է որ կրնանք ունենալ:

— Այո՛, ասոնց ամէնքն ալ չատ լաւ են, պատասխանեց Պէթսի, բայց ես երէք ուրիշին տալիք բան չ'ունիմ, թէսւ տակաւին քեզի չափ ալ զաւակներ չ'ունիմ և թէ ալ ընտանիքիս և տան հոգը այնչափ ալ սուզի չեն նստիր մեր վրայ:

— Սիրելիդ իմ Պէթսի, տես ահա այս այսպէս է — մենք մեղի կը հարցնենք (այսինքն իմ ամուսինս, զաւակներս և ես), թէ ի՞նչ բանէ կրնանք դրկուիլ: Մէկը կամ միւսը կը փափաքի բանէ մը դրկուիլ, այսպէս մենք այդ զրամը կը խնայենք: Այդ զրամը սընտուկի մը մէջ կը դնենք և զայն մեր զանձանակը կը կոչենք և երբ հոն եղածին վրան բան մը աւելի նետենք, կը մտածենք այն որբեւայրիկն մասին, որ տաճարի զանձանակին մէջ իր երկու լուման ձգեց, նաև մեր Տէրոջ բարի և քաղցր խօսքերը անոր մասին:

— Բայց ի՞նչ տեսակ բաներ կրնաք զանց ընել, հարցուց Պէթսի: Մէնք աղքատ մարդիկ ենք և ինծի այնպէս կերեւնայ թէ մի միայն կեանքի պիտոյքնե-

բէն աւելի բան չ'ունինք և մէկը չի կրնար իր ուտեւ լը և խմելը զանց ընել կամ առանց հագուստի պատիւ։  
— Տակաւին ես կը խորհիմ թէ եթէ քիչ մը հաշուի առնես պիտի տեսնես թէ շատ մը պղտիկ բաներ կան իրապէս մեղի պէտք չեն, թէեւ անոնք կրնան մեղի հաճոյալի ըլլալ, պատասխանեց Մէյրի։ Հիմայ, օրինակի համար, Թովմաս սովորութիւն ըրած էր որ իրիկունը գործը լրացնելէն յետոյ քիչ մը կը ծիւէ և մինչ մենք ամէնքս կը զարմայինք թէ ի՞նչ կը ընանք զանց ընել մեր սիրելի Տէրոջ սիրոյն համար, նա ըստու. «Լաւ կնիկ, ես ալ իրիկունները ծիւլը զանց կընեմ» և քեզի ըսեմ Պէթսի, աշքերս արցունքով լեցուեցան երբ այս բանը լսեցի, քանի որ գիտէի թէ ամուսնոյն խօսքերը իրական զոհողութիւն մը կը նշանակէին։ Յետոյ մեր միծ որդին իր հօր օրինակին հետեւելու մտօք պոռաց. «Ես տակաւին պահած եմ ծնունդի այն նուէրը որ անցեալ ձմեռ իմ վարպետու ինծի տուաւ, ես ալ զայն կուտամ» և Սալի իրեն խոստացուած գլխարկի նոր ժապաւէն մ'ունենալու գաղափարը նուիրեց և անոր տեղ իր հինը մաքրեց, արդուկեց և հազար նորէ մ'աւելի հպարտ զգալով ինքզինքը։ Գալով փոքրիկն Պէննիին, նա բոլոր որ մը անտառէն ճիւղեր հաւաքեց բէննի մը շահելու համար և անոր ալ նուէրն այդ եղաւ։

— Իսկ գո՞ւն, հարցուց Պէթսի հետաքրքրութեամբ։  
— Ե՞ս, ոհ իմ մեղուններուս շինած մեղրամումը ունիմ և այն դրամը որ մոմը ծախելով կ'ստանամ՝ զանձանակը կ'երթայ և նաեւ ուրիշ որեւէ գումար որ ես իրապէս անոր պէտքը չ'ունիմ։ Եւ պէտք է ըսեմ Պէթսի որ մենք երբէք իրապէս չի նեղուեցանք որեւէ բանի համար որ Աստուծոյ տուինք և ինքը կը փոխարինէ զանոնք այնպիսի երջանկութեան և զոհունակութեան որ միայն իրեն յատուկ են։

— Այդ բանին ես իրապէս կը հաւատամ, աւելցուց Պէթսի, քանի որ երբէք քեզ տեսած չեմ որ գանգատիս կամ տեսած ըլլամ քեզ մեր ուրիշ դրացին ներու նման նեղուած և դժորնած՝ ինչպէս ես ալ միշտ այդպէս եմ։ Լա՛ւ, Մէյրի, նա շարունակեց, քու յատակածիդիդ վրայ աշխատիլ կը չանամ, թէեւ սկիզբը տակածիդիդ վրայ աշխատիլ կը չանամ, թէեւ սկիզբը զութիւններ ընելու վարժուած չեմ։

— Կը խորհիմ թէ ես ատոնց իմ մանկութեանս շրջանին վարժուեցայ միշտ խնայելով իմ լումաններս՝ Ս. Գիրք մը գնելու համար, աւելցուց Մէյրի։ Վեց տարի իմ փոքրիկ շահերս ես մէկ կողմ զրի և հիմայ այդ բանը ընելը ինծի շատ բնական կը թուի։

— Յետոյ Ս. Գիրքը ստացա՞՞ր, չէ՞։

— Այո, անտարակոյս, ահա այս է և իր տեղէն ելլելով հիւղակին պղտիկ սեղանին վրայէն առաւ շատ գնահատուած հատորը և զրաւ դայն իր այցելուին ձեռոցը մէջ։

Պէթսի զրաէն և ներսէն քննելով ետ տուաւ զայն ըսելով։

— Մէյրի՛, իրապէս ես կը հաւատամ որ այս գիրքըն է այն պատճառներէն մին որ քեզ մեր անմէնքէն տարբեր կ'ընէ։ Դուն այնքան կարդացած, ուսած և սերտած ես զայն՝ որ քու խորհուրդները, խօսքերը և կեանքը անով լեցուն են։

Եւ Մէյրի իր փայլուն սեւ աշքերը՝ երջանիկ արցունքով լեցուն՝ ուղղելով իր ընկերոջ և կոտրած ձայնով մըսաւ։

— Ո՞վ սիրելի Պէթսի, եթէ շատ պղտիկ և մինչ իսկ ամենապղտիկ ձշմարտութիւն մը կայ իմ մասիս քու ըսածներուդ մէջ, ես Աստուծոյ շնորհակալ կ'ըլլամ քու ըսածներուդ մէջ, ես Աստուծոյ շնորհակալ կ'ըլլամ որ իր միծ ողորմութեամբ և սիրով թոյլ կուտայ ինձ որ իմ աղքատ, տկար և պարզ զիճակովս իր փառքը որ իմ աղքատ, տկար և պարզ զիճակովս ցուցնեմ։

## ԳԼՈՒԽ Ժ.


### ԳՈՐԾԵՐԸ ԻՐԵՆ ԿԸ ՀԵՏԵՒԻՆ

Ով ծառ հըսկայ, որ հովանի  
կըլլաս համայն մեր աշխարհի,  
Ո՞ր մութ անկին քու սերմդ ինկաւ,  
Ո՞ր ամայի տեղն ան բուսաւ:

Հիմայ մեր պատմութիւնը իր վախճանին կը մօ-  
տենայ: Եթէ վերջին ակնարկ մը ևս նետենք մեր բա-  
րեկամուհի Մէյրիի վրայ, պիտի տեսնենք թէ նա տա-  
րիքոտ կին մըն է այլեւս և հագած է տարօրինակ  
Ուէլզ հագուստներ: Իր մէկ ձեռքին մէջ փայտ մը կը  
բռնէ իր յենարան իր դողդողացող անդամներուն՝ ո-  
րոնք ատենօք այնչափ աշխոյժ և գործունեայ էին,  
մինչ միւսով գրկած է իր սիրեցեալ Ս. Գիրքը, որ  
տարիներով իր կեանքին ընկերը, միսիթարիչը, խոր-  
հըրդատուն, առաջնորդը և ուսուցիչը եղած էր:

Զենք զիտեր թէ որչափ ուրախութիւն և կամցաւ,  
փորձութիւններ և կամ աշխարհիս յաջողութիւն կո-  
չած բաներ՝ բաժին ինկան իրեն իր երկայն ութսուն  
և երկու տարիներուն մէջ: Կը հասկնանք թէ ութը  
զաւակներ ունեցած էր որոնց մի քանին իրենց ման-  
կութեան հասակին մեռած էին: Զաւակներէն մին հի-  
մայ (1882) կ'ապրի՝ Ամերիկայ իրեն հայրենիք ընալ-  
րած ըլլալով:

Նաեւ, շատ քիչ զիտենք Մէյրիի փորձառութեանց  
մասին, իր ամուսնական կեանքին մէջ իրեն համար  
անկարելի էր չի զիտենալ թէ խորունկ վիշտ և ցաւ  
ինչ կը նշանակէին քանի որ իր զաւակներէն մի քա-



Մէրի ձօնս Իր Վերջի ՏԱՐԻՆԵՐՈՒՆ

նին իրմէ առաջ մեռած էին և շատ հաւանական է որ  
իր ամուսինն ալ իրմէ առաջ մեռած էր:  
Նորէն, մենք զիտենք թէ Աստուծոյ զաւակները  
առանց յուսոյ վիշտ չեն կրեր և այսպէս վստահ ենք  
որ մանուկի մը նմանող և վստահ հոգի մ'ունեցող Աս-  
տուծոյ այս ձեռակերտը, իր Աստուծային Տէրոջ կամ-  
քը կատարելու համար միշտ պատրաստ էր վիշտ կը-

գելու և որչափ որ ալ խորունկ ըլլար ցաւը, անոր վիշտին մէջ դառնութիւն գոյութիւն չ'ունէր և ոչ ալ յուսահատութիւն երբ իրմէ առաջ մեկնած իր սիրեց լիաց շիրիմները իր արտասունքով կ'ոռողեր:

Եախկին պայծառ, գեղանի և կայտառ կոյսը հիմայ սկար և զողոցուն էր: Սակայն Մէյրի մի միայն ֆիզիքապէս փոխուած էր: Նորէն, ան Քրիստոսի նոյն քաջ, պարզասիրտ, աշխոյժ և հաւատարիմ հետեւորդն էր: Ժամանակը իր փոփոխութիւններով զինքը իր այս աշխարհիս վրայ իր շատ սիրածներէն զատելով՝ Յիսուսի սէրէն զատած չէր, կամ Աստուծոյ յաւիտենաւ կան խօսքին հաճութենէն հեռացուցած չէր: Վստահօրէն նա հին ատենէն աւելի իր Ս. Գիրքը սիրեց, աւելի հասկցաւ և անկասկածօրէն անոր ճշմարտութիւնները իր առօրեայ կեանքին մէջ կատարելով՝ ապացուցուց:


Կրնա՞նք կասկածիլ թէ երբ հրաւէրը եկաւ և նա լսեց այն ձայնը որ մանկութենէ ի վեր զիտցած և սիրած էր՝ «Եկո՛ւր, վեր եկուր» նա վախցաւ և դողաց: Ոչ, երբէ՛ք, բայց զգաց որ մինչ վստահօրէն բարիք և ողորմութիւն իր կեանքի բոլոր օրերուն մէջ իրեն հետեւած էին, նա Տէրոջը տան մէջ պիտի բնակէր յաւիտեան՝ այն տան մէջ որ վերն է և ձեռքով շինուած չէ:

Մէյրի ձօնս 1866 Դեկտեմբեր 28ին մեռաւ ութսուներկու տարեկան հասակին մէջ: Իր վերջին վայրկեաններու մասին մանրամասնութիւններ չ'ունինք ի բացառեալ այն բանէն որ իր մահուան սնարին վրայ իր թանկագին Ս. Գիրքը կտակեց վեր. Խօսէրթ Կրիֆթզի որ այս վերջինը իր կարգին կտակեց՝ Մր. Ռիզի:

Այս գիրքը որ հիմայ Բրիտանական և Օտարազգի Ս. Գրոց Ընկերակցութեան կը պատկանի, թանձրութնածալ և 1799 ին Քրիստոնէական Գիտութեանց տարածման համար հիմնուած ընկերակցութեան կողմէ

հրատարակուած է: Այս վերջին Ուէլը Ս. Գիրքն է Ս. Գրոց ընկերակցութեան հիմնարկութենէն առաջ:

Այս հատորը հիմակուան արտօնուած և ընդունուած Աստուածաշունչի գրքերուն հետ միասին յաւելեալ ուշնի՝ ձօն Քաննդի եղերային վկայութիւնները, անկանոն գրքերը և հասարակաց աղօթագիրք մը և էտմօնտ Փրայզի տաղաչափուած Սաղմոսաց գիրքը և նաև եւ-



Մէջր ձօնսի Ս. Գրքին ՎՐԱՅԻ ՁԵՌԱԳՐԻՆ ՕՐԻՆԱԿԸ

կեղեցական զանազան ցանկեր։ Այս գիրքը կը պարունակէ նաև Մէջրի ձօնսի ձեռագիրը, թերեւս իր սորված առաջին անգլիերէնը որով 1800 թուականին իր 16 տարեկան եղած ատենը գրքին գնուած ըլլալը կը յայտնէ։

Այսպէս, օրերը բարի գործերով լեցուած, հինորեայ Այծեմնիկին պէս Մէջրի ձօնս աշխարհէս Աստուծոյ ժողովրդին համար պատրաստուած հանգիստը անցաւ՝ հասունցած խուրձ մը ցորենի պէս ամբարուելով երկուային ամբարանոցը։

Պրինքրուկի եկեղեցւոյ բակին մէջ թաղուեցաւ և անոր յիշատակին վրան տապանաքար մը զբուեցաւ ամէն անոնց կողմանէ որոնք կը սիրէին վերցիւել առանոր գեղեցիկ կեանքին ազդեցութիւնը և նոյնպէս այն խոնարհ բաժինը որ նա ունեցած էր Բրիտանական և Օտարազգի Ս. Գրոց Ընկերակցութեան հիմնարակութեան մէջ։

Ինչպէս մէկ նայուածքով հաստարմատ և լայնատարած կաղնի ծառի մը մնեութիւնը կը դատենք վայրի կաղինին ուժը և անոր մէջ պահուած հարցատութիւնն ու զօրութիւնը նկատելով, նոյնպէս, մենք դժուարաւ կը կարողանանք գնահատել այն մեծ կարեւութիւնը հոս արձանագրուած պատմութեան, մինչեւ որ հակիրճ ակնարկ մը չի նետենք այն փառաւոր գործին կարգ մը մանրամասնութեանց վրայ, որոնք այս պատմուածքին նիւթին սկզբնաւորութենէն բղխեցան։

Անուրանալի իրողութիւն մըն է որ Բրիտանական և Օտարազգի Ս. Գրոց Ընկերակցութեան հիմնութեան Բրիտանիոյ հանրային մաքին մէջ մեծ տեղ գրաւեց՝ տեղ մը որ զարմանալի արագութեամբ տարածուեցաւ։ Հոս պիտի տեսնուի թէ ինչպէս առաջին տարուան մէջ յանձնաժողովին ըրած ծախքերուն

դումալը՝ 691 ոսկի, 11րդ. տարուանը՝ 81,000 ոսկի, 51րդ. տարին 149,000ի հասնելով մինչեւ 1923ի թըւականներուն մեծ համեմատութեամբ հասաւ 353,000 ոսկիէ աւելիի։

Ընկերակցութեան հիմնարկութեան առաջին երեք արթիներուն մէջ 81,000 Աստուածաշունչ և Աւետարան տարածուեցաւ, մինչ 1923ի տարին Աստուածաշունչ, նոր Կտակարան և անջատ կտորներ ընդամէնը 8,540,000ի հասաւ։ Ընկերակցութեան հիմնումի ատեն, Ս. Գիրքը միայն 50է աւելի լեզուներով մէջտեղելած էր։ Անկէ յետոյ մինչեւ հիմայ ըլլայ լման Աստուածաշունչ և կամ անջատ կտոր՝ 520 լեզուներով հրատարակուեցաւ։

Այս թիւերը մարդուս միտքը կը շփոթեցնեն։ Աւելի հետաքրքրական է տեսնել թէ այս գրքերը ինչպէս տարածուեցան։

Երբ նոր տեղէ մը Ս. Գիրքերու համար խնդրանք մը կ'ըլլայ, մասնաւոր հարցարաններ կը զրկուին և բոլոր կարելի տեղեկութիւնները կ'ստացուին։ Ամենաձիշը և վստահելի տեղեկութիւնները կ'ստացուին այն միսիօնարներու կողմէ որոնք խնդրանքը զրկուած երկրին մէջ կ'աշխատին։ Միսիօնարներն են նաև որ յարմարագոյնը կը նկատուին շատ անգամ Ս. Գիրքը թարգմանելու և պատրաստակամութիւն կը յայտնեն ստանձնելու այս շատ զժուար բայց պատուաբեր գործը։ Թարգմանութեան աւարտելուն Ս. Գրոց Ընկերակցութիւնը կը հրատարակէ և առանց ծախսի և կը զրկէ հոն այնքան օրինակ որ միսիօնարաց գործին հարկաւոր է։

Հարաւային ծովի կղզիներու բնակիներուն Ս. Գիրքը ընդունելու մէջ ցուցուցած երախտագիտութեամբ լի աշխուժութիւնը ակնկալուածէն շատ աւելի սրտառուչ եղած է։ Բնիկները ամիսներ առաջ իրենց անունները միսիօնարներու ցանկին մէջ արձանագրել տալով, կամովին կուտային թալէր մը կամ երկու

Աստուածաշնչի օրինակ մը ապսպրելու համար և այս պէս կը ցուցնէին իրենց բուռն փափաքը Ս. Գիրքեր ստանալու համար:

Յաճախ կը պատահէր, ինչպէս եղաւ Մատակաս կարի մէջ, որ հալածանքի մահաբոյր ոյժը ուսուցիչին ձայնը կը խափանէր: Բայց այս հալածանքը անօդուտ կ'ըլլար՝ «Տէրը խոսքը տուաւ և քարոզիչներու խումբը մեծ էր»... Գիրք մը հոս, գլուխ մը հոն և համար մըն ալ անդին, որոնք համը, բայց ճարտասան ուսուցիչներ էին Աստուածային Տէրոջ Աւետարանը տանելու կուապաշտներու սրտերու խորքերը:

Այսպէս, մինչ մարտիրոսները իրենց Տէրոջ գործին մէջ կ'իյնային և մնացեալ քանի մը աստուածավախ մարդկի միայն երբեմնի Եղիային հետ կ'ողբային: «Ահա միայն ես մնացի և կը փնտոեն իմ կեանքս ալ առնեն»: այս լուռ աւետարեները ձեռքէ ձեռք կ'անցանէին և մեծ գործը աննշմարելի կերպով յառաջ կ'երթար և Աստուածոյ թագաւորութիւնը անգամ մըն ալ կ'ուզար ոչ թէ տեսանելի կերպով այլ խազաղ և համատարած զօրութեամբ քառու՝ կանոնի և խաւարը՝ լոյսի վերածելով:

Երախտագէտ ըլլալու նիւթ մըն է որ կարդ մը երակիրներու մէջ, օրինակի համար Ռուսիա, ուր միսիօնարներու զործելու արտօնութիւն չկայ, Ս. Գիրքը ժողովրդեան կողմէ սիրով ընդունուեցաւ: Թուրքիոյ դէմ մղուած պատերազմին շատ մը նշանակելի դէպքեր արձանագրուած են որոնք պարզ կերպով կը ցուցնեն թէ ինչպիսի ոգեւորութեամբ և երախտագէտ հոգիով Ս. Գրքերը ընդունուեցան:

Վարչաւիայի մէջ բնակող Ս. Գրքի գործակալ մը ժամանակ առ ժամանակ իր աղջիկներու ընկերակցութեամբ հիանգանոցները կ'այցելէր և ամէն տեղ անոնք ուրախութեամբ կ'ողջունուեին:

Այս ազնուական մարդը կը գրէր. «Յաճախ մենք տեսանք որ խեղճ զինւորները պատուհանը նստած մեղի կ'սպասէին և մեզ հեռուէն կը բարեւէին և երբ ներս կը մտնենք մեծ բազմութիւն մը կը խոնուի, բոլոր անոնցմէ որոնք տակաւին Ս. Գիրք ստացած չեն: Նոյնիսկ այնպիսիներ որոնք կեանքի և մահուան միջեւ կը տարութերու էին և ըստ երեւոյթին դադրած շրջակայ բաներով հետաքրքրուելէ՝ շատ անգամ ձեռքերնին կ'երկնցնէին Ս. Գիրքին օրինակ մը ստանալու համար և երբ աղջիկներս ծոելով անոնց կը հարցնէին: «Կուռքէ՞ք որ ձեզի քանի մը խօսք կարգանք», ահա ժպիտ մը անոնց գէմքերը լուսաւորելով՝ կը մըռամընչէին. «Այս, կարգացէ՞ք սիրելի քոյր և մեզի ձեռքէք այդ գիրքը իբր յիշատակ եթէ պատահի որ աղէկանք»:

Այս պատերազմին էր որ մեր գրածախներն ալ բանակին հետեւեցան մինչեւ ճակատամարտի վայրերը և ծախսեցին 15,000ի չափ Ս. Գրքեր: Այս գիրքերը կը գնուէին զինւորներու կողմէ զրկուելու համար իրենց տուները, իրենց սիրելիաց՝ զորոնք թերեւս անգամ մըն ալ պիտի չկրնային տեսնել:

Դարձեալ, նիմնի նովկորոտի մէջ, այդ մեծ տօնավաճառին, ուր Ռուսիոյ վաճառականական և արակեստի աշխարհը ամէն տարի զործի և ամէն տեսակառեւառութիւնը համար կը հաւաքուի, հոն Ս. Գրոց ընկերակցութիւնն ալ ցուցափեղի մունեցաւ և 1889ի տօնավաճառին մօտաւորապէս 8,000 գրքեր ծախուեցան:

Ս. Գրքին զօրութիւնն ու աղջեցութիւնը ցուցնելու համար իբր ապացոյց միախօնարաց ցարդ չ'մտած տեղէ մը մնաք հետեւեալ ու շագրաւ պատմութիւնը պիտի ընենք:

Աղրիականի եղերքներու քողաքներէն մէկուն բը-

Նակիչներէն մին ստիպուած էր ձգել իր հայրենիքը և նաբօլի երթալ։ Հոն, Վալտէնսեան քարողիչի մը միշտցաւ ճշմարտութեան դիտութեան առաջնորդուելով և ընդունելով յարեցաւ այդ եկեղեցիին, ուր այդ եկեղեցականը կը նախագահէր։ Քիչ յետոյ, Ֆրօրէնս փոխաղբուելով, հայրենիքին մէջ գտնուող իր մէկ քարեկամին Աստուածաշունչ մը զրկեց հետեւեալ բառերով նամակ մըն ալ կցելով անոր։ «Այս զիրքը իմ հոգիիս մեծ օգուտ ըրաւ, կարդա՝ զայն և քեզի եւս օրինութիւն պիտի բերէ»։ Այդ մարզը իր բարեկամին խօսքը մտիկ ըրաւ, կարդաց գիրքը և անոր մէջ իր հոգւոյն կարիքները գտնելով իր բարիկամներն ու ճանչւորներն իր չուրջը հաւաքեց և անոնց հետ կարդաց զայն։

Հարկ չենք տեսներ մանրամասնութեանց մտնելու այն ամէն խոչնդուներուն որոնք Աւետարանի թշնամիներու կողմէն անոր ճամբուն մէջ նետուեցան, միայն ըսենք որ այս ամէնքը առանց նկատի առնելու թիւով շատեր շարունակեցին գալ և Աստուծոյ խօսքը մտիկ ընել։ Քանի մը ամիսներ յետոյ նաբոլիի եկեղեցւոյն հովիւը երբ հոն գնաց, գտաւ որ թիւով շատ մարդիկ Աւետարանին կը հաւատային և պատրաստ էին ամէն զնով իրենց հաւատքը դաւանելու։ Իրենց խօսքը ապացուցին և քիչ ատենէն նաբօլիի Սինեօր Փօնս հետ եկաւ Տերունական ընթրիքը մատակարարելու համար անոնց։

Ահա իր պատմածը այսպէս է։

«Անցեալ շարթուան մէջ . . . ի մէջ տեղի ունեցած դէպքը ևս չեմ կրնար դազրիլ մտաքերելէ — Այս այն միսիթարութիւններէն մին է որ հազուազիւտօրէն Աստուծոյ ծառաներուն բաժին կ'իյնայ՝ բան մը որ իրենց այս կեանքին մէջ կրած աշխատանաց և զրկանաց փոխարժէքը՝ իբր հատուցում կը տրուի։ Ես հասայ որ

մեր բարեկամները մեծ անձկութեամբ ինծի կ'սպասէին և հազիւ թէ ներս մտած էի ինծի հարցուեցաւ։ «Եյս անգամ պլատի կատարե՞նք Տէրունական ընթրիքը, այնպէս չէ», տէր։ Իմ ամենակարելիս ըրի այս քայլին վեհութիւնը իրենց առջին դնելով, բայց իմ զիտողութիւններս կարծես թէ միայն անոնց եռանդը կ'երագէր։ Այսպէս քանի մը օրեր խօսակցելով անցուցինք և ենթագրելով որ Տէրունական ընթրիքը իշխենց մատակարարելու ժամը եկած է, թիկնածուներուն Աստուածային բաներու մասին գիտցածները քըննելու ելայ։ Երեսուն հոգի յառաջ եկան և զրեթէ ամէնքն ալ գոհացուցիչ գտայ»։

«Տէրունական ընթրիքի տեսարանը չափէն աւելի սրտառուչ եղաւ։ Երբ հաղորդութենէ առաջ կ'աղօթէի սենեակին մէջ ամէն կողմէ հեկեկանքներ լսուեցան և ոչ մէկ այտ չոր մնացած չէր»։

«Արարողութիւնը լրանալէն յետոյ հաղորդութեան մասնակցողներէն մին ոտքի ելլելով ըստւ։ «Ես ոչ կարդալ և ոչ ալ զրել գիտեմ, բայց Աստուծոյ չնորհաքով կ'զգամ որ ես առաջ աղտողութեանց մէջ թաթախուած կոյր մէի և հիմայ օրուան լոյսովը լուսաւորուած փառաւոր սրահի մը մէջն եմ և աւելի բան չ'ունիմ ըսելիք»։

Բատուայի մէջ եղող շրջիկ-զրածախ՝ Նարախնի հետաքրքրական պատմութիւնն մը կ'ընէ որ տարբեր գոյնով Ամենակարող Աստուծոյ չնորհքովը Ս. Գրքի բարեփոխիչ և կենսատու զօրութիւնը կը պատկերացնէ։ Թողունք որ ինքը պատմէ։

«Լսեցի որ, Վիսենցայէն ոչ շատ հեռու գիւղի մը մէջ զանակ սրող մը մեռած է որը Աւետարանի ճըշմարտութեանց մասին շատ քաջալերական վկայութիւններ տուած է, հոն գացի բանը մանրակրկիտ կերպով հասկնալու համար։ Գտայ որ անոր անունը Պաթիսթա

է եղեր և ամուրի ըլլալով քանի մը տարիներ իր եղբայրներուն հետ ապրած է: Ինքը Տէրոջ եկած է մի միայն իր գնած մէկ Աստուածաշունչին միջոցաւ և կ'ենթադրուի որ անցնող գրածախէ մը առած էր զայն: 1872ին, իր ապաշխարումէն առաջ շատ չար և անբարոյական մարդ մը եղած է բայց յետոյ իր ընթացքը անբիծ եղած էր և կ'ստիպէր բոլոր իր ճանչորները որ Աւետարանին հաւատան: Իրիկունները, մասնաւորաբար ձմեռները և կիրակի օրերը, ուրիշ մարդիկ կը հաւաքէր միասին Ս. Գիրքը կարդալու և անոր թանօկագին ճշմարտութիւններուն մասին խօսակցելու հաշմար: 1877 Յուլիս ամսուն մէջ Պաթիսթա քառասուն տարեկանին կը մեռնի իր Աստուածաշունչը իր բարձին տակ ըլլալով: Իր կեանքը ու մահը դրացիներու վրայ խոր ազգեցութիւն մը թողուցած և իր յիշատաւ կը քաղցր եղած էր գիւղին մէջ: Անոր ջանքերուն իրը արդիւնք արհեստով երկու ներկարարներ Աւետարանին հաստատ կերպով կը հաւատային: Ինքը ոչ մէկ բոլորքական եկեղեցիի մէջ գտնուած և ոչ ալ անոնցմէ ունեէ քարոզիչ կը ճանչնար»:

Ս. Գիրքը շրջելով ծախելու նիւթին շուրջ հոսանքեղի պիտի չ'ըլլայ պատմել թէ ան բարութեան միջոց մըն է և որուն կարեւորութիւնը անկարելի պիտի ըլլայ տեղն ու տեղը չափել:

Թերեւս ամէն մարդ գիտէ թէ շրջիկ գրածախը մարդ մըն է, որ կոնակին վրան ալ բան մը կը կրէ: Իրականութեան մէջ այս Ս. Գրոց ընկերակցութեան մէկ գիտը կընայ նկատուիլ: Թէեւ միսիօնարի մը չափուշագրաւ չէ, բայց ան վեհ գործ մըն է որ կը կատարէ:

Այս աստուածավախ և խանդավառ մարդոցմէ մինչ չոլանտայի մէջ քառասուն տարուայ աշխատանքի ընթացքին ժողովրդին 139,000 կտոր Ս. Գիրք ծախեց

և մինչ նա մահուան անկողնին մէջ էր, շատեր իր սեռնեակը այցելելով կը փափաքէին այս կտրիճ, ծերքրիստոնէին ճշմարտութեան մասին ըրած վկայութիւնները լսել և տեսնել մինչեւ վերջին վայրկեանը իր հաւատաթքը հանդէպ Տէրոջ խօսքին զոր ինք կը ջանար տարածել ժողովրդեան խաւերուն մէջ:

Շրջիկ գրավաճառը կարեւոր գործ մըն է որ կ'ընէ գոր ուրիշ ունեէ գործակալի մը կողմէ չի լրացուիր: Ան Ս. Գիրքը կը տանի այնպիսի վայրեր ուր մնա կեղուններէ կտրուած, ամայի, ցանցառ բնակչութեամբ, շրջակայքը ուր առեւտուրի շունջն ու երթեւեկի աղմուկն ու բազմամբոխ քաղաքին եռուղեռը բնաւ չեն թափանցեր:

Օրինակի համար, Նորվեկիայի մէջ շատ մը գիւղացիներու տունները որեւէ գրավաճառի մը խանութէն 45—50 մղոն հեռէ են և ժողովուրդը երէք պիտի չի կրնար ստանալ Ս. Գրքերը եթէ այս նուիրուած մարդուկը չ'ըլլային, որոնք լեռներ կեննեն ու կիջնեն, ծովեցերեայ արահետներէ, ծովէն ու ցամաքէն անցնելով Ս. Գրքերը երկրի ներսերը կը տանին: Դարձեալ, գրածախներն են որ շատ անգամ ժողովրդին մըտքին մէջ Ս. Գիրք մը գնելու և ճշմարտութիւնը մտիկ ընելու դժկամակութեանց կը յաղթեն: Անոնք աշխոյժ հաւատարիմ գրիստոնեաներ են, որոնք Ս. Գիրքը կը սիրեն և պատմելով թէ Ս. Գիրքը ի՞նչ ըրած է իրենց վկայութիւն կուտան թէ նաև ի՞նչ կրնայ ընկել ու ըիշներուն: Յաճախ զարմանալի յիշողութիւն ունին, ուշիմ են և ընդհանրապէս կարող և անհողներուն ու շաղըութիւնը գրաւել տալ յարմար վկայութիւն մը մէջտեղ բերելով, կամ մահուան նմանող թմրութեանց մատնուած հոգիները կ'արթնցնեն իրենց ներշնչալ փողի հնչիւնով և ազգարարութեամբ: Մենք կ'արձանագրենք հետեւեալ դէպքը ցուցնեալ

լու համար թէ գրածախին գործը մի միայն գրքեր կը բելու ու ծախելու մէջ սահմանափակուած չէ: Գերմաս նացի շրջիկ գրածախի մը օրագրէն առնելով թարգա մանաբար կուտանք իր բառերովը:

«Օր մը ճիշդ կէսօրուան ճաշի ժամէն վերջ ևս հիւսնի մը բնափարանը մտայ և գտայ թէ նա իր կէսօրուան քունը կ'առնէր: Իմ առաջին խորհուրդն եղաւ զինքը չի խանգարել: Բայց հանգիստ չէի կրնար ընել զինքը այսպէս ձգելուն և այսպէս վայրկեանի մը վարանումէն յետոյ գացի ուր որ նա քնացած էր և արթընցուցի զայն ըսելով: «Ս. Գիրք մը գնել կ'ուզի՞ս»:

— Ես կաթոլիկ եմ, պատասխանեց նա, պէտք չ'ունիմ և դարձաւ նորէն քնանալու համար:

— Դուն այդպէս կ'ըսնս, պատասխանեցի, բայց Աստուած կըսէ «Արթնցի՛ր, դուն որ կը քնանաս և ելիր մեսեններուն մէջէն և Քրիստոս քեզի լոյս պիտի տայ»:

Մարդը ելաւ և նստաւ:

— Քեզ դիտմամբ արթնցուցի, ես յառաջ տարի խօսքս, առանց նկատի առնելու թէ գուն կուզե՞ս թէ ոչ և այս կերպով Աստուած իր խօսքովը քեզ քու հոգ զեկան քունէդ կ'արթնցնէ:

— Բայց մեզի համար ձեր այդ դիրքը կարդալը արգիլուած է, ըստաւ:

— Քաւլիցի, ես վրայ բերի, քահանայ մը ի՞նչ իրաւունք ունի Աստուած հրամանը արգիլու, մարդոցմէ աւելի Անոր հնագանդէ:

«Մարդը լուռ էր և վերջապէս ըստաւ».

— Բան մը որ երկայն ժամանակէ մ'իվեր մոոցած էի միաքս կուգայ: Բասնհինդ առարի առաջ Համալուրկի մէջ օրագարձքով կ'աշխատէի և բարեկամներէս մին ամէն զիշեր երբ մեր բնակարանները կը հաւաքուէինք, իր Ս. Գիրքը կը կարգար և նա ալ ճիշդ նոյն բանը

կ'ըսէր ինծի — Աստուածոյ հնագանդէ քան մարդոց: Հիմայ ալ անոր ազգարարող ձայնը կը լսեմ և թերես դուն զրկուած ես այդ տպաւորութիւնը վերակենդա նացնելու քանի ուշ չէ: Այո՛, պիտի կարդամ զայն: Մահը կրնայ չուտով գալ: Անցեալ օր սանդուխով մը վար ինկայ և հրաշք մըն էր որ չ'սպաննուեցայ, թեւ բեւս այդ Աստուածոյ կամքն էր որ ես խնայուիմ՝ արթըննալու համար ինչ որ գուն զիս ստիպեցիր: Այսպէս նա Ս. Գիրք մը գնեց ըսելով.

— Ո՞հ երանի թէ այս բանը շատոնց ըրած ըլլայի: Ուրիշ ուշադրաւ պատմութիւն մըն ալ Պօհէմիայի շրջիկ գրածախներէն մին կ'ընէ:

Երկար օրուան մը գործի վախճանին իրեն պատասհած մերժումներէն ցաւալիուէն յուսահատած էր: Փիւզագաղաքին տուներէն մի միայն մէկ հատուած մնացած էր որ այցելած չէր, տրամադիր էր որ զանոնք զանց ընէ, մասնաւորապէս զիտէր թէ այդ տուներէն միոյն մէջ աղնուական մը կը բնակէր որը բացէ ի բաց Ս. Գրքին թշնամի և զայն ծաղրող մըն էր: Խիզճը հանդարտ չէր ձգէր զինք, քանի որ իրեն թելազրուած և հրահանգուած էր այցելել ամէն տուն ի բաց առեալ մատնաւոր պատճառներով:

Ասկէ զատ այսօր անընդհատ իրեն կըսուէր այն խօսքերը թէ «Ահա ես գուռը կեցած կը զարնեմ...»: Խոնարհ զգացումով այս խօսքերը իրեն բուն կոչումը կը պարզաբանէին և կ'զգար թէ ինքը պարտաւոր էր անոր հաւատարիմ մնալու: «Ելիր, մարած սիրտ և գուռը զարկ» ըստաւ ինքիրեն, «ով դիտէ թէրեւս վախեւը ցրուին»:

Այսպէս սիրտ առած ելաւ երթալու և այդ մարդուն գուռը զարնելու համար: Երբ գուռը բացուեցաւ տանուաէրը երեւցաւ, ուրիշ խօսք խօսելու մասին կարող չէր խորհիլ բայց միայն ըստաւ: «Ահա ես գուռը

կեցած կը զարնեմ»։ Տանուտէրը զարմացաւ մնաց, մինչ օտարականը աճապարող և աղաջանօք կ'աւելցը նէր «Ես հասարակ մանրավաճառ մը չեմ, այսօր Յիսուս սրաիդ գրան քով կանգնած է։ Զիս կրնաս վարնատել, բայց ո՞հ զինքը մի՛ մերժեր, միայն հաւատա՛ անոր խօսքին զոր ես քեզի կը բերեմ և ան երթէ պիտի չի մերժէ»։ Իր համարձակութենէն վախցած լոեց, բայց մերժումի խօսք չի լսեց։

Ազնուականը իր կինն ու աղջիկը կանչելով ըսաւ, — Մենք պէտք չէ թող տանք որ այս մարդը երթայ, թող մեղի հետ ընթէ։

Զինքը հիւրասենեակը առաջնորդեցին ուր անոր մտիկ ըրին և նա ազատօրէն իր սրտին մէջ եղածները դուրս թափեց և երբ իրիկուան դէմ սեղան նստան, անոր նայեցան որ գոհութիւն մատուցանէ։

Թէ այս ընկերակցութիւնը ինչ գործունէութիւն ունի իր երկրին մէջ, այս էջերը նեղ պիտի գան արծանագրութիւնը ընելու այն մեծ գործին որ ներկայիս յառաջ կը տարուի։

Դժուար է դանել դպրոց մը, հիւանդանոց մը և կամ ապաստանարան մը որ կրկին ու կրկին օգնութիւն ընդունած չ'ըլլայ, և մինչ իրմէ (ծիշդ ինչպէս բանեան ծառին արմատացող ճիւղերէն նորեր կ'աճին) բազմաթիւ մասնաճիւղեր մէջտեղ կելլեն. որոնց իւրաքանչւրը իր տեղուոյն մէջ կը կազմակերպէ օգտակարութեան և միութեան կեղրոն մը։

Եւ ընդհանուր առմամբ միութեան և համակրանչքի վրայ խօսելով, կատարեալ ստուգութեամբ թելադրուած է որ եթէ մինչ իսկ Ս. Գրոց Ընկերակցութիւնը Ս. Գրքէն մէկ կտոր գիրք ալ տարածած չ'ըլլար, տակաւին վեհ գործ մը կատարած պիտի ըլլար հաստատելով միացման վայր մը ամէն դասակարգի, տեղի և յարանուանութեանց քրիստոնէից համար։ Քանի որ

կարգ մը կէտերու մէջ զաղափարի տարակարծութիւնս ներով իսկ հաւատացեալները կարող են իբր եղբայրներ միանալ Աստուծոյ խօսքը յարգելու և զայն համայն աշխարհի տարածելու մէջ։

Կատարուած այս մեծ գործը թերեւս այս համակրանքի և միութեան, իրականութեան և հարազատութեան ամենալաւ վկայութիւնն է որ կրնայ ներկայացուիլ։ Երջանիկ են, ո՛չ, եռապատիկ օրհնեալ են այն ամէնքը որոնք անոր մէջ բաժին ունեցան։

Ասով մենք մատնանշել չենք ուղեր անոնք որոնք կարող են շատը տալ և ընկերակցութեան ծառայել մեծ և աչքառու կերպերով։ Ոչ ոք թող չ'ըսէ թէ իր կրցած տուածը դոյլ մը ջուրի մէջ միայն կաթիլ մընէ և հետեւապէս անարժէք։ Արծաթէ թելերու պէս բլուրներէն վար սահող փոքրիկ վտակներով, խաղաղօրէն բարձրավանդակներէն հոսող աղբիւրներով է որ գետը կը կազմուի։ Ահա ասոնցմով է որ ան կը սնանի և կը պահէ իր գօրաւոր հոսանքը, իր ուժին և խորութեամբ իր կրծքին վրան կը կրէ մեծ նաւերը՝ միշտ տանելով զանոնք դէպի ովկիանոսը։ Ո՛չ մի կաթիլ կը կորսուի և ոչինչ անարժէք է քանի որ ամէնքը կերթան լրացնելու այն աննկարագրելի ամբողջութիւնը։

Եւ հիմայ վերջացնելով, իմ սիրելի բարեկամներս՝ երիտասարդ կամ ծեր, եթէ մէկ սիրտ մը միայն այս էջերուն հետեւելով կը թելազրուի Տէրոջը համար եռառազին գործելու, անձնագոհութեան և Անոր ճշշմարտութիւնը տարածելու, Աստուծոյ խօսքը աւելի եռանդով ուսումնասիրելու և ուրիշներուն հասկցնելու, ուանդով ուսումնասիրելու և պիտի աղջկան և իր Ս. յետոյ վատահաբար այս խեղճ Ուելլ աղջկան և իր Ս. Գրքին պատմութիւնը պարապ տեղը զրուած պիտի չ'ըլլար։

ՎԵՐՋ



ՑԱՆԿ ԳԼԽՈՑ

Ա.	ԼԵՐԱՆ ՍՏՈՐՈՑԸ	5
Բ.	ՄԵՇ ՊԵՏՔ ՄԸ	13
Գ.	ԴԵՎԻ ԼՈՅԸ ԿՈՒԳԱՅ	20
Դ.	ԵՐԿՈՒ ՄՂՈՆ Ս. ԳՐՔԻ ՄԸ ՀԱՄԱՐ	30
Ե.	ԱՄԵՆԱՊԶԾԻԿ ԲԱՆԻ ՄԵԶ ԻՍԿ ՀԱԻԱՏԱՐԻՄ	40
Զ.	ՃԱՄԲՈՒՆ ՄԵԶ	50
Է.	ՑԱՂԹՈՂ ԱՐՏԱՍՈՒՆՔ	57
Ը.	ԳՈՐԾԸ ՍԿՍԱԾ	66
Թ.	ԿԱՏԱՐՈՒԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄ	72
Փ.	ԻՐ ԳՈՐԾԵՐԸ ԻՐԵՆ ԿԲ ՀԵՏԵՒԿԻՆ	80

፩	• • • • • • • • • •	ይሸጥናስ ዘመንም	፪
፪	• • • • • • • • • •	የዚህ ተደም ስራ	፫
፫	• • • • • • • • • •	በዚህ ሰው አዋጅም	፬
፬	• • • • • • • • • •	የዚህ ተደም ሰው	፭
፭	• • • • • • • • • •	የዚህ ተደም ሰው በዚህ ውጤት	፮
፮	• • • • • • • • • •	የዚህ ተደም ሰው በዚህ ውጤት የሚያስተካክለ	፯
፯	• • • • • • • • • •	የዚህ ተደም ሰው በዚህ ውጤት የሚያስተካክለ	፱
፱	• • • • • • • • • •	የዚህ ተደም ሰው በዚህ ውጤት የሚያስተካክለ	፲
፲	• • • • • • • • • •	የዚህ ተደም ሰው በዚህ ውጤት የሚያስተካክለ	፳
፳	• • • • • • • • • •	የዚህ ተደም ሰው በዚህ ውጤት የሚያስተካክለ	፴
፴	• • • • • • • • • •	የዚህ ተደም ሰው በዚህ ውጤት የሚያስተካክለ	፵
፵	• • • • • • • • • •	የዚህ ተደም ሰው በዚህ ውጤት የሚያስተካክለ	፶
፶	• • • • • • • • • •	የዚህ ተደም ሰው በዚህ ውጤት የሚያስተካክለ	፷
፷	• • • • • • • • • •	የዚህ ተደም ሰው በዚህ ውጤት የሚያስተካክለ	፸
፸	• • • • • • • • • •	የዚህ ተደም ሰው በዚህ ውጤት የሚያስተካክለ	፹

## Տայ. «ՎԱՀԱԳՆ»

B. P. 563

1934

«Ազգային գրադարան»



NL0160730

ՀՐ

---

Տպ. «ՎԱՀԱԴԻՆ»

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՑԱԿՈՒԵԱՆ Փոսթարկդ 563